



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format


Adapt — remix, transform, and build upon the material

1669-1678

17

-64

ԱՐԴԻՇՎԻՆ ԺՈՂՈՎՐԴՅԱԿԱՆ ՄԱՏԵՍԱԴԱՐԱՆ



ԱՐԴԻՇՎԻՆ ԵՒ ԳՈՐԾԱԿԱՑՈՒԹՅԱՆ

ՈՐԴԻԿ ԷՖԷՆՏԻ ՔԵՄՀՈՃԵԱՆԻ



Ժ Թ Զ Ա Ռ Ա Ջ Ա Ա .


ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՔԻՐԵՇՁԵԱՆ ԵՒ ԸՆԿ.

— 1870 —



ԱԶԳԱՅԻՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՅՈՒԱՔԱԾՈՅՑ

ՊԱՏՄԱԿԱՆ, ՌԻՍՈՒՄՆԱԿԱՆ, ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ,
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ,
ՎԵՐԱՅԵԱՆ, ԵՒ ԴՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ
ՄԱՏԵՆԻՑ


6461.57

9076

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՊՕՂՈՍԻ ՔԵՐԵՇՔԵԱՆ ԵԿ ԸՆԿ-
Կ. ՊՕԼԻԱ, ՖԻՆՃԱՆԱԲԱՐ ՄԵԶԱ. ՓԱԶԱ. ԽԱՆ ԹԻՒՅ:

6

ՅԱՌԱԶԱՐԱՆՈՒԹԻՒՆ



Երբոր հայեցուածք մը նետենք Ազգաց վրայ՝
սինոնց պատմութիւնը ուշի ուշով քննելով կը տես-
նենք որ սմէն ժողովրդոց մէջ ելեր . են հանձա-
րեղ մարդիկ որ մեծամեծ դիւտերով աճեցուցեր
են դիտութեանց դանձը , եւ այնպիսի լոյս մը սրի-
ռեր են աշխարհա պարածածկող մթութեան վը-
րայ , որ դեռ անազօտ կը փայլատակէ դարուց
ովկիանոսին վրայ : — Սակայն այն անվրէպ եւ
փորձառութեամբը պատկառելի դաստուն՝ այն
է պատմութիւնը մեղ կուսուցանէ որ աշխար-
հիս փրկութիւնը , աղատութիւնը եւ հետեւարար
բարոյական եւ քաղաքական երջանկութեան
գործը՝ միայն այն վեհ մարդկանց ձեռօք չէ
կրցած արդիւնաւորուիլ , եւ 'ի զուր անոնք դի-
մադրել ուղելով տդիտութեան յործանաց եւ
անոր բազմածիւաղ բանակին՝ զոհ եղեր են : —
Այս նախանձելի թշուառները իրենց կեանքն 'ի
բուն հալածուելէն ետքը , իբրեւ աղաստանա-
րանի մը մէջ , զլուխնին դերեղմանական քարին

տակ ծածկելով, յեղակարծումն իրենց շերիմը փառաց տաճար մ'է դարձեր, եւ այդ մոռացեալ հողակոշտէն անմահական ճառագայթներով պսակադարդ յիշատակը դարուց եւ տիեզերաց աչքերն յինքն յանկուցեր է :

Այս ստոյդ է թէ ցորչափ գիտութիւնը քանի մը սոսկականաց միայն սեփինական էր եւ անդին ժողովուրդը տղէտ կը մնար, որչափ ալ այն մարդիկը մեծ ըլլային իրենց ճգունքն 'ի դերեւ կելլային, անոնց հանճարէն ցոլացեալ լոյսը դատարկութեան մէջ ապարդիւն կը կորսուէր :

Եղիպառի քուրմերը թէեւ զօրմանափ հրմտութեամբ լցեալ էին, սակայն ժողովրդեան տղէտ ըլլալուն համար՝ այն ահազին այլ անհիմն շէնքը, Հոռվմէական լէղէոնին մէկ բաղխելուն կործանեցաւ : — Աւելի մօտ պատմութենէն օդակարագոյն դասեր կրնանք քաղել, իտալիոյ մէջ մինչդեռ Տանդէները անմտհական երդերով դաշխարհ կղմայլեցնէին, Գալիլէոսները աստեղաց դաղտնիքը կը յափշտակէին, անդիէն կուէլֆք եւ նիստէլեանք վայրագ կրքերով բոնկած՝ իտալիան հիմն 'ի վեր կը դպրդէին, այն դրախտանման երկիրը արիւնաղանդ պատանքով կը ծածկուէր : — Վասն զի Աղատութիւնը՝ երկնաւոր ողին՝ մթութեան մէջ չկրնար բնակիլ, այլ լուսով եւ գիտութեամբ զարդարուած ժողովրդոց վրայ միայն իր յստակ նշոյները կը հոսեցնէ : — Գաղղիան Լուղովիկոս ՓԴ. Բ. Ժամանակ տարապայման զօրացած էր, Գիւրէն, Քօնտէ, Քաղինա, Լիւքսոմպուր, Վիլլար, Վանտօմ, Գաղղիոյ թշնամիները

կահարելեին, — Տիւքէն, Ուխիթէր, Տիւկէ — Դը-
 րուէն, կը դաշնակցին գողցնս ովկիանոսին հետ
 եւ կը ծիայ փոթորկաց մէջ իրենց գրօշը դիմադ-
 րաւ տարերաց եւ թշնամեաց։ Վօպան, Քոլպէր,
 Լուվուա՝ խրաքանչիւրը իր հանճարին ձիրքերը
 անոր կը նուիրէ. մտաւոր աշխարհին նկատմամբ
 բաւական է յիշատակել Պօսիւէն, Ֆէնըլոնը, Քօր-
 նէյլ, Ռասին, Մօլիէր, Լաֆօնթէն եւայլն։ — Եւ
 սակայն նվ զարմանք՝ մինչդեռ 'ի վերին երեսս
 Գաղղիան այսպէս կը շողշողար՝ տղիտութեամբ
 ոտնկառեալ թշուառ ժողովուրդը անժոյժ կը կըր-
 ծէր իր սանձերը եւ այս մութ ու խառն 'ի խուռն
 բաղմութեան մէջ, այն փոթորիկներէն մէկը կը
 պատրաստուէր որ ժամանակ մը վերջը անլուր մո-
 լեզնութեամբ պայթելով՝ արեան հեղեղներով ո-
 զողեց Գաղղիան եւ ցնցմամբը տիեզերքը դղրդե-
 ցուց, — Ամէն ժողովրդոց պատմութեան մէջ այս
 օրինակ էջեր գտնուելով՝ զանց կառնենք այն
 արիւնոտ թերթերը մի առ մի թղթատել, այս ա-
 ղետից մէջէն սա թանկագին վարդապետութիւնը
 քաղելով, թէ Ազգի մը մէջ որչափ ալ առանձին
 գիտուններ ելլան՝ եթէ ուսման լոյսը ժողովրդեան
 ամէն խորշերուն մէջ թափանցած չէ, այն Աշխեն
 Քրիստոն յոյս չկայ։ — Կը հրաւիրենք Հայրենասէր-
 ները ուշի ուշով նկատել այս կէտը. մահու եւ
 կենաց խնդիր մ'է, մանաւանդ այս դարուս հա-
 մար, որ չորս կողմերնին եւս քան զեւս ճշմար-
 տութեան քողերն իյնալով՝ կը ցրուին կը փարա-
 տին մարդկութեան մահարեր նախապաշարմունք-
 ներն . դիշերային թոչունք ծերալերու եւ անձաւ-

ներու մէջ կը դատապարտուին, արծոյն բայ կը սպասէ անսահմանութիւնը: — Մենք եւս եթէ պատրաստ եւ ընդունակ չըլլանք անոր լուսոյն, բարոյական մահերնիս անշուշտ է եւ նիւթական կորուսանիս ալ հաւանական: — Մարդկութիւնը դիտութեան ջահով պիտի հասնի երջանկութեան աւետեալ երկիրը, Աստուածային շունչը՝ աստեղաց եւ տիեզերաց հետ ՚ի շարժումն մղելով դայն ի յաւիտենից անտի միակ օրէնք դրած է յառաջադիմութիւնը: Յառաջ, այս է բոլոր բնութեան հետ մարդկութեան ալ օրէնքը, վայ անոր որ կը դիմադրէ այս խաղաղման, դատապարտեալ է այնպիսին ոտնտեկու մեռնիլ:

Ուրեմն նվ մեծատուն՝ մի վստահիր խոհեմութեանդ եւ փորձառութեանդ վրայ քամահրելու համար դիտութիւնը, վասն զի, թող թէ չես զիտեր ի՞նչ կը սահմանէ քեզի յեղյեղուկ բաղդը, յիշէ որ դաւակդ որուն վրայ կը գուրզուրաս եւ իրբեւ աղագայ էս մը կը նկատես կրնայ զուրկ ըլլալ քու փորձառութենէդ, վասնել ստացուածքդ եւ թշուառութեան ճիրաններուն տակ կողկողելով անիծել օր մը քու անունդ զինքը տպէտ արձակելուդ համար լուսով միայն պարծենցող դարու մը մէջ: Եւ եթէ այսչափ կը դուրզուրաս ուկւոյ դեղերուդ վրայ, առ քեզի դիտութեան բանալին, եւ վայելէ տիեզերքը: — Կարդա դու ալ, լուսաւորէ միտքդ, նվ տնանկ, որպէս զի եթէ զուրկ ես մարմնոյ եւ աշխարհիս վայելչութիւններէն՝ մտաց ամեն գդուանքն ու քաղցր զրօսանքները լիարուոն վայելես, եւ ճանչնալով անձիոյ յարգը՝ ստանաս այն

բարոյական զօրութիւնը որ կարող է հիւղիդ մէջ
զքել երջանիկ յարդարելու : - Ո՞վ կոյս՝ անմեղու-
թեանդ իրեւ պատուար իրեւ խարիսխ տռաքի-
նութեանդ՝ առ մատեանը՝ միայնութեան ժամերուն
բարեկամը , եւ այն ատեն հմայական երազներէ ո-
րորուած միտքդ , դիւրաթառամ ծաղկանց ետեւէն
իյնալով չդահավիժեր թշուառութեանց վհին մէջ :
- Եւ դու պատանի՝ որուն սրտին մէջ ցանած է ար-
դէն բնութիւնը՝ անձնուիրութեան վսեմ սկզբանց
սերմունքը , հաստատէ զանոնք սրտիդ մէջ գիտու-
թիւնը մշակելով , քեզի ակնկառոց կըսպաէ ա-
պագան : Թող հզօրը տկարին ձեռք կարկառէ զին-
քը փոսէն հանելու համար , քանզի կրնայ օր մը այն
փոսը տարապայման ընդարձակիլ եւ հզօրն ալ միան-
դամայն ընկղմել , չվհատի տկարն ալ ուսմանց ա-
նունէն եւ անօդուտ չհամարի մինչեւ անդամ ա-
մենէն բարձր համարած գիտութիւններն : - Արք
աղայ , այրի կին , որ դիշերները հսկելով ասեղի մը
ձեռամբ հայդ կը հայթայթես , արդեօք մտածեր
ես թէ այդ փոքրիկ գործին այդ գնով եւ այն վա-
յելչութեամբ ընձեռելու համար որչափ մեծահան-
ճար մարդիկ զոհ եղեր են , նախ հարկ եղած է
հանքարանութիւնը եւ անոր վերաբերեալ ամեն դի-
տութիւններն կատարելազործել՝ ընտիր երկաթ-
գտնելու համար , երկրորդ մեքենադործութիւնը
դիանալ , որպէս զի այդ հանքերն ըստ պատշաճի ել-
լեն , նաւուղղութիւնը եւ հետեւարար աստղաբաշ-
խութիւնը դիանալ որպէս զի կարենան դիւրաւ-
անվտանգ եւ արժան բերուիլ քեզի , վաճառակա-
նութիւնը եւ անոր վերաբերեալ ամեն ուսմունք-

ները քաջ ճանչնալ, որպէս զի աշխարհէ աշխարհ երթեւեկութիւնը հնարաւոր եւ դիւրամատոց բլլայ, եւ այնպէս հետպհետէ, չկայ բան մը մեր առօրեայ գործածելեաց մէջ եւ ոչ ամենէն դոյզն կարծածնիս որոնց համար անհրաժեշտ կարեւոր չըլլայ գիտութիւնը. եւ բաց 'ի իր անթիւ բարոյական օգուտներէն այսուհետեւ այս է մեայն աղջադին հայը և մշտադան ողարծանիւը : — Երաւամբ Անդղիացի քերթող մը (Կրէյ) գեղջկական գերեղմանաց վրայ նայելով հառաջանօք կըսէ :

«Գուցէ այս խոպանացեալ հողին տակ, երկ» նային բոցով բորբոքեալ սիրտ մը կը հանգչի . այն» սիսի ձեռքեր՝ որ արքունական մահակը կրնային » վարել կամ կենդանի քնարաւ ոգիքը յափշտա» կել :

«Բայց ոչ երբէք գիտութիւնը ծաւալեց ա» նոնց աչաց առջեւ՝ ժամանակին կողոպուտով » փարթամացեալ լայն էջերը եւայլն » :

Մենք ուրեմն ջանանք ծաւալելու գիտութեան գանձերը, հոն թող դիմեն ամեն միտք աղահարար լցուելու եւ զօրանալու համար :

Մինչեւ հիմայ շատերն իրենց չկարդալուն պատճառ կը բերէին, նախ՝ թէ Հայերէն գիրք չկայ, երկրորդ, թէ սուլ են, ասոնց երկուքին ալ զօրաւոր պատասխան մը ունինք : — Գիրք չունենալնուս թերութիւնը սքողելու համար Եւրոպացի ընտիր եւ արդի ուսումնական գրքերը նմանութեամբ թարգմանելով գոհ չեղանք՝ այլ նաեւ յաճախ մի եւ նոյն նիւթոյ վրայ գրուած բազմազան եւ ըստուար հատորներ կարդացինք, անոնց ծուծն ամփո-

փելու համար, պայծառ եւ համառօտ տեղեկութիւններ տալով գիտութեանց ամեն ձիւղերուն վրայ։ Բայց այսպիսի ձեռնարկութեան մը յօժարութիւնն եւ եռանդը բաւական չէին, հզօր ձեռքի մ'ալ պաշտպանութիւնը կարեւոր էր, եւ ահա վսեմ. Որդիկ էֆէնտին ոչ միայն ամեն նիւթական դժուարութիւն հարթեց, այլ նաև իր գործակցութեամբը կը պատրաստի մեքենական արհեստից վըրայ ունեցած հմտական ծանօթութիւնները հաղորդել, յօդուտ Աղդային արհեստից յառաջադիմութեան։ Մեր կողմէն աւելորդ կը համարինք դրուատեօք պահճացնել այսպիսի վեհանձնութիւն մը, իրեն միակ արժանաւոր փոխարէն կը համարինք՝ իր հայթայթած օդտին համար ամեն կարօտելոյ շնորհակալիքը։

Սակայն որչափ շնորհակալ ըլլալու ենք բարերար Նախախնամութեան այնպիսի ժամանակի մը մէջ ապրելնուս համար ուր Օսմանեան հզօր Տէրութեան սանձերը ուսմանց պաշտպան եւ յառաջադիմութեանց սիրող Վեհապետի մը ձեռք են։ Անոր բարձր հովանաւորութեան տակ այս ձեռնարկութեան աշխատած ժամանակնիս՝ եռանդեամբ իրեն համար երկնից ամեն օրհնութիւնները կը մաղթեմք, եւ այս յոյսով միայն կ'սփոփուինք որ դուցէ իր գոհունակութեան կարենանք արժանանալ, ըստ մեր կարի աշխատելնուս համար իր հպատակաց մէկ հաւատարմագոյն մասին մտաւոր բարգաւաճութիւնը։


Իսկ մենք որ բազմաթիւ յօժար եւ աղդասէր դիտնոց ձեռնոտութեան վստահելով կը յուսանք

Ճ


օգտակար գործի մը թեւակոխել , պարտք կը համարինք Ազգին ներողամտութիւնը խնդրել ամեն թերութեանց համար՝ որ ինչ եւ իցէ գործի սկզբնաւորութեան յարակից են : Արդէն տասը քսան հատոր հեղինակուած , շարայարուած կամ թարդմանուած պատրաստ են եւ հետզհետէ ՚ի լոյս պիտի ընծայուին . իցիւ թէ ըստ բաղձանաց Վսեմաշուք Հիմնադրին եւ գործակցաց ձեռնարկութեանս այս մեծ սիրոյ դոյզն արդիւնքը լիովին օգտակար ըլլար :

ՑՆՈՐԵՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ԹՈՎՄԱԾ ԹԵՐՁԵԱՆ




ՀԱԿԵՐԱԿԱՆ
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ



ԳԱՍՏԵՎԲԱԿՈՒԹԱԲՆ

ՄԱ. Ր Ց



Ա.

ԴԱՍՏԵՐԱԿՈՒԹԻՒՆ ՄԱՐՑ

ԿԱՄ

ԳՈՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆ ԱԶԳԻ ՄԱՐԴԿԱՆ

Ի ԶԵՄՆ ԿՈՆԱՆՑ

Ի Լ. ԷՄ ՄԱՐԹԵՆԵ

ԳՈՐԾ ՊՍԱԿԵԱԼ Ի ՃԵՄԱՐԱՆԿԵՆ ԳԱՂԻՈՅ

Արք միշտ այնպէս պիտի ըլլան, ինչպէս
որ կանայք կ'ուղեն. եթէ կ'ուղէք որ
արք ըլլան մեծ և առաքինի, առավեցու-
ցէք կանանց թէ ինչ է մեծութիւնն ու
առաքինութիւնը:

Ժ. Ժ. ԲՈԽՈՅՑ, ԿՄԿ, ԳԻՐՔ Ե:

ՀԱՏՈՐ Ա.

ԹԱՐԳՄԱՆԵԱԼ Ի ԳԱՂՂԻԱԿԱՆ ԲՆԱԳՐԻ

Ա. Ա. ԳԱՐԱԳԱՇԵԱՆԻ

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՔԵՐԻՇՁԵԱՆ ԵԽ ԸՆԿ.

— 1870 —

ՅԱՌԱՋՈԲԱՆ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

— ՅՈՒՅՈՒ —

Դաստիարակելը, բառին յատուի նշանակութեամբը, կարողութիւն մը կրթել կամ մարզել է : Մարդկային անհատը ֆիզիգական, իմացական եւ բարոյական, այն է՝ մարմնոյ, մտաց եւ սրտի կոչուած կարողութիւններէ քաղկացեալ ըլլալով, չի կրնար կատարեալ դաստիարակութիւն մը ընդունած ըլլալ, բայց եթէ յիշեալ երեք կարողութեանց նկատմամբ եւս ըստ արժանուոյն կրթուելով : Մարմնոյ կրթութեան, կամ մարմնամարզութեան մասին հիմայ շատ տեղ, մանաւանդ Գերմանիոյ մէջ, մեծ հոգ կը տարուի :

Թէ մարդ ինչ աստիճան մարմնոյ եւ մտաց կրթութեան ընդունակ է՝ արդէն յայտնի է, մարմնոյ մարզութեան նկատմամբ, այլեւայլ արուեստաւորաց, նաւավարաց, կաքաւչաց, նաեւ լարախազացներու եւ ուրիշ կերպ կերպ ձեռնածութեան եւ մարմնական ուժոյ զարմանալի ճարտարութիւններ կատարողներուն մոդական դործողութիւններէն . մտաց կրթութեան մասին ալ՝ այլեւայլ դիտութեանց, լեզուաց եւ տեղեկութեանց հմուտ եղողներուն ոչինչ ընդհատ զարմանալի վարժութիւններէն : Այս կրթութիւններն ստացող տնծանց ամենքն ալ իրենց կարողութիւններուն մարզութիւնը ոչ թէ 'ի բնէ ունէին, այլ ուսմամբ եւ վար-

ժութեամբ, ըսել է թէ դաստիարակութեամբ, ըստացան: Եատ հաւանական է թէ մարդուս բարոյական կարողութիւններն ալ դաստիարակութեամբ կլնան քարձր աստիճանի կրթութեան մը հասնիլ: Ար եւ իցէ կարողութեան մը դաստիարակութեանը մէջ երկու գլխաւոր քան դիտելի է, այն է՝ դաստիարակին ձևոնհասութիւնն, ու դաստիարակութեան մեթոսին ուղղութիւնը, այսինքն՝ պէտք է որ դաստիարակին ամենէն յարմար անձն ըլլայ, մեթոսն ալ ճշմարիտ եւ պատշաճ: Այս երկու քանին պակասութենէն է որ դաստիարակութիւնը շատ անդամ իւր նպատակին չի հասնիր, եւ կամ թերի կամ թիւր կ'ըլլայ:

Միշտ գտնուած են դաս մը մարդիկ որոնք պնդելով թէ ճշմարտութիւնն իրենց միայն ստացուածն է՝ դաստիարակութիւնը մենավաճառ ընել ուղած են: Ասոնք կը պահանջին որ սորվուին այս քանները միայն զոր իրենք կ'ուղեն, եւ որչափ ու ինչպէս որ կ'ուղեն:

Եւրոպիոյ արդի քաղաքակրթութեան մէջ այս տեսակ մարդոց պահանջումն իր ազդեցութիւնը, զէթ մտայ դաստիարակութեան մասին, շատոնց կորսնցուց. Քանի մը դար է որ դիտութիւնը եւ կնղնցրէն չառնուիր, ոչ ալ եկեղեցականներէ կը սորվուի. հիմայ, միջին դարուց մէջ եղածին պէս, աստուածաբանութիւնը եկեղեցական կապիտոլիունի մը շանթերուն սպառնալեօք շիշխեր, եւ չի կրնար իշխել մեր մտաւոր կարողութիւնները կը թող սկզբանց վրայ: Այսպէս շատ մը ազատութեանց հետ մենք հիմայ մտաւոր դաստիարակու-

թեան ազատութիւնն ալ ունինք . բայց մեր բարոյական դաստիարակութիւնն ալ աղատ է , արդեօք , կամ լաւ եւս ըսենք , բարոյական դաստիարակութեան ալ ձեռնհաս դաստիարակն ու բուն մեթուր գտնուած են . ասիկայ կարեւոր խնդիր մի է , եւ պէտք է որ , արդի քաղաքակրթութեան ազատութեամբը , մարդկութեան բարոյական օդախն համար այս խնդրոյն վրայ խօսող ձայները , հակառակ եւ 'ի նպաստ , լսուին անաչառութեամբ . Ասոր վրայ խօսողներուն մէկն է Եմէ Սարթէն , մեր դարուն գաղիացի մատենագիրներէն մին : Ըստ Եմէ Սարթէնի , մարդուս բարոյական կարողութիւններն իմացականէն առաջ կրթուելու են , այն է՝ անդստին 'ի տղայ տիոց , ըսել է թէ բարոյական դաստիարակութեան առաջին կամ զլխաւոր , եւ մի միայն գպըոցն , ըստ մեր մատենագրին , ընտանիքն է , եւ անոր ձեռնհաս դաստիարակը՝ կիւր , մայր կիւր եւ ոչ այլ ոք : Այսպիսի մեծ ընական ոլաշտօն մը կատարելու կանչուած մայրը , հարկաւ , աղատ ըլլալու է ամէն օտար աղղեցութենէ : Եմէ Սարթէն այսպիսի կարեւոր նիւթոյ մը վրայ խօսող հեղինակ մ'ըլլալով , արժանի էր թարդմանութեան . եւ այս թարդմանութիւնը կ'ընծայուի աւասիկ մերազգեայ ընթերցողաց , առանց անոր վրայ գովեստ կամ պարսաւ աւելցուելու . այս դատողութիւնը նոյն խակ ընթերցողաց կը թողուի . սա միայն ցիշեցնել բաւական կը համարուի որ Եմէ Սարթէնի Մարց դաստիարակութեան գիրքը կ'ընտէքսին , այսինքն Հռոմի արդելեալ գրոց ցանկին մէջն է :

Էմէ Մարթէն դրագէտ էր . ծնաւ 1786 ին , եւ 1846 ին մեռաւ 'ի Բարիդ : Պատանեկութեան աւտենը յիշեալ քաղաքը դալով՝ սկսու իւր զրչաւն իրեն ապրուստ հայթայթել : Յամի 1813 Աթէնէի մէջ եղաւ դասատու սրատմութեան , եւ յաջորդ տարին՝ օդնական Տէպա լրագրին խմբագրութեանը : Քարտուղար-խմբագիր եղաւ պատղամաւորաց սենեկին 1815 ին , յետոյ քաղմարուեստեան դրայրոցը դասատու գեղեցիկ դպրութեանց : Իւր կենացը վախճանին մօտ եղաւ դիւանապետ (դրապետ) Սէնդ-Ժընըլիէվի մատենադարձնին : Պէրնարաէն առ Սէն Բիէրի աշակերտած ըլլալով՝ հրատարակեց եւ պաշտպանեց անոր զրուածները :

Էմէ Մարթէն քիչ զրուած ունի բնագիր , ինչպէս՝ նամակը առ Յովիիա 'ի վերայ բնագիտութեան , Քիմիայի եւ բնական պատմութեան , պարզ եւ ամենեցուն ռիւրընկալ ոճով , եւ բանաստեղծական զարդերով , ոյնուն որոյ եւ անոր այս գործը ժամանակին մեծ ընդունելութիւն դտաւ : 1834 ին հրատարակեց Մարց դաստիարակութիւնը , զոր յօրինելու ունեցած շարժառիթներուն , եւ որուն համար կրած հակառակութեանց եւ հետզհետէ անոր մէջ ըրած սրբագրութիւններուն վրայ ինք կը խօսի իւր յառաջարանին մէջ : Այս գործը պսակուած է Ճեմարանէն , եւ յետոյ ինք մատենագիրը նուիրեց զայն Լամարթինի , վերջին հասարակապետութեան նախադահին , ինչպէս որ հետեւեալ ուղերձէն յայտնի է :



ՀԵՂԻՆԱԿՆ

ԱՌ ԼԱՄԱՐԹԻՆ

Անուանի բարեկամ, ամէն առաքեալ իւր ժամանակին համար կոչուած է: Կ'ընդունի երկինքէն խորհուրդ մը, մտածութիւնն մը, զոր աւանդելով աշխարհի՝ կ'անցնի կ'երթայ: Այսպէս, տիեզերական խաւարներու մէջ, Մովսէսի եւ Քրիստոսի վարդապետութիւններն եկան նորոգել ղաղդ մարդկան: Այն վարդապետութիւններն որոց բովանդակութիւնը (համառօտ խմասար կամ միաքը) մաքուր սէր է՝ քու մօրդ կրօնքն եղան. դու եւս նոյն վարդապետութիւններն ըրիր կրօնք այն ընտիր ամուսնոյն որ եկաւ ըլլալ քու էութեանդ ամրողջացուցիչ մասը: Բարեբանատ դու, ամէն բան արուեցաւ քեղի: Ենոքը քեզ որորեց աստուածեղէն ձեռօք. մայրական սէրը քու լոյսդ եղաւ, եւ ամուսնական սէրը՝ կանոն կենաց քոյ: Ճարտարխութիւնը, բանաստեղծութիւնն ու կրօնքը, իրեւ երրեակ երկնաւոր ճառագայթք, իջան քո վերայ, եւ դու արժանի յարդարեցիր ոքեղ որ մարդիկ ունկնդիր ըլլան քեզ, Ֆենելոնի սա սքանչելի պատեէրին հետեւելով թէ՝ «Մեր մտաց խորհուրդները յայտնելն ըլլայ մեր խոսելուն նպատակը. մեր խորհելուն նպատակն ալ ճշմարտութիւնն ու առաքինութիւնը»: Գնա ուրեմն, եւ տուր մարդոց հասկնալ մաքին օրէնքները. գնա, մի յողնիր. ըեմին բարձրութենէն զարկ նախապաշտամներն ու մոլորութիւնները, որ բոլոր մեր թշուառութեանց աղքիւրներն են:

Թող օրէնք մեղմանան, թող բարք նորափետուր զարդարուին, թող կրօնքը նորէն ծնանի իր ճշմարիտ վարդապետութեամբը: Կարգի եւ ուղղութեան ըեր զինուորներն՝ աշխատեցնելով, զօրապետներն՝ հրահանդելով, երիտասարդները՝ կրօնական զգացմամբ: Թող հառարակաց կրթութիւնն ունենայ քեղմով այնպիսի օրէնք մը՝ որ փառքն ազատութենէ վեր չդնէ, ոչ ալ ազատութիւնը ոկզբունքէ վեր. օրէնք մը որ համաձայն ըլլայ մեր դաստիարակուելու սկիտոյիցը հետ ջնջէ մաքսերը, որ աղետալի են ժողովրդոց ոչ բարեկենդանութեանը եւ արուեստգիտութեանը միայն, այլ եւ անոնց բարոյականին: Բարձ 'ի միջոյ գերութիւնը, բարձ մահու պատիժը, բարբարոս աշխարհին այն երկու ոճիրներն որ դեռ կըպահուին քաղաքակիրթ աշխարհի մէջ: Մարդասէր ըրէ մեր օրէնքողրութիւնները որ տակտուին վայրենի են, ինչպէս որ Ֆենելոն մարդասիրագոյն գործեց աստուածաբանական վարդապետութիւնները՝ մուծանելով անոնց մէջ Աւետարանին ողին: Վերջապէս կառավարութեան ձեւերէն վեր դիր զքեզ, ինչպէս որ ցարդ ըրիր. միապետութիւն, կայսրութիւն, հասարակապետութիւն, ամէնքն ալ ընդունէ, բայց 'ի տիրապետութենէ եւ յանիշխանութենէ: Արդարեւ ինչ վեստ թէ տէրութիւն մը ունենայ այս ինչ կամ այն ինչ քաղաքական ձեւը, այս կամ այն անունը, եթէ միայն Աստուծոյ օրէնքը դանուի անոր մէջ:

Բարեկամ, քու պաշտօնդ բարձր է. ճշմարտութիւնը շրթանցդ վրայ է. աշխարհք կը կրկնէ

քու աստուածեղին երգերդ, եւ այն պատկանեւը զոր դու կը խօսիս օրէնսդրական ժողովոց մէջ կը ցուցնեն մեղ թէ ժողովրդեան եւ մարդկութեան իրաւանց աղնիւ պաշտպանն ես դու :

Ինձի դալով՝ կ'ըսեմ . մինչ դու կը խօսիս առ հզօրս, ես խօսքս կ'ուղղեմ առ տկարս : Ահա կը հրաւիրեմ մայրերը որ ուղղութեան եւ զդաստութեան բերեն ընտանիքն ու հայրենիքը : Մարդ բուն պաշտօնն է մանկանց եւ երիտասարդաց կրօնական զարդացումը : Մարդկային ազգին ապագային հիմը մայրական սէրն է . մի անտես ըներ այս զօրութիւնը, որ թէպէտեւ տկար երեւի քեզ, ունի այն պիսի ազդեցութիւն մը որ անյաղթ է . սոյն մայրական սէրը սահմանեալ է երկրագունախս վրայ զեռ չտեսնուած յեղափոխութիւն մը յառաջ բերելու : Գիտես որ քանի մը կանայք եւ ազքատ ձկնորսներ կը բաղկացնէին 'ի սկզբան Յիսուսի բանակը . յետոյ օր մը Մարիամու որդին մանր տղայք կանչեց այն բանակին մէջ . եւ այն ձկնորսներով, այն կանամբք եւ այն մանր մանկաւով տիրեց աշխարհի :

Այս գիրքը քեզ ընծայելուս նպատակը մի միւ այն է . այն է իմ խօսքերս քուկիններուդ կցել, եւ նեցուկ ընել քու ըսածներուդ զօրութիւնը՝ իմ ըսածներուս տկարութեանը, քու փաստերդ՝ իմ փաստերուս : Կ'ուղեմ որ օր մը ըսուի . աԱսոնք ճանչցան ճշմարիտ բարին . միեւնոյն հաւատոյ մէջ իրարու հանդիպեցան, միեւնոյն Աստուծոյ առջեւ իրար սիրեցին :

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԱԶԴՅԼ

ԻՐ ՆԱԽԵՐԴԱՆՔ ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ

(1838)

Պատուոյ եւ յարգանաց ձայներէն, եւ ճեմարանին մեծ մրցանակովը քաջալերուած՝ ամենայն փութով եւ բոլոր զօրութեամբո քննեցի այս գիրքը։ Այս տպագրութեան մէջ աւելցուցի ոչ սակաւ ծանօթութիւններ, եւ դաստիարակութեան կարեւոր նիւթերու վրայ երկոտասան նոր գլուխներ։ Այս ընդլայնմանց նպատակն ահա այս է։

Գիրք Ա. Գլուխ Ժ. Առաջ մոռցուած պակաս մը այս գլխուու մէջ լեցուած է։ այն է՝ մօր մը տղոց տուած դաստիարակութեանը մէջ հօր կատարելու պաշտօնը։

Նոյն գիրքին Ժ. Գլուխը կը պարունակէ կանոն մը ծերունի կանանց համար։ Հոն կը տեսնը ուի հանին (մամը) որ իւր փորձառութեան օվտակարութիւնը կը թափէ նորահառ ընտանեաց վրայ, եւ իւր թոռանց որրոցին քով նոր կեանք մը կսկսի։

Երկրորդ գիրքին Ժ. Գլուխները, որոնց մէջ կը խօսուի յիշողութեան ու բնական (ֆիզիզական) կամաց, դարձեալ յիշողութեան եւ հոգւոյն կամացը վրայ, նոյնպէս հոգւոյն եւ խմացականութեան կարողութիւններուն միութեանն ու բաժանմանը վրայ, կը պարզեն դործոյս հիմնական վարդապետութիւնները, եւ նոր լոյս կու տան անոր։

Բայց օդտակարագոյն ծանօթութիւններն երբորդ գիրքին մէջ են, եւ այս է արդարեւ դործոյս զԱսաւոր գիրքը։ Այս գիրքը կը ցուցնէ թէ մարդպարտքն է իրենց տղոց հոգին կրթել, եւ կը ցուցնէ անոնց բարոյական եւ կրօնական ճշմարտութիւնը փնտուելու ճամբան։

Առաջ, մեր դործին այս մասն այնպէս խորին եւ վերացեալ էր, որ զայն կարդացող մարք կը զարհուրէին։ Փոյթ չէինք տարած ցուցնել անոնց թէ որչափ կարեւոր են այս (փիլիսոփայական) ուսմունք, ըստ որում մայրութեան առաջին պարտքը, կը սորվեցնեն։ Այս նիւթը նոր դլուխ մը ըրի երբորդ գիրքին սկիզբը։

Ի՞ն. դլուխը շինական (գեղացի) կանանց համար է։ Հոն յիշուած է քաղաքակիրթ աշխարհին մէկ զանցառութիւնը կամ մանաւանդ բարբարոսութիւնը, եւ Եւրոպիոյ մէջ երկերիւր միլիոն շինականաց վիճակը ըարւոքելու միջոցը ցուցուած է։

Ի՞ն. եւ Ի՞ն. դլուխներուն մէջ ըստ բաւականին բացարուած է ԿԱՏՈՐԵԼԱԿԱՆՈՒԹԵԱՆ օրէնքը։ Հոն որոշ ցուցուած են մարդկային ազգին պատմութեան երկու մեծ ժամանակները։ այսինքն քաղաքական ազատութեան առաջին անգամ երկրիս վրայ երեւնալը, եւ միաստուածութեան գաղափարին մարդոց մէջ մուտ գանելը։ գաղափար մը՝ որ աշխարհիս վրայ երեւցած գաղափարներուն մեծագոյնը եւ կարեւորագոյնն է։

Վերջապէս Ի՞ն. եւ Ի՞ն. դլուխները բնութեան օրինաց վրայ նոր յաւելուած են։ Առաջինը (Ի՞ն. դլուխը) կը խորտակէ գերութիւնը, երկրորդը (Ի՞ն.

գլուխը) ստացուածքի իրաւունքը կը հաստատէ : Մեր գործին այս մասը ուշադրութեամբ կարդացողները հոն պիտի գտնեն, նոյն բնութեան օրինաց մէջ, միշտ հաստատ նեցուկ մը, միշտ նոր լոյս . անոնց հոգին ուրախութեամբ պիտի լեցուի՝ տեսնելով թէ ճշմարտութիւնը մարդուս հասանելի է, եւ թէ զայն ճանչնալը որչափ դիւրին է, նոյնչափ քաղցր է զայն սիրելը :

Իսկ ևս գլխոյն դալով կ'ըսենք թէ այս գլուխը նախընթացին մէկ պարզ ծանօթութիւնն է, կենաց և ճանուար վըայ : Մեր նպատակն էր ցույնել թէ մահն երախտիք մըն է, աղատել մըն է, ոչ թէ մարդկային ազգին վրայ դրուած պատիժ մը :

Բոլոր ասոնք այս երկրորդ տպագրութեան գլխաւոր սրբագրութիւնները, նորոգութիւններն են, եւ այս գիրքին վրայ եղած բոլոր իրաւացի բանադատութեանց պատասխան : Իսկ պատասխան ամենեւին չեմ տար այն կրիւք եղած բանադատութեանց, կուսակցութեան տէր մարդոց առարկութիւններուն, այնպիսի մարդոց կ'ըսեմ՝ որոնք ճշմարտութիւնը ցաւալի մնապաշտութեանց մէջ միայն կը տեսնեն, եւ այն բաները միայն խորհիլ կ'ուզեն զոր այլք իրենց մէ առաջ խորհած են : Եւ արդարեւ ինչ կը մնայ ինձի ըսել զոր այս դրքիս մէջ ըսած չեմ : Ոչ կարծիքներ միայն, այլեւ դարեր կը բաժնեն զիս իմ ժամանակակիցներուս շատերէն : Աստուածաբանութեան եւ ուրիշ դարումը նախապաշարմանց կոյր ջատագովներ եղող թըշնամիք ճշմարտութեան կրնան դիւրին յաղթանակներ ընել՝ աշխարհի տիրապետող չնչին կիրքեր եւ


չնչին շահեր ծշմարտութեան դէմ յարուցանելով .
բայց կայ հակառակորդ մը՝ որուն դէմ չեն կարող
յաղթանակել . այն է ժամանակը :

Ըսթերողը պիտի տեսնեն որ այս գործին չոր-
րորդ գիրքը նորէն 'ի լոյս ընծայեցինք առանց որր-
բագրութեան եւ յաւելուածոյ :

Այս գիրքը կը խօսի թէ ինչպէս բնութեան
բարոյական օրէնքն՝ Աւետարանին բարոյական օ-
րինացը հետ համաձայն է . ասոր համար չէի կա-
րող այն գիրքին մէջ տող մ'անդամ փոխել , պար-
բերութիւն մը միայն այլայլել : Հոն Աստուծոյ , բը-
նութեան հեղինակին , գործը բերուած է 'ի կշիռ
Յիսուսի խօսքին հետ , եւ տեսնուած է որ այն
գործն ու այս խօսքը միեւնոյն են : Սրբազն վար-
դապետութեանց վրայ ասկէ աւելի ինչ սրբազն
գովեստ կրնայի ընել : Եւ ինչպէս եղաւ որ գիրքիս
այս մասը յարոյց ինծի դէմ ջերմենութիւն եւ ամ-
բարշտաց նախապաշարումները միանդամայն : Ե-
ղուկ Աւետարանին լուսաւորութեանը , եթէ այս-
պէս Աւետարանին թէ թշնամիներէն եւ թէ աշա-
կերտներէն հաւասարապէս պիտի մերժուի :

«Վերցուր այդ գլուխները» , կ'ըսէին ինծի բա-
րեկամներս . զանոնք քու գիրքիդ ընդունելութեա-
նը կը վեասեն : ծշմարտութեան ժամանակը դեռ եւ-
կած չէ : Պէտք չէ զրուցել ծշմարտութիւնը , երբ
կը տեսնենք որ անիկայ անօդուտ է , խիղճերը կը
խռովի , եւ կ'արգելու այն օգուտը զոր դուն ընել
կ'ուղես : Թող քանի մը էջ պակաս ըլլայ , ջերմե-
նուանդ խղճահարները քեզ պիտի գովեն , համալսա-
րանը քեզ պիտի ընդունի , լրագիրք պիտի հռչա-

կեն, եւ բոլոր կանայք եւ մարք քու աշակերտներդ
պիտի ըլլան» : Ասոնց ես խօսք մը միայն ունիմ
պատասխանելու, եւ այս խօսքն ուրիշ ասոր նման
առթի մը մէջ արդէն լսուեցաւ . «Ճշմարտութիւնն
իմա չէ, եւ անոր մէկ մասը շահելու համար՝ չեմ
կրնար միւս մասը մատնել» ,



ՄՈՒՏՔ

Քանի մը տարի կայ որ միտքս դրի ճամբորդե-
լով մանր տեղեկութիւն ստանալ Գաղիոյ վրայ .
ճանչնալ անոր հողը, անոր յիշատակաց արժանի
շէնքերը, քաղաքները, գիւղերը, գետոց, ծովուց
եւ լեռանց այն ընդարձակ գօտին որ ծդուելով
կ'երթայ Պիւրենեան լեռներէն մինչեւ Ալալեան լեռ-
ները, Միջերկրական ծովին մինչեւ Ովկիանոս : Այս
ճամբորդութենէն մեծ զուարձութիւն կ'սպասէի .
Եւ յոյսերս չխարուեցան : Գաղցր կլիմաներու տակ
գտայ հանճարեղ ժողովուրդներ, եւ բոլոր երկրա-
ւոր բարեաց եղական առատութիւն մը : Զարմանօք
տեսայ անթիւ նաւեր որ մեր նաւահանգիստները
մտնելով աշխարհիս հինգ մասերուն հարստութիւն-
ները հոն կը թափէին : Յիսուն հաղարէ աւելի կառք
կամ սայլեր առնելով այն հարստութիւններն՝ աստ
անդ կը ցրուեն երկրիս մէջ, եւ այն հարստութիւն-
ներով է որ Գաղիա մշտնջենաւոր շարժման եւ
բարօրութեան մէջ կը պահուի : Տեղ մը նորվե-
կիոյ երկաթն հրաբորքոք կը կակղանայ դարբնաց

կոսանին տակ . ուրիշ տեղ մը Սպանիոյ եւ Քաշմիքի լուսակիոն բուրդէն կը գործուի ասուի փափուկ . անդին աւելի հեռուն ոստայնանկ ժողովուրդ մը կ'առնու . Հնդկաստանի բամբակը , կը մանէ , կը գործէ զայն երփն երփն պայծառ գոյներով . ամէն կողմ տեսայ հին վանքեր եւ հին արբայարաններ գործարաններու վիտխուած . անոնց խոր կամարները կը հնչեցնէին գործաւորաց երգերն ու շոգեշարժ մեքենայից անդուլ անդադար շառաչիւնը : Յախըշտակուած էի այնչափ հարստութեան վրայ . բայց աւելի սաստիկ եղաւ զարմանքս , երբ տեսայ բոլոր այն երկրին տրուած այն ահագին շարժումը միջատի մը սնուցմամբը :

Հարաւէն դէպ ՚ի Հիւսիս , Խոալիոյ սահմաններէն մինչեւ Վիվարէի (1) հետիւստեան (հրաբխային) լեռները , շերամ կոչուած կերպասարեր որդուկը շարժած է ընդհանուր գործունէութիւն մը Ավինիօն , իլ եւ Վոգլիւզ (2) անոնց բժոմները կը թելատուին (3) : Նորմանտիոյ մէջ կանանց վարժմատուքը կ'առնուն այն թելերը թելթեւ իլոց վե-

(1) Վէէսէ՛ Գաղիոյ մէկ փոքր գաւառին անուն՝ էր , այժմու Գաղիոյ հարաւային դին , Արտէշ կոչուած գաւառին մէջ կ'իյնայ , Ռոն գետին արեւմաեան եզերքը : Յիշեալ երկիրը լեռնային է . ուր քանի մը մարած հրաբուխներ ալ կը նշմարուին :

(2) Վահիւսէ՛ Գաղիոյ հարաւային արեւելեան կողմը գտառ է , գլխաւոր քաղաքն է Ավինիօն : Իլ փոքր գետ , կը թափի Տորտներ կոչուած մեծ գետը :

(3) Թէլտեւ թել թել հանել . կծկի մը վրոյէն թելը կամ տողանին պարպել :

բայ, եւ մեր դեղնուաց⁽¹⁾ բարակաման կթուիթ⁽²⁾ առէջներուն վրայ կը հանեն պէս պէս ձեւեր հիւսկէն, անկուածոյ: Ի Սէսդ էղիէն նոյն թելերէն կը գործուին ժխտակներ⁽³⁾ որ բոլոր Եւրոպիոյ մէջ կը փողփողեն⁽⁴⁾ զոյն զգոյն: Ի Նիմ կը շինուին անոնցմէ կերպասներ որոց շաչիւնն⁽⁵⁾ ու փաղփիւնը մետաղներու զօղանչելուն եւ փայլելուն նման են: Ի Լիոն, իմ գեղեցիկ երկիրս, նոյն մետաքսէն կը յօրինուին թաւիշ թանձր եւ յոյր, շղարշ⁽⁶⁾ անգայտ⁽⁷⁾ իբրեւ զօդ եւ փայլուն որպէս զաղտակուր⁽⁸⁾, մնդուս⁽⁹⁾, դամասկ եւ ճենակ: Խոկ 'ի Փարիզ մետաքսը կը մրցի վրձնոյ հետ. հոն մետաքսի շքեղ օթոցացն վրայ մեծամեծ նկարչաց պատկերները կը հանուին ճշգրիտ: Բայց այս գլուխք գործոց արուեստին, այս հրաշալիք ձեռագործութեան ինչ են այն բարեաց քով զոր բնութիւնը շուայլօրէն. կու տայ այս երկրին: Հոս կը տեսնես

(1) Դեղնու, գաւառական բառ, տեսակ մը ժանառէ դանդելու հիւսկէն, կը պատասխանէ այժմու գաղիական պլանովն:

(2) Կթուին՝ շատ բարակ թելերէ հիւսուած:

(3) Ժետով՝ դորտէլա:

(4) Փաղիւնչէն՝ ծածանելով փայլիլ:

(5) Շամպան՝ մետաղի մը հնչիւնը. Փաղիւնչ՝ մետաղներու փայլիւնը:

(6) Շամպան՝ կազ կոչուած բարակ կտաւը: Թաւիկէն՝ դատիքէ:

(7) Անդայոր՝ թափանցիկ, որոյ ետեւի դին կեցած առարկան տեսնուի:

(8) Գաղպահուոր՝ ուշտէք:

(9) Մնդուս՝ սաղէն կոչուած կտաւը. Դամասկ՝ Տամագոյ, Ճինակ՝ Լամբա կոչուած կտաւը:

բոլոր կլիմաները, հոս կը գտնեսամէն մշակութիւն. հարաւակողմը՝ ձիթենին, կիտրոնին, նարնջին. հիւսիսակողմը՝ կուենին (1) ու եղեւինը, բուսաբանական շղթային երկու ծայրերը: Հոս կու գան կը խառնուին Պարսից եւ երկու Ամերիկայի ծառերն աւատային կնճնւոյն եւ հնոյն Գաղատիոյ կաղնեաց հետ. Ասիոյ անուշանոտ պատողները՝ բնիկ իննձոքենւոյն հետ, ողջոյն Արեւելից համասպամը՝ (2) խոնարհ մանուշակին, մոր ցորենուկէ (3) պսակներուն, հազարգեղէ (4) եւ խորհրդաւորն պողըէ (5) կապուած մեր դաշտային վունջերուն հետ: Այսպէս Գաղիա կը ծածկուի նոր աշխարհին բերքովը ու հնոյն գանձերովը: Անոր այդաւէտ բլուրներուն բարձունքէն գինւոյ գետեր կը հոսեն մշտնջենապէս բոլոր ազգաց բաժակներուն մէջ, մինչ անոր լայնանիստ արտօրէից վրայ վէտ վէտ կը ծփան հունձք, զօրէն ալեաց ծովու, հողմակոծ, արեւախայծ:

Այսչափ բարիք տեսնելով կը խայտայի, կը գոչէի. Սիրնւն հայրենիք, երկիր բարենշան, ամէն բան ունիս. հարստութիւն, խմատութիւն, ազատութիւն: Կայ երկրիս վրայ քոյդ նման տեսարան: Հանեցիր նետեցիր վրայէդ սնապաշտութիւններդ եւ մոլութիւններդ, ինչպէս կը հանէ-

(1) Կուենի՝ գաղ. մէլէղ կոչուած ծառն է:

(2) Համասպամը՝ երկրի մը բոլոր ծաղկաց խումբը, Ֆլոր:

(3) Ցորենու՝ Փէյզամպէր չիշէյի:

(4) Հալուսիւ՝ փասդալեա չիշէյի:

(5) Պաղը՝ կիւլէրձին օդու, աղաւնարօտ:

կը նետէ մարդ ցնցոտի մը . չկան այլ եւս քու մէջդ
ահօդուտ միանձունք , ոչ աւատային իրաւունք ,
ոչ պահկութիւն (1) , ոչ սորկութիւն , ոչ իրար ար-
համարհող ջոկեր (2) , ոչ իրարու տոխ եւ նախան-
ձորդ գաւառներ . քու ծոցիդ մէջ կը տեսնեմ միայն
մէկ ժողովուրդ , եւ այն ժողովրդեան մէջ միայն
մէկ ընտանիք : Այսպէս խօսելով կը թուէր ինձ
թէ ամէն տեղ պիտի լսէի այն շնորհակալութեան
երգը զոր ես իմ սրտիս մէջ կ'երգէի :

Բարէ , հաղիւ կը համարձակիմ գրել . այս ա-
ւետեաց երկրին մէջ , կեանքը հեշտ եւ դիւրին ը-
նող բարեօք լեցուած այս ընտանեաց մէջ , մանր
տղաք միայն , այն թեթեւ , երկնից թոշուններուն
պէս անհոգ արարածները միայն տեսայ ճշմարտա-
սլէս երջանիկ : Ժողովուրդին մնացած մասը , երի-
տասարդ եւ ծեր , քաղաքացի եւ շինական , կը թը-
ւէր ջերեալ այնպիսի ներքին ախտիւ մը որ ընաւ-
հանդիստ չէր տար անոր : Իւր արտերուն ծոցէն՝
հողագործը քաղաքներուն վրայ արհամարհանաց
եւ չարակնութեան նայուածք մը կ'արձակէ . իր
երէոցաց (3) եւ պարտէզներուն չծոցէն՝ հարուստը
կը դոչէ . «Թշուառ եմ եւ ամայի» . վաճառականը
կը դանդատի իւր առուտուրէն , արհեստաւորն՝ իր

(1) Պահաւնեան՝ Գաղ. Գորիէ կոչուած բռնի ծառայու-
թիւնը . անկարեաւ .

(2) Զա՞ Գաղ. Գատդ կոչուած տեսակ մը ցեղային տար-
բերութիւն :

(3) Երեսց՝ որսի անասնոց համար բոլորտիքը գոցուած ան-
տառ :

թոշտկէն . սեղանաւորը՝ քաղաքականութենէ , ամէն մարդ իւր ընկերական կացութենէն : Որչափ աւելի վեր ելլես , այնչափ աւելի դառն կ'ըլլան խօսքերը , այնչափ զօրաւոր՝ տրտունջները , ֆերահաւատութիւնը մտած է երկրաւոր բաներու մէջ՝ ինչպէս երկնաւորներուն . բժիշկը չի հաւատար այլ եւս բժշկականութեան , դատաւորն՝ օրինաց , քահանայն՝ կրօնքի , զինուորը՝ փառաց , երիտասարդը սիրոյ , թագաւորը անգամ չեն հաւատար թագաւորութեան , եւ հոգիները մաշեցնող տազակութիւնը զանոնք յուսահատեալ փառասիրութեան մէջ կը դահավիժէ :

Այսպէս ամենայն ուրեք առատութիւն է , եւ ամենայն ուրեք գանգատ . տխնաւր պատկեր մեր գեղեցիկ Գաղիոյ : Այն ճարտար եւ արուեստագէտ ժողովուրդը որ իրրեւ մեծ ընտանիք մը երեւցած էր ինձ՝ սկսաւ թուիլ ողորմելի էակ մը , որ կը թագուցանէր , հարուստ հանգերձներու ներքեւ , սոսկալի վէրքեր . եւ ձանձրութիւննը , այն խոր դատարկութիւնը , կեղծ զուարթութեան մը փայլման տակ կը տեսնէի : Զարմանքս դագրած էր , եւ սաստիկ արգահատութիւն մը բոլոր էութիւնս զգածելով զիս կը տոչորէր : Չարեաց պատճառը կը վընտռէի , եւ ինծի այնպէս թուեցաւ թէ այն պատճառը դտայ կրթութեան եւ պարապոյ ժամերու պակսութեանը մէջ : Պարապ տալու համար ինչ պէտք էր : Մեքենաներ հնարել որոնք մարդու զօրութեան տեղ բռնէին : Խոկ կրթութիւն տալու համար : Պէտք էր հնարել ուսուցանելու եղանակներ , սորվեցնելու կերպը դիւրացնել , դպրոցները բաղմացնել ,

Արագիրներ եւ դիրքեր տարածել։ Այս առևն դեռ եւ բիտասարդ եւ յանձնապաստան՝ ձեռնամուխ եղայ աշխատութեան։ Բազմարուեստեան դպրոցը մըտնելու չափ բան սորված էի, բազմարուեստեան դպրոցը՝ ուր Լուտովիկոս ԺԷ. կոչեց զիս պատմութիւն դաս տալու, Գաղիոյ պատմութիւնը, երկրին պատմութիւնը, քանզի օրէնսդիր թաղաւորը կ'ուղէր ազգային կրթութիւն մը տալ այն մեծ դպրոցին։ Առջի սորվածներս զօրացուցի եւ գարդացուցի։ Եղայ երկրաչափի, մեքենագէտ, բնալոյն, նաև տնտեսագէտ։ Բոլոր նոր զիւտերն առի, զանոնք կատարելագործեցի, բազմացուցի։ իմ մտածութեանս մէջ Գաղիա երկաթուղեօք կը ծածկուէր, եւ մեր դաշտերն ու ագարակները կը մըշակուէին առանց դժուարութեան։ Ունէի մեքենաներ անտառները մացառախիլ ընելու, ուրիշ մեքենաներ՝ հերկելու համար։ Քիչ մը ածխով եւ կաթիլ մի ջրով քաղաքներ կը լուսաւորէի, մեր կառաց կու տայի նժոյգներ, մեր նաւերուն՝ թեւեր։ մեր մեքենաներուն՝ մոստուըներ։ անոնց մանել, հիւսել, դարբնել, տպել, ճամրորդել կու տայի։ անոնք խոհուն էակաց պէս՝ կը շինէին, ոմանք ասեղ, այլք՝ քարտ, ուրիշները՝ թնդանօթ, դարձեալ ոմանք հանդերձ, եւ ոմանք՝ կահ եւ կարասի։ եւ այս ամէնն ալ անընդհատ եւ անխոնջ։ մինչդեռ շողին կ'աշխատի, մարդ կը հանգչի եւ կը վայելէ։

Պարապոյ ժամը դանելէն հաքը՝ հարկ էր գործածել զայն յօդուտ խմացականութեան, զաստիարակութեան դրութիւններ, ուսուցանելու եղանակներ սորվիլ, հին զաղափարաց տեղ նորեր դնել,

Ժաղողոյի (1), Շարլ Ֆուրիէի (2) սորվեցնելու եւ զանակները, Հաստատախումբ (ֆաւանութեր) կոչուած ընկերութիւնը, իրերավարժութիւնը, նոյն իսկ Տիմար (3) եղբարյ ընկերութիւնը տարածել։ Յայսմ՝ ևս ընդհանուր շարժման հետեւեցայ, այն միջոցին ամենէն լուսաւորեալ մարդոց զբաղումը

(1) Ժան Ժօղէֆ Ժաղողոյ, անուանի դաստիարակ, ծընեալ 1770ին, և մեռեալ 1849ին Բարիդ այլեռոյլ զինուորական և քաղաքական պաշտօններ կատարելէ ետքը՝ եղաւ տնօրէն բազմարուեստեան դպրոցին։ 1818ին ուսուցանելու ընդհանուր նոր կերպ մը հրատարակելով հաստրակաց ուշադրութիւնը գրաւեց։ Ժաղողոյ կը պնդէր թէ ամեն մարդ, եւս և տղայք, առանց վարպետի, կամ առանց վարպետի ազդեցութեան անձամբ սորվելու են, քանզի, կ'ըսէր, բոլոր մարդոց մտաւորական կարողութիւնները հաւասար են, և ով որ բան մը կը կամի՝ կարող է կատարել, և կրնայ մարդ չգիտցածն ալ սորվեցնել։ Աս սկզբունքներուն համար ոմանք չտփազանց կը պարսաւէին զժաղողոյ, ոմանք ալ չափազանց կը դոմին։

(2) Շարլ Ֆուրիէ, ծնաւ 1768 ին, և մեռաւ 1857 ին Փարիզ։ Խորհեցաւ նոր ընկերական դրութիւն մը որուն ֆալնադէքեան, այսինքն՝ Հաստատախումբ անունը տրուեցաւ, և նոյն անուամբ սկսաւ հրատարակել 1852 ին լրադիր մը, որուն ետքը անունը փոխուելով կոչեցաւ Փաղանդ, կամ Լռադիր ընկերական դիտութեան։ Ֆուրիէի նպատակն էր մարդիկ աւելի եռանդեամբ և անձնուրաց կերպով աշխատցնել մարդկային ընկերութեան յառաջադիմութեանը։

(3) Տիմար եղբարք, որ և Եղբարք քրիստոնէական վարդապետութեան, կամ Եղբարք քրիստոնէական դպրոցաց, և կամ լոկ Եղբարք կոչուին, այն դաղիացի եղբայրներն են, որոնց ընկերութիւնը Տը Լասալ անուն քահանան հաստատց 1679 ին, որ տղոց քրիստոնէական վարդապետութիւն և ուրիշ հասարակ ուսմունք սորվեցնեն։ Անոնք բաւական ծանօթեն Տաճկատանի մէջ ալ, մանաւանդ Պօլսոյ մէջ իրենց դըպրոցներով։

ժողովուրդը զաստիարակելն էր . ես անոնց բոլոր
մտածութիւններուն եղայ ընկեր , անոնց դրու-
թիւններն ինծի որդեգիր ըրի . հաղարաւոր դրա-
բոցներ բացուեցան , եւ նախնական կրթութիւնը
քաղաքներէն գիւղեր կը վաղէր զուարժ եւ բա-
րեմոյն , զորօրինակ գեղեցիկ օրեր քաղաքներու-
բնակիչք տօնական հանդերձիւք զուրս ելելով կը
տարածուին դաշտաց եւ մարդաց վրայ : Բայց ժո-
ղովրդեան կարդալ սորվեցնելը մեծ բան մը չէր .
եթէ անոնց գիրքեր չարուէին , ոչինչ զործուած
պիտի ըլլար : Այն առեն էր որ հնարեցինք Թաղա-
յին մատենադարանները (1) (զրատուններ) , Հռծ
տպագրութիւնները , Տնակիներու Թուսոն եւ Փոքր
ստացուածոյ հեղինակները . Եղեղեցիկ գիւղեր,
բայց ոչ այնչափ գեղեցիկ որչափ էին Պատկերա-
զարդ Շահմարաններն ու Երկու դանկի Հանրուս-
մունք :

Հոս հասած էի , մինչ ուժաթափ վաստակա-
բեկ՝ առողջութեանս օրքան զօր վատելը տեսնե-
լով , սկսայ հոգալ : Կը վախնայի թէ զուցէ չվա-
յելեմ քրտամբքս ուողուած ծառը : Պէտք էր որ
մեռնէի այնպիսի գեղեցիկ յաջողութեան մը հըսկ-

(1) Յատկացին մատենադարաններ , Հոյն որպահպատճեաններ , Տնակիներու-
մուսոններ , Փուտը սրացուածոյ հեղինակներ , Պատկերազարդ շունչարաններ ,
Երիտա դրանիկ հանրուսամատներ , ուրիշ բան չէին , բայց ուր Մատե-
նադարանին նպատակաւը յօրինուած պարբերական դրու-
թիւններ կամ հրատարակութիւններ , ոմանք շատ աժան դը-
նով , այլ և այլ հեղինակներ , կամ տեղեկութիւններ ժողովը գ-
լան մէջ տարածելու համար :

մանը, եւ զԴաղիա երջանիկ եւ նորափետուր տեսնելէ զրկուիլ։ Կանչել տուի բժիշկս, այս դիտուն եւ լաւաբարոյ, եւ ցուցնելով անոր բոլորտիքս դանուած դիզաղէղ զրուածները, յայտնեցի երկարօրէն հիւանդութեանս սլատճառը, դիտաւորութիւններս, յոյսերս, երկիւղներս եւ աշխատութենէ սպառեալ կեանքրս, և սկզբան ունկընդիր եղաւ համբերութեամբ, յետոյ յանկարծ,

«Եւ ինչու համար այսչափ շան տանջանք» ըստ՝ ծոռ ծոռ նայելով ինձ ծաղրաբար։

— Գաղիոյ բարոյն համար, անտարակոյս։

— Կը հասկնամ։ բայց այդ նպատակին հասնելու համար ալէտք են սլաշտոն, իշխանութիւն, ստակ, բարձր կացութիւն մը աշխարհի մէջ։

— Առողջ եւ ոչ մին ունիմ, դոկտոր։

— Ի՞նչ, փառասիրութիւն չունիս։

— Փառասիրութիւն։ ընալ։

— Ուրիմն, հանդարտ լիր, հիւանդութիւնը ծանր չէ, քիչ մը հանգիստ եւ օդափոխութիւն բաւ է։

Պատրաստուեցայ երթալ ընակել վերսայլէն երկու մղոն հեռու, ամբաւ տափարակի մը ծայրը որոյ ոսկեգոյն հունձքը կը շողար անդուլ եւ անստուեր։ Հոն, լեռնադաշտը խորածոր մը ունի երկիցիւղ։ Հոն, կը բացուի, իլր թէ դիւթօրէն, զուարթ հովաներու շարք մը, որոյ կանաչ մարդերը կը ձղին յանհունս հարուստ մշակութեամբ ծածկուած եւ կտակենեաց անտառով մը պսակուած երկու բլրոց մէջտեղ։ Այս անտառին սպառուածին վրայ է կտուցեալ Շաթոֆորի դեղեցիկ դիւ-

դը, շինային զանգակատամբը, եւ երկու Գաղատական շիրխմներով, որ իբր երկու մարտկոց կը կենան Հիւկ դատավրի Դղեկին նկարավայել աւեսրակաց ներքեւ: Յոլոր ասոնց մէջ՝ անպաճոյժ, հովանաւոր, գեղջկային տնակ մը բնակարան էր հին բարի ժամանակաց գերդաստանաց մէկուն, ուր բարեկամութիւնը մատոյց ինձ տեղի ապաւինի:

Հոն անցուցի երկու երկայն տարիներ՝ զբաղեալ առողջութեամբս եւ մանաւանդ այն բաներով զոր միտքս դրած էի որ կատարեմ՝ օգտակար տեղեկութիւններ ծաւալելու նպատակաւ կաղմուած մարդասիրական ընկերութեանց աշխատաթիւններուն աջակցելով, եւ քաջակերելով բարեկամներս հետամուտ ըլլալ ընդհանուր վերածնութեան մեծ դործին, Փառք, արդիւնքը շատ չերկարեց կատարուեցաւ, բայց իմ յոյսերուս հակառակ համեմատութեամբ: Որչափ կրթութիւնը կը ծաւալէր, այնչափ դժուարութիւնը կը յաւելուր: Գիտութիւնը կը զայրացնէր փոխանակ մեղմելու, այնպէս որ չէի կրնար ուրանալ իրաց դէշ վիճակը, որ այն միայնութեան մէջ անզամ զգալի էր ինձ: Այն զիւզը դպրոց մը, եւ ինչ որ դարը հաստատած կամ կատարելագործած էր՝ ունէր: ըոլոր ընակիչները կարդալ գիտէին, եւ քիչ կրթութիւն ու ալարապոյ ժամեր կրնային բազմապատիկ ընել անոր դուարձութիւնները: ըոլոր ասոնք ունենալով, կ'ըսեմ, այն զիւզն աւելի երջանիկ չէր: Հոն ուրիշ բան չէր լսուէր բայց դանդատ եւ հեծութիւն, Փանի մը ծերունիք, թուով կարի սակաւ, կ'ըղձանային այն ժամանակին՝ յո-

քում կալուածատէրը տարին անդամմը իւր վարձակալը կ'ընդունէր ՚ի սեղան . ուրիշները որոց գոռոզութիւնը նուազ էր՝ կը փափաքէին միանածանց որ մենաստանին դուռը սովոր էին թանըաշխել . մեծատունք կը դչարէին տեսնել հովտին մէջ երկու կամ երեք սեղանաւորաց երէոյները , աղքատք ալ կը խանտային մեծատանց , եւ կ'ուզէին երկիրներու բաժանում , հարկերու ջնջում եւ հասարակապետութիւն : Վերջապէս պատանիք , հաղիւ դոլրոյէն ելած , կը քարողէին թէ դիտութիւնը եւ ուղիղ բանն իրենց աշխարհք զալուն հետ սկսաւ , եւ թէ երկրին մէջ մարդիկ՝ երիտասարդներն են , մնացածները՝ խոտան եւ անսկիտան : Ահա Գաղիոյ համառօտութիւնը , անոր ուրուագիծը :

Ահա , կ'ըսէի մաքէս , ցաւալի վորձառութիւննը , որ բաւական է խորհնել տալ անոնց որ յառաջադիմութեան՝ խնամքունին Ես վորձը տեսայ . որչափ խմացականութիւնըկ'աճեցնէ իւր հարստութիւնը , բարոյականութիւնն այնչափ կ'աղքատանայ , եւ դատարկ գլուխներու մէջ մտածութեան հետ խմաստակութիւնն ու նախանձը կը ծնանին : Այսպէս Գաղիոյ վիճակը լաւ հասկցած չէի , կամ դարմանը լաւ խորհած չէի . վհատեցայ :

Մէկէն խորհեցայ որ բոնութիւններ ընելով մխիթարուիմ . կ'ուզէի այրել զիրքերը , լրագիրները պատռել , արուեստն ու ճարտարութիւնը սպաննել , դիտութեան մահաբեր ծանն արմատաքի խլել : Նաեւ կ'ուկսէի խորհնել թէ ժողովորդ կոչուածը , այն է՝ մարդկային աղդը , բաց ՚ի քանի մը

երկնածիր էակներէ, նուաստութեան մէջ յաւիտեան ծիւրելու համար ստեղծուած է . թէ բռնաւորներն իրաւամբ ահու գողու մէջ կը պահեն այս ստահակ կենդանին . թէ կղերն յիրաւի եւ յարժանի խոհուն էակաց թուէն կ'արտաքսէ այս մարդ արարածը . թէ զմարդիկ տղիտութեան եւ թշուառութեան մէջ կապելով միայն ճնար է տիրապետել անոնց չար կիրքերը , եւ թէ պարտ է նուաճել զանոնք անասնոց պէս քաղցու եւ երկիւղիւ , քանզի անոնք , մարդիկ , չեն ուզեր խմացականութեամբ եւ լուսով երջանիկ ըլլալ հրեշտակաց պէս :

Նեցուած էի այս մտածութիւններով , եւ իբրեւ ուրիշ Մաքիավէլ (1) մը այս գաղափարները գրութեանց կը վոխէի , մինչ անակնկալ պարագայ մը վրայ գալով զանոնք յանկարծ չափաւորեց : Հովտին վարի ծայրը , ձախէն , տակաւին այսօր կը տեսնուի զեղեցիկ տուն մը որոյ դիրքն այնպէս է՝ որ կարծես թէ քրջակայ անտառները , բլուրները , մարդերն ու գեղերն՝ անոր երէսցներուն եւ

(1) Առաջին և Երկրորդ Մաքքիավէլի , իտալացի դրագետը , ծնու 1469 , և մեռաւ 1527 : Ֆիորենցայի հասարակապետութեան առենք , և յետոյ 1512 ւն ետքը Մէտէչիներուն իշխանութեան առենք մերթ ոյլ և ոյլ սրաշտօններ վարած և մերթ չարաչար հալածուած է : Այլ և ոյլ գրուածներ ունի , որոնց գլխաւորն է իշխան կոչուած գիրքը , ուր բռնաւորներուն կը սորվեցնէ : թէ ինչ կերպով կրնան յաջողիկ նաեւ հակառակ արդարութեան և մարդկութեան : Այս գիրքին մէջ ցուցուած է Մաքիավէլիան կոչուած այն տուի քաղաքականութիւնը : Մաքիավէլի բարոյականութիւնը պարսաւելի , բայց ինք մեծ հեղինակ է :

պարտէզներուն բնական մասերն են : Այս տանը
քով, առուէն քիչ մը վեր կայ զեղի դպրոց մը հո-
վանաւոր, և որոյ նմանն ուրիշ տեղ չի գտնուիր,
բայց Օլիւսթ Նաֆոնդէնի վիպասանութեանց մէջ .
զիմացը կամուրջ մը՝ որուն վրայ կը նայի 'ի հա-
ճոյս աշաց եւ 'ի զրօնանո նկարչաց ստեղծուած ա-
ղօրի (չաղաց) մը . վերջապէս վորք մատուռ մը
ուր, համեստ մարմարիոնի մը տակ, կը հանդէի
տեղւոյն տիկինը, որ մեռեալ է 'ի ծաղկի հասակի՝
թողլով իւր բարեպաշտութեանն ու զեղեցկու-
թեանը երկայն յիշատակը : Այն ծառերու, տունե-
րու եւ հովանոցածեւ հիւղերու խմբեակը, եւ եր-
կու զոթացի աշտարակներ որ անտառին մէջ կը
տեսնուին՝ յափշտակիչ տեսիլ մը կը կազմեն այն
խորին միայնութեան մէջ . միայնութիւն ըսի, քանի-
դի այն ճամբան մայրեւորաց ծանր եւ զանդադ
սայլերը միայն կը պատռն ակօնածեւ, եւ կամ,
աշնան դէպ 'ի վերջը, հովիաը կենդանացնով ոչ-
խարաց եւ արջառոց կճղակները կը տպաւորեն հոն
իրենց հետքը :

Ամէն կիրակի, մատոան զանդակին աղդն ըն-
դունելով, կ'երթայի հոն պատարագը լսել : Սիրա-
վի երեւոյթ մ'էր տեսնել զեղջուկ կանայք որ ի-
րենց պարզ զարդիւքը կ'երթային հոն մի եւ նոյն
ժամուն, եւ հովտին ամէն կողմերէն, մարդադետ-
նէն անցնելով . դեղջուկ կանայք, կ'ըսեմ, քանիդի
զիւղերուն մէջ կանայք միայն եկեղեցի կ'երթան :
Աակայն կը պատահէր երբեմն որ ես ալ այր ընկեր
մը կ'ունենայի : Այս ընկերս մեծարոյ անձ մ' էր,
որոյ եռանդուն եւ սերտ բարեպաշտութեանը վը-

Լ

րայ զարմանալէ չէի տաղակար ։ Խոշորահանդերձ
եւ գծուծ տեսլեամբ , սակայն հանդարտաբարոյ ,
հեղահամբոյր եւ անպատում սխրալի ։ Որչափ տ-
ւելի հիացմամբ կը նայէի անոր , այնչափ անոր
հոգւոյն այն հանդարտութիւնը կը թափանցէր իմ
հոգւոյս մէջ ։ Այս մարդուն հանդիպումը շարժեց
հետաքրքրութիւնս . հարցմամբ տեղեկանալով՝ դիտ-
ցայ որ սն հասարակաց ողորմութենէ կ'ապրէր :
Վասն զի , ըսին ինձ պատմողները , այս մարդն իր
ծերութեան ատենը կորսնցուց երկու մանչ զաւակ
որոնք անոր նեցուկ պիտի ըլլային . մին մեռաւ 'ի
Պէրէզինա (1) , եւ միւսն 'ի Ռւադէրլու (2) , քիչ
ետքը անոնց մայրն ալ անոնց ետեւէն գնաց : Իսկ
մարդը ծերացեալ եւ միայն մնացած՝ չէ կարող աշ-
խատիլ . դղեկին տէրը քիչ մը կ'օգնէ ծերունոյն ,
մնացածն ալ հասարակութիւնը կ'ընէ : Այս պատ-
մութիւններէն քաջալերուած , յայտնեցի անոր կա-
րեկցութիւնս՝ թեթեւ օգնութիւն մը ընել առա-
ջարկելով : «Լաւագոյն հանդերձի մը պէտք ունիս »

(1) Պէրէզինա՝ Ռուսիոյ մէջ Փոքր գետ է , և Տնիերէր կը
թափի : 1812 ին , Ռուսաց ետ քաշուելէն ետքը , գաղիացի
զօրքն այս գետէն անցնելով պատահեցաւ այն դժբախտու-
թեան , և այս դէպէին պատճառաւ նշանաւոր եղած է Պէ-
րէզինա :

(2) Ռւադէրլու՝ Բեղդիոյ մէջ գեղ է , Պրիւքսէլի մօտ . Հոս
եղաւ 1813 ին Մեծին Նարուէռնի և Դաշնաւորաց մէջ տեղ
այն անուանի ճակատը որ վերջին հարուածը տուաւ Նարո-
ւէռնի զօրութեանը , և որ Ռւադէրլուի ճակատ անուամբ ե-
րեւելի է :

ըսի . «Ճմեռը խիստ պիտի ըլլայ , եւ առաջուց պէտք է հոգ տանել» :

Վերցուց աշուըները վրաս , նայուածքը պարզ եւ յստակ էր . «Ե՞նչ պէտք է ինձ առոր համար հոգալ» , ըստ խանդաղատեալ ձայնով մը , «Քանի որ Աստուած այսպիսի հոգեր բարի մարդոց սրտերուն մէջ կը դնէ» :

Ահա անձնուրաց մարդ մը , ըսի մաքէս . պէտք է որ տեղեկանամ թէ ինչ են անոր կենացը զրադ-մունքը , եւ ինչ բաներ կը խորհի :

«Կարդալ դիտես» , հարցուցի :

— Այս , տէր . Տղայութեանս ատենը դաս ա-սի ժողովրդապետէն որ շատ բարի մարդ էր , եւ տղայք կրթել կը սիրէր :

— Գիրք ունիս :

— Ա՞հ , իմ տարիքս ծերունի մը ոչ թէ կը կարդայ , այլ կ'աղօթէ :

— Ուրեմն կ'աղօթիս ստէպ :

— Մեծ բախտ է աղօթելը : Ամէն երեկոյ , թշուառ տնակիս , զոր հոն վարը կը տեսնես , զրանն առջեւը , կասկենոյն տակ նստած կը նայիմ ա-րեգական մանելուն , եւ կ'ըսեմ . «Հայր մեր» :

— Բոլոր աղօթքդ այս է :

— Մարդու սիրաը քան զայս աւելի զմայլեցը-նող բան մը կայ . «Հայր մեր» : Շատ անգամ , այս խօսքերը զրուցելէ ետքը՝ կը կենամ . եւ մեղի կաթ տալու համար դաշտէն եկող հօտերը տեսնելով , տեսնելով նաև արեգակը որ հովտին վրայ կը ծա-գէ եւ կը մտնէ , կ'օրհնեմ անոր ջերմութիւնը որ կ'աճեցնէ մեր մարդերուն խստն ու մել դաշտէ-

րուն պառազները : Ո՞հ , այն ատեն կը պղամ որ ազօթքս ճշմարիտ է , եւ այնուհետեւ զիշերն ՚ի բուն կրնամ խոկալ այն խօսքերուն վրայ . «Հայր մեր» :

— Երբ օդը պղամոր է՝ ինչ կ'ընես :

— Երկինք կը նայիմ : Կը անսեմ այն մեծամեծ ամպերը որ կ'անցնին , եւ կու դան՝ չգիտեմ ուստի , հովերէն մզուելով , անշշունչ զնալով , եւ թափելով , իբրեւ ցնցուղներ , անձրեւն աստ անդ դալարադեղ դաշտին վրայ , եւ կուտան մեղ հաց կողի , մեղք , որպէս թէ Աստուած ինքնին դնէր զանոնք մեր ձեռաց մէջ : Բարէ , Հայր մեր որ յերկինս ես , միշտ կենդանի ես դու : Մարդիկ չեն կարող քեզ մեռցնել , զորօրինակ մեռուցին իմ որդիքս :

Այսպէս խօսելով , ծերունւոյն աչերը լցան արտասուօք , գլուխը խոնարհեցաւ , եւ լսեցի որ կը մրմնջէր ցած ձայնիւ քանի մը բառ , որպէս թէ կը շարունակէր աղօթքը :

«Պէրդրան , որդեակ իմ» , ըստ վայրիկ մը լընելէն ետքը :

«Պէրդրան որդւոց կրտսերն է , եւ մեռաւ ՚ի Աւղակէրլու , դոչելով . Կեցցէ կայսր : Ո՞հ , երանի թէ դոչէր . Կեցցէ Հայր մեր որ յերկինս է . Ժերեւս ցարդ կ'առրէր : Կորուսած չէի ըլլար թշուտո կինս ալ որ անոր ետեւէն զնաց » : «Բայց այս էլ մոր Հօրը կամքը , եւ ես կ'օրհնեմ զայն» : յաւել աչուրները սրբելով , «քանդի զաւկներուս մեղ բարի եւ ողորմած մարդիկ տուաւ ինձ :

— Անհնարին միայնութեան մէջ ես դու այս հովտին ծայրը . պարտ էր քեզ քիչ մը աւելի մօտենալ գեղին :

— Բայց, պատասխանեց, տունս չեմ կարող թողուլ, տղաքս հոն ծնան, անոնց մայրն ալ հոն մեռաւ . բայց, ինչպէս կ'ըսէ մեր ժողովրդապետը, այն որ ընդ Աստուծոյ կը խօսի՝ մինակ չէ :

— Գո՞հ ես քու վիճակէդ :

— Ե՞նչպէս գոհ չըլլամ, Աստուած երբէք չը թողուց զիս :

— Բայց գուն աւելի երջանիկ ըլլալու արժանի ես, բարի մարդ, գոչեցի : Ա՛ռ, աւասիկ սա փոքր գումարը, եւ աղօթէ ինձի համար . ինձի համար՝ որ այդչափ վործանաց տակ ինկած չեմ, եւ չեմ համարձակիր ըսել թէ՝ քան զքեզ երջանիկ եմ :

— Միթէ մարդ ստակի համար կ'աղօթէ, ըստ թեթեւ նեղարառութեամբ մը, եւ դողդոջուն ձեռօք կը հեռացնէր ստակը զոր կ'ուզէի տալ :

Հասկցայ թէ վիրաւորեցաւ :

« Ներէ ինձ, ըսի, ես ուզեցի ընել՝ ինչ որ աշխարհի մարդիկ կ'ընկն, այսինքն՝ շահու ակրնկալութեան տուրք :

Այս ըսելով՝ կալայ անոր բարեպաշտօն ձեռքը զոր սուրբ յարդութեամբ մը սինդեցի : Յետոյ հեռացայ որտասուչ, բայց մեկնելու ատենս կը լսէի որ կ'ըսէր . « Բարի մարդ ես դու, ես պիտի աղօթեմ առ Աստուած քեզի համար, եւ՝ քու մանր տղայոցդ համար, եթէ ունիս մանր տղաք որ դեռ չդիտեն աղօթել » :

Անուանի աստեղագիտին Դիքոյ Պրահէի (1) վե-

(1) Դիքոյ Պրահէ՝ անուանի աստեղագիտին Տանիմարքոցին

րայ կը պատմոի թէ զիշեր մը իւր աստեղագիտական դիտանոյէն դուքս ելելով, յանկարծ պաշտուեցաւ խառնախանջ ամբոխէ մը որ հրապարակին մէջ լեցուած էր: Երբ անոնց այնովէս խուզն բազմութեամբ դիմելուն պատճառը հարցուց, ժողովւրդը կարապ կոչուած համաստեղութեան մէջ ցուցուց անոր պաղպաջուն ասաղ մը, զոր նակալիլէի հնարած դիտակին օդնութեամբն ալ տակա ին տեռած չէր:

Ասոնք այնպիսի դիտուածներ են որ դիտունները կը խոնարհեցնեն, եւ դիտութեան կը ծառայեն: Իմ հանգամանքս (վիճակս) ալ շատ նման էր այն մեծ աստեղագիտին հանգամանցը: Պարզ գեղջուկ մը ցուցուց ինձ զոր ես վայրապար կը վրնունէի այնչափ տարիներէ հետէ:

Այո, խարուած էի: Ոչ արուեստգիտութիւնը, ոչ դիտութիւնը, ոչ մեքենաներ, ոչ գիրքեր, կը դուռնան ազդ մը երջանիկ ընել: Արդարեւ, բոլոր այս բաներն օդտակար են իրենց տեղը, եւ օրէնսդիր մը պարտի խնամ տանել զանոնք տարածելու եւ բազմացնելու, բայց եթէ իմացականութիւնը, մարդուա այն երկրաւոր մասը, միայն զարդացնելու դոհ

ծնաւ 1546 ին, և մեռաւ Բըակա 1601 ին: Լուսնոյ և դիստորաց վրայ նշանաւոր դիտողութիւններ ունի: Մոլեռանդները հանդարտեցնելու համար որոնք երկրիս շարժելուն վարդապետութենէն, իւրեւ հաւատոյ հակառակ մոլորութենէ, կը խրոշէին՝ կոպեռնիկեան դրութիւնը փոխեց, բայց անոր այս նոր դրութիւնն ընդունելի չեղաւ: Դիքոյ Պըահէի աշեկերտն էր Քէրլէր դերմանացի մեծ սնուն աստեղագէտը:

ըլլալով, անհոգ ըլլայ զարդացնելու հողին, մարդկութեան այն աստուածելին էութիւնը, փոխանակ երջանիկ ժողովրդեան մը՝ պիտի տեսնէ զիւրեւանհանդարտ ամբոխ մը իւր կրիցը մէջ անսանձ, ամբոխ մը՝ սա կրկին, բարձրանալու եւ դիտնալու, պիտոյքէն յոգնած, եւ սոյն այս վսեմ ազդումէն, տանջուած։ Եթէ ուղղինք մարդիկ դէպ յերկիր. անոնք կ'ըլլան գեսնաքարշ, այսինքն կը յարին երկրի եւ կը սիրեն զայն՝ ինքնին մաշող եւ հասնող հարստութեանց եւ հեշտութեանց մէջ։ Բանանք երկնից ճամբաները, եւ ահա հողին զինք պիտի ճանչնայ, եւ պիտի զարմանայ տեսնելով վերջապէս իւր խարուած փափաքներուն եւ իւր մոլորեալ ցանկութիւններուն նպատակը։ Սիրտը հանգչեցնող եւ մարդկութիւնը մեծյնող ամէն բան մեղի երկինքէն կու դայ։

Երջանկութիւն կ'ուղենք. կարողութիւն կը փնտուենք։ Աստուած ասոնք ալ հոն, երկինքը, դրած է։ Ամենէն կրթեալ ժողովուրդը, եթէ ամենէն բարեպաշտօնը չէ, չի կրնար թաղաւոր-ժողովուրդ ըլլալ։


Այսպէս, իւր թշուառութեանը մէջ երջանիկ, իւր վշտացը մէջ խաղաղ ծերունին, զիս բարւոյն եւ չարին բուն աղբիւրն առաջնորդեց։

Մեր երկրաւոր կիրքերը՝ դիտութեան ծառն են. անոնք մեղ նիւթական կ'ընեն, եթէ հողին մեղ չաստուածացնէ։

Այն ատեն զգացի թէ ինչու համար խմացականութեան միայն զարդացումը փոխանակ չարիքը ջնջելու՝ մանաւանդ աճեցուցած էր զայն։ Ի՞նչ

սոսկալի տեսարան քան զտեսարան զործունեայ և
առոյգ ժողովուրդի մը որ անյոյս կը թոչտի սուտ
փառաց, անձնասիրութեան և եսութեան պղնձէ
որմերէ փակեալ արգելոցի մը մէջ։ Այս տեսարա-
նը կ'ընծայենք մենք աշխարհի, վասն զի կրօնա-
կան մտածութիւն չ'ունինք, վասն զի մայրերը մոռ-
ցած են զայն դնել իրենց տղայոց որրոշին վրայ։

Այս ճշմարտութիւնը նիւթ եղաւ ինձ խոկա-
լու, և թելադրեց գրել այս մատեսնը զոր պիտի
սկսինք կարդալ։



ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

ՄԱՐՑ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

ԱՆՈՒՑ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

ԵՇԱՋԱՐ ԳՈՎՔ

ԱՅԱԽՈՅՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԱԽՈՅՈՒԹՅՈՒՆ

ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

ԳԼՈՒԽ Ա.

ՏԵԴԱՐԴԻ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

ԺՈՂՈՎՐԴՈՅ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱՅ



Ողին (Ժենի) կը ստեղծէ, ոամիկը նուի-
րական կ'ընէ:

ՍԵՍԻՆ ՁԵՅ. (ՄՊԱՀԱ-ԲԻՆԻ+)

Կը սկսիմ իմանալ թէ ոյս դատապար-
տեալ աշխարհիս մէջ ոռաքինութենէ
աւելի ավնուադոյն բան մը չկոյ: Տաղո-
կացած եմ մոլութենէ որոյ ըոլոր տե-
սակներուն ճաշակն առի:

ՊԱՅՐՆ. (ՅԷԼՈՒՄԻ)

Մեր զարը կերպաւորուելու յամբ է: Քառա-
սուն տարի է որ կը կոռւինք, եւ բան մը չորոշ-
ուիր. միտքերու հաղորդուած ընդհանուր շար-
ժումը կ'երեւի թէ ուրիշ օդուտ ըրած չէ բայց
միտքերն իրարմէ բաժնել: Ամեն բանի վրայ վէճ
կ'ըլլայ, բանի մը վրայ սկզբունք չկայ. եւ, ճա-
շակի փափկութեան ու փիլիսոփայութեան վարդա-
պետութեանց ակս, բարոյականի կանոններն ալ

օրէնք ըլլալէ կը դադրին, քանի որ այն կանոնները կարծիք կ'ըլլան։ Ճշմարտութեան համեմիլ ուղելով՝ մեր դարուն միտքերն ամեն բանի մէջ մէկ ծայրէ միւս ծայր անցան։ այնպէս որ մարդկային միտքը ոչ այսչափ ցած ինկած, ոչ ալ այսչափ բարձր ելած ունէր։ Ամենէն մտքի մօտ վարդապետութիւններէ ամենէն անխմասա գործողութիւններէ ամենէն նուաստ վարդապետութիւններու անցանք։ Փիլիսոփիայ, քրիստոնեայ, աւետարանիչ, թագաւորական (1), միաբանական (2), Ժադոպէն (3)։ ամենքս ալ աշխարհի առջեւ մերթ կոյսրութեան սուտ պաճուճանօք, մերթ անվարտիններուն (4) ցընցոտիններովն ու մերթ յիսուսականութեան (5) ազարողոնիով ծածկուած երեւցանք։ Մեր մէկ ձեռքը մարդուս իրաւանց վուճ տախսակին առած առեն՝ մեր միւս ձեռքը Պոնաբարդի (6) սուրբ կամ Յոպէսրիէրի (7) սակրն առինք։ Անկումէ անկուժ, ապաշտէ ապաշտ իյնալով՝ վերջապէս մեղի սպաշտելի եղած առարկաններուն մէջ անդամ անտարըներ եղանք։ Արդարեւ ան առեն սկսանք նախապատճեններէ աղատ ըլլալ, նախամասնութիւններ (8) թողուլ։ բանականութիւնը բուն իւր տեղն հաստատուելու, եւ քաղաքակրթութիւնը մեծնալու վրայ էր։ բայց ան առեն սկսանք բանականութիւնը կուոք ընել, ստացուածքը ոճիր համարեցանք, արուեստիտութիւնը՝ (9) բարոյական, ահարկութիւնը՝ (10) քաղաքականութիւն, եւ Մարտն (11) առաքեալ ըրինք։ այսպէս առաքինութիւնը սլատժապարտ կ'ըլլար, եւ պատժապար-

տութիւնը կ'աստուածանար։ Զարմանալի՛ կուրութիւն։ սկզբունքներու այս ընդհանուր շփոթութեան մէջ, այս արխւնալից ողբերգութենէն ետքը ուր շատերը սրատեել եղան, այս ծաղրավի կատակերգութենէն ետքը ուր շատերն ուշաթափ եղան, բան մը միայն հաստատուն մնայ, այս է ամէն մարդու իւր անսխալութեանը վրայ ունեցած հաւատքը։

Անտարտկոյս ոչ ոք կրնայ կարծել թէ այս այլանդակ վիճակն իմաստութեան սկզբունքներէ յառաջ եկաւ։ Մենէ մինչեւ Տեղարդ (12) բաւական հեռաւորութիւն կայ։ այս փիլիսոփիան որ քաղաքակրթեալ աշխարհի տոջեւ իւր միաքը դատարկացուց եւնորէն դարդարեց՝ չթողուց որ մտքին մէջ բան մը մտնէր, մինչեւ որ դայն չուսաւ եւ չդատեց. դպրոցականութեան բաջաղանքը մերժելով իւր բանին լուսոյն մէջ վնասեց ճշմարտութիւնը. այս փիլիսոփիան, կ'ըսինք, մենէ բաւական հեռու է. բայց եւ տյնալէս անոր տուած մղումն է որ, Եւրոպիոյ վիճակը որոշեց։ Մտաւոր աշխարհին մէջ երեւելի հանձարներու ձեռօք եղած յեղափոխութիւնները՝ վերջը միշտ զործունեայ աշխարհին կամ ժողովուրդին մէջ յեղափոխութիւն յառաջ կը բերեն։ Մինչեւ այն առեն հաւատքն եղած էր իմաստութեան չափը. ամէն փիլիսոփիայական եւ աստուածաբանական խնդիր սա երկու բառով կ'օրոշուէր. «Վարդասկեան (13) ասաց»։ Արիստոտելի վարդասկետութիւններն այնալէս սրբազան էին ինչպէս Յիսուս Քրիստոսինը։ Անոնք հաւաքարանութիւններով կը պաշտպանուէին. բայց

Երբ իմաստասիրելու այս եղանակը ըաւական չէր ըլլար, ուրիշ եղանակ մը կը վնասուէր. խարոյկ-ներուն բոցը քանի մը գար վարդապետաց վերջին փաստն եղաւ, ինչպէս որ թնդանօթը թագաւորաց վերջին փաստն է:

Տեղարդ յիշեալ վարդապետութիւնները քըն-նութեան կոչեց. եւ այս մտածութիւնը միայն, կրնանք ըսել, Եւրոպիոյ նոր խելք մը տուաւ. Այն ատենն էր որ մարդիկ վարդապետին հեղի-նակութեանը դէմ խօսելու համարձակեցան, եւ ամբողջ իմացական աշխարհք՝ բանականութեան դատողութեանը հպատակեցաւ. Քսանուիրեք տա-րեկան պաշտօնակալի (14) մը գիտակցութեան քըն-նութիւնը, իբր հարիւր էջէ բաղկացեալ տետրակ մը որ զինուորական վրանի տակ խորհրդածուած եւ խորին միայնութեան պարապութեանը մէջ գը-րուած էր, ժողովրդոց եւ թագաւորաց վիճակը փոխեց: Զարմանք. տետրակին ցուցած ճամբան դպրոցականութեան (15) սխալմանցը դէմ էր, ինչ-պէս ժողովրդոց եւ թագաւորաց բախտը փոխեց: Տետրակը դպրոցականութեան սխալներուն դէմ էր, բայց այնպիսի սխալներու զորոնք Դպրոցը կը սորվեցնէր իշխանաբար, եւ այն ատենուան ընկե-րական դրութիւնն այն սխալներուն վրայ կը կե-նար: Տեղարդի միտքը Փիլիսոփայութիւնը բարե-կարդել էր. չէր կարծեր թէ անով քաղաքակրո-թութիւնն ալ սկսի փոխէր: Բայց որոնք էին այն ատեն երկրիս իշխանութիւնները, եւ բանականու-թեան լուսոյն տոաջին փայլումէն անոնց ամէնքն ալ ինչպէս կործանեցան:

Ճշմարիտ է թէ Լութէր⁽¹⁶⁾ այս աշխատութիւնը շտայ յառաջ սկսած էր, բայց անոր նպատակն ուրիշ էր: Լութէր կ'ուզէր հաւատքը մաքրել առանց կործանելու դայն: Եւ անոր առենք վիճարանութիւնն աստուածաբանութեան մէջ մընաց: Տէղարդ, աւելի յանդուղն, վէճը փիլիսոփայութեան մէջ փոխադրեց. ասոր տարակոյսը որ գոլրոցականութեան դէմ ուղղուած էր՝ բոլոր աւանդութեանց հարուած տուաւ. այն առենէն ճշմարտութիւնը երեւան ելաւ, եւ այնպէս ուժգին եղաւ ցնցումը որ աստուածաբանական շինուածը կործանեցաւ:

Հոս պէտք է խոստովանիլ թէ Տէղարդին կատարած պաշտօնը վսեմ, սակայն անկատար եղաւ. ան մեզ սխալմունքէ ազատելու սկզբունքը յայտնեց, բայց մեզ ճշմարտութեան մէջ դնելու սկզբունքին նկատմամբ խարուեցաւ: «Ճշմարտութեան հասնելու համար, կ'ըսէ, մարդ կենացը մէջ անպամ մը իւր ընդունած կարծիքներուն բոլորն ալ մէկդի ընելու, եւ իւր ծանօթութիւններուն շէնքը նորէն շինելու է»: Զարմանալի աշխատութիւն. խորհող Գաղիան Տէղարդին օրինակին հետեւելով այս աշխատութիւնը կրեց, եւ զինք կեղեքող եւ լափող ազնուազետական խարութիւններէ, նաև խամասնութիւններէ, մնալաշտութիւններէ, նաև խապաշարումներէ, բոլոր մոլորութիւններէ եւ մոլութիւններէ իսկոյն ազատեցաւ: Բայց երբ այն աւերակներով նոր շէնք մը շինելու ժամանակին եւ կաւ, իւրաքանչիւր ոք իւր բանականութիւնը դատաւոր բոնեց, եւ միութիւնը պակսեցաւ: Ամէն

մարդ սկզբունք կը վնասոէր, եւ ուրիշ բան չէր
գտնէր բայց կարծիք։ Այն տաեն հասարակաց հե-
ղինակոթիւն մը չըլլալուն համար՝ ամեն մարդ
Տեղարդին հեղինակոթեամբն իր խմացականու-
թիւնն իրեն զերագոյն իշխան ըրաւ. այսպէս բա-
ժանում, ովք, առիշխանութիւն յառաջ եկան, եւ
դարը քաւոսի (17) մէջ ինկաւ։

Հիմա մեր դանուած կէտն այս է. քժշկուելու
պիտն այս է. արդարեւ դժուարին ձեռնարկու-
թիւն, բայց մեր փրկութիւնն այսօր այս բանին
յաջողութեամբը միայն կրնայ սկսիլ։ Արդարեւ մար-
դիկ ստութենէ քաշել հանել, եւ կրից ու կարծ-
եաց հեղեղին մէջէն զայն դէպի ճշմարտութիւն ա-
ռաջնորդելպէտք էր. հիմա քաղաքակրթեալ աշխար-
հը բարոյական աշխարհին հիմանցը փրայնորէն շինել
եւ աղատութիւնը փրկելու համար՝ ցոխութենէ (18)
ելլել պէտք է։ Մանկավարժներն ու օրէնսդիրները
կարող չեն այս բանն ընել. այս յեղափոխութիւն-
ները ոչ ատեաններու, ոչ ժողովակներու, ոչ վար-
ժարաններու մէջ, ոչ օրէնքներով, ոչ կանոնա-
դրութիւններով (19) կրնան կատարուիլ։ Երկրիս թա-
ղաւորներէն բան մը չպահանջենք։ Ասոնք ինչու-
համար ապագային վրայ զբաղին, քանի որ վաղ-
ուան համեմու անգամ ստոյդ չեն։ Հասարակաց
կրթութենէն ալ բան մը չպահանջենք։ հասարա-
կաց կրթութիւնն ինչպէս կրնայ բարի քաղաքա-
ցիներ շինել. աղէկ ուսանողներ միայն կը պահան-
ջենք անկէ. ժողովուրդ մը, առանց կրօնքի կը-
նայ գպրոցներ, վարժարաններ, դիտութիւն ու-
նենալ։ Ուրեմն վնասունք այնպիսի իշխանութիւն

մը որ ամէն ժամու , ամէն վոյրկենի , ամէն դա-
րու է . իշխանութիւն մը որ անկործան , անխոնջ ,
իւր դործին վրայ խանդակաթ , եւ ամբողջ ընկե-
րութիւնը պատաժ բոլորած է . ընտանեաց դիմենք ,
ընտանեաց . հայրենեաց եւ մարդկութեան համար
ընտանիքէն օգնութիւն խնդրենք : Իւր կիրքերովը
կուրացեալ մարդն անդունդին եզերքը կը քալէ ,
բայց իւր զաւակն ալ անոր մէջ կործանել չուղեր .
Մայր մը իւր սիրելի որդեկին համար կրնայ հա-
րբատութիւն բղծալ , կրնայ անոր համար մեծու-
թիւն երազել . բայց կը զարհուրի երբ իրեն ըսուի .
Այս մանկիկը զոր զուն այդչափ կը սիրես , զոր
կաթամբդ կը մնացանես , որում այդչափ զգուանք
կու տաս , Յոպէսրիէրի հետեւող մը ըլլալէն ետ-
քը՝ գլխատութեան բեմին վրայ պիտի սպաննուի»:
Կորսուած , խսպառ կորսուած է նորածին սերուն-
դը , եթէ ամէն ընտանեաց մէջ 'ի նպաստ ճշմար-
տութեան ձայն մը չի բարձրանար . ճշմարտութիւնն
է որ մեղի կը պակսի . ճշմարտութիւնը , հոգւոյն
մի միայն կեանքն ու մարդկային աղդին մի միայն
ապագայն :

Բայց ինչ ձայն է այն որոյ ճարտարխոսու-
թիւնը մեղմով մեր հոգւոյն մինչեւ խորր պիտի սո-
զուլի , եւ մեր զաւկներուն պիտի տայ լսել այն
յաւիտենական պատուէրները զորս բնաւ յեղափո-
խութիւն մը չի կրնար խախտել : Ամէն ընտանեաց
մէջանտես առնուած աստուածութիւն մը կայ , որոյ
կարողութիւնն անընդդիմակաց է , եւ բարութիւնն
անսպառ . որոյ կեանքը մեր կեանքն է . որ մեր
ուրախութենէն ուրիշ ուրախութիւն , մեր երջան-

կութենէն ու րիշ երջանկութիւն չունի . որոյ բարոր զօրութիւնն ՚ի սիրոյ կը բխէ , անոր պաղատինք բայց մեր իղձերն առ նա ուղղելէ , մեր հայրենեաց փառքն ու զաւկներուն երջանկութիւննանկէ խընդրելէ առաջ՝ սորվինք թէ այսչափ կարեւոր եւ այսպիսի նոր նիւթի մը համար ինչ բաներ եղած են մեր օրերը : Երբ գործին ընդարձակութիւնը կը ճանչնանք , այն ատեն ժամանակ է գործաւորն հըրաւիրելու :

Նաբոլէոն անդամ մը Սատամ Գամբանին (20) կ'ըսէր . «Տիկին , դաստիարակութեան հին դրութիւններն անպիտան են . բարեկիրթ ըլլալու համար Գաղիոյ մէջ սպատանեաց եւ օրիորդաց ինչ բան կը սպակու» : — «Մայրեր» , սպատասխանեց տիկինը : Կայսրն այս խօսքէն զարնուեցաւ . մտքին խորհուրդը դէմքէն ցոլացաւ . «Ճշմարիտ է , ըստ . ահա դաստիարակութեան ամբողջ դրութիւն մը . ուրեմն , տիկին , մեզի զաւակներ կրթել դիտցող մայրեր հասցնել պէտք է» :

Այս խորին խօսքը մեր դիրքնի բուն նիւթն է : Ներկայ սերունդէն բան մը չսպասելով , մեր հասարակաց դաստիարակութեան վրայ ալ յոյս չը դնելով մենք ալ մեղի ըսենք . «Մեղի զաւկներ կրթել դիտցող մայրեր հասցնել պէտք է» :

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

Այս առաջին գլխոյն խմասոր սա է : Ամէն ճշմարիտ եւ ճշմարիտ կարծուած բան մեր դարուն մէջ տարակուսի տակ ինկաւ . ոչ ոք իւր բանականութեան հեղինակութենէն ուրիշ հեղինակութիւն կը ճանչնայ . իւրաքանչիւր իւր միտքը կամ դատողութիւնն իրեն առաջնորդ ըրած է . միով բանիւ՝ ամենէն սրբազան համարուած բաներու համար անգամ հաւատքը կամ վստահութիւնը վերցաւ : Այս բանադատութեան կամ տարակուսին ոզին մեղի եկաւ Տէղարդէն : Այս փիլիսոփիան ճշմարտութիւնը վնտուելու եւ ապացուցանելու մեթոդը կամ ճամբան սորվեցնելով հաւատքը խախտեց , եւ սորվեցուց մարդոց որ բան մը իրրեւ ճշմարտութիւն հաւացուելով ճշմարտութիւն չըլլար , այլ ապացուցուած ճշմարտութիւնն է ճշմարտութիւն : Այսպէս՝ մարդիկ սորվեցան ամէն բանի վրայ տարակուսիլ , եւ բան մը իրրեւ ճշմարտութիւն ընդունելու համար ապացոյց վնտուել : Գաղափարաց այս վիճակը միտքերուն ուղղութիւնը փոխեց . սկսանը նոր ճամբայ մը բռնել , որ էր քակելու եւ կործանելու , ժխտելու եւ մերժելու ճամբան : Ասիկա արդարեւ մտաց մէկ դործունեայ վիճակն էր , եւ շատ երեւելի օդուաներ յառաջ բերաւ . շատ նախապաշարումներ եւ մոլորութիւններ որոնք օտար եւ հին հեղինակութեանց վրայ հիմնուած էին , եւ որոնց մարդիկ կուրօրէն կը հաւատային 'ի վեաս մարդկային ընկերութեան՝

ճանչյուեցան եւ մերժուեցան։ Դպրոցականութիւնը, այսինքն՝ այն եկեղեցական կամ աստուածաբանական փիլիսոփիայութիւն կոչուած դրութիւնը որ միջին դարերէն 'ի վեր միտքերու վրայ բռնացած էր՝ ինկաւ։ Բանականութիւնն այն իրեն վրայ դարերով ծանրացած բեռէն թեթեւալով, այն բռնոն շղթաներէն արձակուելով՝ ամէն դի վուեց, առջեւն ելած ամէն հաւատալիք, ամէն դրութիւն, ամէն սկզբունք ըստուծ բան քակեց եւ քայքացեց. ամէն մաքի մէջ նոր նոր կարծիքներ ելան, սակայն ընդհանուր ճշմարտութիւն մը երեւան չելաւ, որ բոլոր միտքերը հանգչեցնէր. կարծեաց անիշխանութիւն մ'էր ասիկայ, կարծիքներու իրարու հետ բախում մը։ Էմէ Մարթէնի մեր դարուն վրայ ըրած նկարագրին այս մասը չափաղանց է, բայց սա ճշմարիտ է որ ուր դարը տակաւին ընդհանուր բարոյական դաստիարակութիւնն մը յառաջ չըներաւ։ Այս դաստիարակութիւնը, ըստ Էմէ Մարթէնի, ոչ այլուստեք կրնանք սպասել բայց մայրերէն։ Բայց թէ որպիսի ըլլալու են մայրերը որ այս բարոյական դաստիարակութեան սերմը կարող ըլլան դնել իրենց ծնած նոր սերունդին սրտերուն մէջ՝ ասիկա պիտի սորվեցնէ մեղի Էմէ Մարթէն։

(1) Թաղաւորական, բոյալիստ, թաղաւորութիւն, թաղաւորական իշխանութեամբ կառավարութիւն ուղղող։

(2) Միաբանական, բանկեկանիստ, կրօնական կամ վանական միաբանութեանց եւ եղբայրութեանց կուսակից։

(3) Ժագոպէն, այսպէս կոչուեցան Գաղիոյ առաջին հասարակապետութեան սկիզբները ուսմակապետութեան կատաղի կողմնակիցները, որոց գլուխն էր Ռոպէսրիէր։ Այս անունը արուեցաւ այս կուսակցութեան, քանդի ասոր անդամներն իրենց ժողովակները կ'ընէին Փարիզ, Սէնդ Օնօրէ կոչուած փողոցը Դոմինիկեան կրօնաւորաց վանքը, որոնք Ժագոպէն կը կոչուէին։

(4) Անվարտի, առնիշելով, այսպէս կոչուեցան Գաղիոյ հասարակապետութեան ժամանակ խառնախանճ ժողովուրդն 'ինպաստ ուսմկա պետութեան վարողները, քանդի շատ անպաճոյն եւ դուզնաքեայ կերպով կը հաղուէին։

(5) Յիսուսականութիւն, ճիղվիթութիւն։

(6) Պոնաբարդ, մականուն է Խոալացի գերդաստանի մը որոյ սկիզբը մինչեւ ԺԿ. դար կը համինի, Աս գերդաստանին մէկ ճիւղը ձենովայի երկրէն Գորսիլա կղղւոյն Այաչչիոյ քաղաքը եկած է 1612 ին։ Աս ճիւղէն Շարլ Պոնաբարդ 1779 ին դատաւոր յիշեալ քաղաքը, կ'ամուսնանայ Լեղիցիա Բամոլինոյ անուն օրիորդի մը հետ, որմէ կ'ունենայ ութը ղաւակ՝ Ժողէֆ, Նարոլէն, Լիւսիէն, Ելիզա, Լուի Մարի Բոլին, Գարոլին եւ Ժէրոմ։ Ասոնց երկրորդը, Նարոլէն՝ Նարոլէն Ա. Կայորն է Գաղիացւոյ, 1769 ին ծնած Այաչչիոյ, եւ 1821 ին մեռած Ա. Հեղինէ կղղին։

(7) Ռոպէսրիէր. Մաքսիմիլիէն Ռոպէսրիէր, ծնած 1739 ին, արուեստիւ փաստաբան, 1791 ին Ժագոպէն կոչուած կատաղի ուսմկապետական խառնախանճին դլուխ եղաւ։ Լուի ԺԶ. Գաղիոյ

թագաւորին դատախազներուն մէկն էր։ Ահարկութեան (Աէրեօր) դրութիւնը հաստատեց եւ շատ արիւններ ու բոնութիւններ ընելէն ետքը, իբրեւ անտանելի բոնաւոր մը Գոնչառական կոչուած աղդային ժողովէն դատապարտուելով սպաննուեցաւ 1794 ին։

(8) Նախամասնութիւն, Էրեւէլէլէժ :

(9) Արուեստգիտութիւն, Էնոքիսուլուք, այսինքն՝ երկրագործական, առեւտրական եւ ձեռագիտական կամ արուեստական արդիւնք յառաջ բերելու գործողութիւնը։

(10) Ահարկութիւն, Աէրեօր, այսինքն՝ 1792-1794 ժագոալէն կոչուած ուամկապետականաց որ Գաղիական մեծ յեղափոխութիւնը յառաջ տանող կուսակցութիւնն էր՝ իրենց նալատակին եւ կարծեացը հակառակ եղողներուն դէմ անդութ, բոնական եւ արիւնահեղ վարմունքը։ Ահարկութիւն կ'ըսուի նաեւ որեւիցէ դրութիւն մը, որ յեղափոխութիւն կամ կառավարութիւն մը հակառակորդներու կամ հակառակորդ կարծուածներու դէմ սաստիկ անգոթութեամբ եւ բոնութեամբ յառաջ տանել կ'ուղէ։

(11) Մարա Հելուետիացի (Զվիցերացի) բժիշկ, ծնաւ 1744, յետոյ Գաղիա դալով, 1789 էն սկըսեալ՝ լրագրով եւ այլեւայլ դրութիւններով խառնաղանճ ժողովուրդը յեղափոխութեան, մանաւանդթէ անիշխանութեան դրդուեց։ Ետքը ուամկապետական կուսակցութեան կատաղի գլխաւորներէն մէկն ըլլալով սոսկալի անդութիւններ ընել արւաւ, մինչեւ որ դաւով սպաննուեցաւ 1793 ին,

(12) Տեղարդ Ռընէ, որ կարդեսիս ալ կ'ըսուի

անուանի վիլիսովիայ Գաղիացի . ծնաւ Գաղիա 1596
ին , եւ մեռաւ 1650 ին Աթոքհոլմ , Շուետի մայ-
րաքաղաքը ուր հրաւիրուած էր Քրիստինէ դշխո-
յէն : Տեղարդ իսկզբան , իր Երիտասարդութեան
առաջին տարիները , զինուորութիւն ըրաւ . յետոյ
զինուորական վիճակը թողլով սկսաւ ուսման պա-
րապիլ : Տեղարդ դրեթէ ամենէն առաջ զդաց հի-
ներէն իրեւ ճշմարտութիւն աւանդուած ծանօ-
թութեանց յողդողդ եւ անստոյդ ըլլալը , ուստի
եւ սորվեցուց թէ ամէն բան իրեւ տարակուսա-
կան քննութեան առնելով , իրեւ ճշմարտութիւն
պէտք է ընդունիլ այն գաղափարը կամ ծանօթու-
թիւնը որուն ստուդութիւնը բացայացած կը տեսնուի
եւ աս բացայացութեան հասնելու համար աւան-
դեց նոր կերպ մը զոր մեթոտ կը կոչէ , եւ որուն
վրայ յատուկ գրուած մը ունի , « Ճառ ՚ի վերայ
մեթոտի » , անուամբ : Այս զիրքն է զոր էմէ Մար-
թէն այս գլխուն մէջ քիչ մը ետքը կը կոչէ « Քսան-
ուիրեք տարեկան պաշտօնակալի մը դիտակցու-
թեան քննութիւնը » , « Զինուորական վրանի տակ
խորհրդածուած եւ խորին միայնութեան պարա-
պութեանը մէջ գրուած , իրը հարիւր էջէ բաղկաց-
եալ տետրակ մը » , քանզի Տեղարդ , ինչպէս ըսինք ,
իր Երիտասարդութեան առաջին տարիները զին-
ուորական վիճակի մէջ անցուցած էր :

(13) Գպրոցական կոչուած աստուածաբան վի-
լիսովիաներէն Արիստոտէլ իրեւ պատգամ հա-
մարուած էր , եւ զերազանցօրէն (բար է+աէլանս)
« վարդապետ » անուամբ կը կոչուէր : Արիստոտելի
դէմ խօսողը կը համարուէր իրը մոլորեալ եւ հե-

բետիկոս, եւ չարաշար կը հալածուէր։ Յաւական
էր դիտնալ թէ վարդապետութիւն մը Արխոսուն-
ին էր, պէտք էր խոկոյն անոր հաւասար եւ ըն-
դունել զայն, տարակուսել անոր վրայ կամ քըն-
ութեան տակ ձգել զայն մեծ յանցանք էր։

(14) Տես 12 ծանօթութիւնը :

(15) Դպրոցականութիւն կը կոչուի միջին դա-
րուց մէջ, թ. դարէն մինչեւ ԺԶ. դար Եւրոպիոյ
մէջ տիրող Փիլիսոփայութիւնը, որ սկսաւ մեծէն
կարողուէ հիմնուած եկեղեցական դպրոցաց մէջ։
Այս Փիլիսոփայութեան զիսաւոր սկզբունքն էր Փի-
լիսոփայութիւնը, ուխաւորաբար Պէտական, վիճա-
բանական, կոչուած Փիլիսոփայութիւնը սերտիւ-
միացնել աստուածաբանութեան հետ, կամ՝ յիշ-
եալ Փիլիսոփայութիւնը, այսինքն՝ վիճաբանական
կամ տրամաբանական արուեստը, ծառայեցնել
աստուածաբանութեան, եւ կամ՝ աստուածաբա-
նական վարդապետութիւնները հին Յոյն Պէտակա-
ռէի Փիլիսոփայից ոճովն աւանդել։ Միջին դարուց
վարդապետաց կամ աստուածաբանից այլեւայլ
դպրոցներն այս ոճը դորձածելուն համար՝ Փիլի-
սոփայութիւնը Պարսկական կոչուեցաւ, թէպէտ ո-
ճը բուն յունական եւ յանկապէս Արխոսունեան
էր։ — Դպրոցականութիւնը երեք դարաբաժին կամ
ժամանակ ունի։ Ա. Տղայութեան ժամանակը, թ.
դարէն մինչ ԺԲ. դարուն վերջը։ Այս ժամանա-
կին մէջ Փիլիսոփայութիւնն իրք զատ զիտութիւն
մը չէր աւանդուեր, այլ միայն աստուածաբանա-
կան վարդապետութիւնները վիճաբանական կամ
դիալէկտիկ ոճով կ'աւանդուէին, ըսել է թէ Փի-

Ասովայութիւնն իր ձեւովը միայն աստուծաբանութեան կը ծառացէր, ուստի եւ կը կոչուէր անվելս նշունջիկ, որ ըսել է Աղախին աստուծաբանութեան։ Այս դարաբաժնին մէջ յիշեալ ոճը դործածող, կամ դիալէկտիկ փիլիսոփայութեան ոճավ աստուծաբանութիւն գրող երեւելի վարդապետներն են, Յովհաննէս Սկովտ Երիդէնա, Լանֆրան եւ Անտէլմոս Քանդէրպուրիկ Կալխոկոպոսները, Պետրոս Լոմպարտոս, Յովհաննէս Սալիսպուրցի։ Այս դարաբաժնին մէջ կը տիրէր նաև սլղատոննեան իրականութիւնը, այսինքն թէ հասարակ եղբներուն, ինչպէս՝ մարդ, զետ, լեռեւայլն, նշանակածներն իրական, բնութեան մէջ իրօք գոյութիւն ունեցող բաներ են։ Դպրոցականութեան Բ. Ժամանակը, որ անոր արութեան կամ հասան Ժամանակն է, կը սկսի Ժ. դար։ Այս դարաբաժնին մէջ փիլիսոփայութիւնը կը լլայ աստուծաբանութեան հետ հաւասար զատ գիտութիւն մը, անոր պէս իրեւ ճշմարիտ, քանիզի աստուծաբանութեան հետ միացեալ եւ իր թէ անով մարմնացեալ է, այսինքն՝ աստուծաբանական վարդապետութիւնները կամ եկեղեցական կարծիքներն իրեն հիմ կ'ունենայ։ Սա ալ պէտք է դիանալ որ այս Ժամանակին մէջ Արարացւոյ միջոցաւ Արխատուելի գրուածներուն Եւրոպիոյ ծանօթանալովը հին յունական փիլիսոփայութիւնը կ'ընդարձակուի եւ աւելի կը դարդանայ, եւ կը սկսի, իրեւ գիտութիւն, զատ սորվուիլ, բայց աստուծաբանն փիլիսոփաներն աստուծաբանական կամ եկեղեցական վարդապետութեանց

ազդեցութեամբն այն փիլիսոփայութեան աստուածաբանական որոշ սահման մը կը գծեն, այնպէս որ աստուածաբանութեան ոլէս փիլիսոփայութեան նիւթերն ալ իրը անօխալ հեղինակութեամբ, եկեղեցին եւ աստուածաբանութենէն ճանչցուած եւ ընդունուած վարդապետութիւններ կ'ըլլան. անոնց վրայ տարակուսիլ, կամ զանոնք քննութեան տակ ձգել անհնարին կ'ըլլայ, այլ ինչպէս որ կը սորվեցնէին եկեղեցական վարդապետք այնպէս պէտք էր ընդունել հաւատալով. ըսել է թէ փիլիսոփայութիւնն այն ժամանակին մէջ երկրորդ աստուածաբանութիւն մ'էր, եկեղեցւոյ հեղինակութեամբը հաստատուած: Այս ժամանակին ալ աստուածաբան փիլիսոփիաներն են՝ Աղեքսանդր Ալէս, Ալպերդ մեծ, Թովմաս Ազուինացի եւ Տունո Սկովո: Կպրոցը երկու կը բաժնուի, Ակովտեանք եւ Թովմայեանք. Ճեռնարկելու կամ պատճառաբանելու (արկեւճանդասին) արուեստը վերջին աստիճան նըրսութեան կամ խմաստակութեան կը հասնի: — Դըպրոցականութեան Գ. ժամանակը, որ անոր ծերութեան կամ անկման ժամանակն է, կը սկսի Ժ. դարուն մէջ եւ կը հասնի մինչեւ Ժ. դար: Փիլիսոփայութիւնը կը սկսի սակաւ առ սակաւ աստուածաբանութենէ զատուիլ՝ անոր լուծը թօթափելով: Անուանականութիւն, այսինքն՝ հասարակ եղբներով նշանակուածներուն առանց իրականութեան լոկ վերացեալ անուններ ըլլալուն վարդապետութիւնը նորէն կը զօրանայ եւ կը պաշտպանուի: Վերջապէս տիրող փիլիսոփայութեան դատարկութիւնը երթալով կը դդացուի, այնպէս որ

ԺԶ եւ ԺԵ դարերուն մէջ, Կոստանդնուպոլիսոյ առումէն ետքը, հին յունական Փիլիսոփայութեան դրութիւններուն, բուն իսկ յունարէն աղքիւրներէն առնուած կատարեալ տեղեկութեամբը, եւ Պաղոնի ու Տեղարդի սորվեցուցած նոր եղանակներով՝ դպրոցականութիւնն անհետ կ'ըլլայ: Պագոն եւ Տեղարդ կը սորվեցնեն այն մեթոսը կամ կերպը որով միայն հասր է դիտնալ թէ որ ծանօթութիւն ճշմարիտ է, այլ եւ այլ ծանօթութեանց կամ տռաջարկութեանց ճշմարիտ ըլլան ինչպէս ճանչնալու է. եւ այսպէս կը սկսի արդի բանադառութիւնը (գրիդիք) դիտողութեան, վերլուծութեան, փորձառութեան եւ մակածութեան (Ենոքածութեան) ու հանդիտութեան միջոցով, որոնց վրայ կ'աւելնան նաեւ պատմական բանադառութեան կանոնները: Այս մեթոսով կը սկսին կամ կը վերտկենցաղին դիտութիւնները՝ իւրաքանչիւր իւր ճամբան կամ քննելու եւ սնուզելու կերպը ճանչնալով, ուր հին Փիլիսոփայութիւնն ընծայութեան (Պէտքածութեան) այսինքն՝ ընդհանուրէն մասնաւոր հետեւցնելու կերպը միայն դիտէր՝ դիտելու կաւաքարանական ձեւովը ենթադրական պատճառաբանութիւններ ընելով: Դպրոցականութեան դիմաւոր նիստն էր Բարիդ, ուր Սորոգոնը դարերով եղաւ պապական աստուածաբանութեան օրոդոնայն, մինչեւ որ ԺԵ դարուն մէջ յանսեննասութիւնէ խախտելով ԺԵ դարուն վախճանին մօտ դաղիական մեծ յեղափոխութենէն կրեց վերջին հարուածը:

Աստուածաբանութեան կամ եկեղեցական վար-

դապետութեանց կալերէն արձակուելով՝ Փիլիսոփայական ոգին սկսու բնական (Փիզիոֆիզական) և բնաղանցական (մեթաֆիզիք) անհուն եւ անհզրաշխարհին մէջ թռչիլ. եւ Պագոնէն ու Տեղարդէն սորվելով որ բանի մը ճշմարտութեան սպուզութիւնը բացայայտութենէ կը ծաղի, բացայայտութիւնն ալ կը ստացուի ոչ թէ իրեւ պատգամ կամ իբրեւ հաւատք եկեղեցւոյ կամ ուրիշ որ եւ իցէ հեղինակութիւնէ մը, այլ մեթոտով, սկսաւ այն մեթոտով հետղնետէ այլ եւ այլ սեռի ճշմարտութիւններ համբարել, որոնց այսօրուան օրս տէր է լուսաւորեալ աշխարհը:

(16) Լութեր, կամ Լուտեր, Մարթին Լուտեր, անուանի բարեկարգիչը, ծնած 1483 ին, եւ մեռած 1546 ին: Փիլիսոփայութեան համար Պագոնի և Տեղարդի ըրածը՝ Լութեր կրօնքի նկատմամբ ըրաւ: Յիշեալ վիլիսովիաները բնական եւ բնաղանցական ճշմարտութիւններ դանելու սկզբունքը սորվեցուցին՝ այն ճշմարտութիւններուն իւրեւ աղբիւր կամ պատգամ ցուցուած հեղինակութիւնն ուրանալով. հեղինակութիւն՝ զոր եկեղեցին իրեն յատկացուցած կամ բոնաբարած էր: Լութեր ալ ինքինը կրօնական ճշմարտութեանց իբր աղբիւր ցուցնող եկեղեցւոյ հեղինակութիւնն ուրանալով զիրքը ցուցուց իբր աղբիւր կրօնական ճշմարտութեանց: Պագոնի եւ Տեղարդի ցուցած մեթոտով միեւնոյն արգիւնքը կը ստացուի, այսինքն այն մեթոտը զործածողներուն ամէնքն ալ միեւնոյն ճշմարտութեանց կը հասնին, բայց զիրքը միայն իբրեւ ճշմարտութեան աղբիւր ընդունողներուն

ամէնքն ալ միեւնոյն կրօնական ճշմարտութեանց չհասան , այլ ընդհակառակն կրօնական աղանդները բազմացան , ուստի եւ Լութեր գիրքը կրօնական ճշմարտութեանց միմիայն հեղինակութիւն դընելով՝ այն սեռի ճշմարտութեանց հասնելու որոշ ճամբայ մը ցուցուցած չեղաւ . բայց եւ այնպէս Լութերի կրօնական յեղափոխութիւնը մեծ արժեք ունի , քանզի միտքերը եկեղեցւոյ հեղինակութեան ազատելով՝ առհասարակ ազատ քննութեան ճամբայ բացաւ , ուստի եւ իրաւամբ կրօնայ ըստիլ թէ Լութերի յեղափոխութիւնը . Պատոնի եւ Տեղարդի ճշմարտութեան ըուն մեթուր գտնելուն , հետեւաղէս ճշմարիտ դիտութեան եւ արդի լուսաւորութեան ծնողը , չորս դարէ 'ի վեր շարունակ տեւող եւ միշտ տեւելու այն իմացական շարժման առաջին մղումը տեւող սկզբունքն եղաւ . - Փիլիսոփայութիւնն իր ճշմարիտ մեթուր գտնելէն ետքը խորին շնորհակալութեամբը հրաժեշտ կ'առնու կրօնական յեղափոխութեան , եւ Լութեր իր պաշտօնն աւարտած կ'ըլլայ : Այնուհետեւ լուսաւորեալ աշխարհին այլ եւս փոյթ չէ թէ կրօնական ճշմարտութիւնները , այն փիլիսոփայական քարը , ուր պէտք է պնառել , յաթուոյ խօսող պատերու պուլաներուն , թէ հայրապետաց աւանդութիւններուն կամ տիեզերական ժողովոյ վճիռներուն , եւ կամ թէ միայն եւ ուղղակի գիրքին մէջ :


(17) Քառասա՞ խառնակ եւ անկերպարան վիճակ մը , ինչպէս որ կ'ըսուի թէ էր երկիրս վեցօրեայ արարչութենէ առաջ :

(18) Յափառիկան , լիուանս , այսինքն՝ անկարգ եւ

անսահնձ աղատութիւն , անիշխանութիւն :

(19) Կանոնադրութեան , Ենօքերեւ , ըելլըման ըս-
տածը , որ է մասնաւոր կանոն մը ընկերութեան
կամ հաստատութեան մը համար , եւ կամ զոր վար-
չութեան մէկ ճիւղը , զոր օրինակ՝ մաքսը կամ ու-
տիկանութիւնը , կը հանէ :

(20) Մատամ Գամբան , ծնած 'ի Յարիդ 4752 ին,
և մեռած 1822 ին , անունն էր Հանրիէդ Ֆլուէ ,
Լուի ֆջ. ի հօրաքերցը վարժուհին էր , յետոյ Գա-
ղիոյ յեղափոխութեան ատեն գլխատուած Լուի
ֆջ. ի կնոջը , Մարի Անդուանէդի , յարիլով՝ անոր
ձախորդութեան ատենը սնձնուրաց ծառայութիւն-
ներ ըրաւ : Յեղափոխութենէն ետքը յաջողութեամբ
աշխատեցաւ աղջկունք դաստիարակելու : Նարո-
ւէնն Պոնարարդի հիւպատոսութեան ատենը ծա-
նօթանալով անոր , երբ Նարուէնն կայսր եղաւ , ա-
նոր հրամանաւ Լէֆիոն տ'Օնէօրի պաշտօնակալաց
աղջիկներու դպրոցին վերակացու կարգուեցաւ :
Մատամ Գամբան «Դաստիարակութիւն կանանց»
անուամբ գրուած մը ունի :



ԳԼՈՒԽ Բ.

ՌԱԻՍՈՅԻ ՊԱՇՏՈՆԸ



ՄԵՂՄ Խորհած եմ թէ մարդկային աղքը կը բարեկարգուէր, եթէ մանկանց դաստիարակութիւնը բարեկարգուէր։
1.03ՊՆԻՅ, (Բառակա առ Պատմութեան)։

Մանկիկը ծնանելէն ետքը բուն մայրը զայն մնուցանելու է՝ դիեցնելով իւր ստեամբքը որ խմաստուն և խնամածու բնութեան այս նպատակաւ պատրաստած գեղեցիկ աղբիւրն է . . . Եւ ի՞նչ աւելի մեծ զուարձութիւն կրնայ ունենալ կին մը աշխարհիս մէջ քան զայն զոր կ'ունենայ անձամբ դիեցուցանելով իւր մանուկը, որոյ քաղթնատ լեզուն և սիրուն թոթովանքը, իւր բառերն արտասանելու դժուարութիւնը, անուշակ և կաթողին ժպիտը, տանը տուած զուարթութիւնը բոլոր աշխարհի զաւեշտներէն գերազանց են։

(Բաղրիս որ Անէ անուն Կայէթայի եպիսկոպոսին Սարդուային + ուշաւահանութեան կոչուած գիրքէն)։

Լուի հնգետասաներորդին դարը ⁽¹⁾ գէշ դարմը եղաւ։ Թագաւորն առանց կարողութեան էր, աւագանին՝ առանց արժանապատութեան, կը դերն՝ առանց առաքինութեան, խնամակալին ⁽²⁾ բարքը՝ մեղի ու միջին դարուց դոթացի ⁽³⁾ նախա-

պաշարումներովը խառն էր, Ոսկեհուռոն հանգերձ
կրող բոլոր աւատային (4) ցեղը՝ իշխանք (5), դուքսք (6),
մարդիզը (7), ազնուականք եւ ծայթ (8) ազնուա-
կանք, ինչ էին։ Ապականութիւնն անոնց համար
արուեստ էր, անառակութիւնն՝ արժանիք։ Շը-
նորհօքն (9) Աստուծոյ ազնուականք էին, շնորհօքն
Տիարոյի՝ (10) Փիլիսոփիայք ։ Թեթեւ եւ յիմար դը-
լուխներ։ Իրեւ բանադատ՝ անսէնթլոֆետին կը կար-
դային առանց բան մը հասկնալու։ Խորունկ մտա-
ծողներ երեւնալու փափաքով՝ կ'երթային կ'ապա-
ւինէին անհաւատութեան։ Եւ այն ինչպէս։ Կամ
Վոլդէրի (11) կատակներուն եւ կամ Ուազնոնի (12)
առասպելներուն հաւատալով։ Այն դարն այսպէս
էր, երբ Բուսոյ (13) երեւցաւ։

Գոեհիկ եւ սառին կարծուած ժողովուրդն
անդին կայնած՝ այն ոսկեհանգերձ ազնուականաց
տեսարանը կը դիտէր, եւ կը զուարճանար տեսնե-
լով թէ ինչպէս այն ազնուականները քանի որ,
դերասաններու նման, իրենց ազնուականութեան
զարդերն ու տւատային նշանները կը մերկանային,
անոնց վրայ երեւցած ցեղի ազնուականութիւնն
ու ահաւոր երեւոյթը երթալով անհետ կ'ըլլար։
Երկայն զերութեան մը բեռանը տակ ճնշուած ժո-
ղովուրդը՝ քաղաքակրթութեան մէջ խուժ, դի-
տութեան մէջ տղէտ, հարստութեան մէջ թշուառ
մնացած էր։ Իր իրաւունքն ու պարտաւորութիւն-
ները մէկէ մը սորված չէր։ Իրեւ որս առիւծու
առջեւ՝ այնպէս իր տէրերուն առջեւ կը կենար,
բայց իր զօրութեանն ու վայրադութեանը մէջ ա-
զատ էր։

Խշանութիւնն այս աղետալի վիճակին դարման ընելու համար ինչ կ'ընէր : Ուր էր օրէնոգրութիւնը որ քաղաքացիները պաշտպանելու պատաւոր է . ուր էր աւետարանական պաշտօնը որ բարքերը բարեկարդելու պարտաւորութիւնն ունի : — Խշանութիւնը բոլորովին անհոգ էր . առանց տպադային համար խորհելու , առանց ժողովրդեան վրայ մտածելու՝ իւր սովորական ճամբով յառաջ կ'երթար : Խշանութեան միջոցներն էին Պասդիյլը (14) ազնուականաց դէմ, եւ Սորպոնը (15) փիլիսոփայից դէմ . ոչ դարուն յառաջադիմութեանը մէջ բարբարոս մնացած օրէնքները բարեկարգելու , ոչ ալ անսիգլորեւտեաններուն (16) առջեւ Սրբոյն Բարիսի (17) հրաշագործութիւններով յիմարաբար զրադեալ վարդապետներն արթընցընելու կարողութիւն ունէր :

Մարդ մը , միայն մարդ մը այն առեն երկրին ապագային համար կը խորհէր : Այս մարդը գաղիացի ալ չէր . ֆնեւցի ժամագործի մը տառապելոյ որդի էր : Այս մարդը Յուսոն է : Պլուտարքեայ աշակերտ (18) եւ աւետարանով մեղմացեալ հասարակագետական (19) էր : Թշուառութիւնը զայն ժողովուրդին մօտեցուցած , եւ վեհանձնութիւնը զայն մեծամեծներէն հեռացուցած էր : Ընդհանուր ապականութիւնը տեսնելով՝ յղացաւ այնպիսի բեղնաւոր դադավագիք մը որուն հետ անզդալի թելերով կապուած էր մարդկութեան բախտը : Յուսոյի նըմատակն հայրենեաց քաղաքացիներ տալ էր . ոչ այլ ինչ կը խորհէր բայց մեր որդեկաց մայրերը պատրաստել : Կ'ուղէր որ մօր մը կաթն աղատութեան

կայք ըլլայ : Գաղիոյ վերստին ծնունդը դատուցեալ դաստիարակութեան մը քողին տակ ծածկելով՝ հրապարակական դաստիարակութեան բոլոր ստութիւններէն իւր սանը ոլահել . ահա Յուսոյի դաղափարը : Յուսոյի այս ընդարձակ գաղափարին մէջ ուրիշ բան չի տեսնուիր բայց տղայ մը եւ անոր դաստիարակը : Յուսոյի հանճարեղ մտածութեանը մէջ կը բովանդակուին մեծ ժողովուրդ մը կազմելու բոլոր միջոցները : Այս վիլխատիան գիտէր թէ անձնական աղատութեան գաղափարներու շուտով աղգային աղատութեան գաղափարներու կը փոխուին . ուստի եւ մարդը կրթելով՝ անոր նպատակն աղգ մը շինել էր :

Բայց այս մեծ յեղափոխութեան գործադիրն ով պիտի ըլլար . այնչափ նուաստութեան մէջ ճըշմարտութեան սուրբ սիրովն հոգիները կենդանացնելու ով պիտի համարձակէր : Կնիկ մարդը . ինիկ մարդը որ մայր ըլլալու սահմանուած է : Ապաքէն ինոչ սրտին մէջ կայ հասարակավետական բան մը որ զնա դիւցազնութեան եւ անձնուրացութեան կը հրաւիրէ . Յուսոյ այն սրտին մէջ նեցուկ մը վնասուած առենը՝ հոն կարողութիւն մը կը դանէ . Յուսոյ , վիոխանակ , իրեւ խիստ բարոյագէտ մը , մօր վրայ տխուր եւ տաղակալի պարտաւորութիւններ դնելու , այն կարողութիւնն արթնցնելու համար մայր ըլլալու ինոչ աչքին առջեւ ընտանեաց իր խորին եւ սխրալի տեսարանը կը ըանայ . աշխարհի սիրոյն եւ զարմացմանը կը ներկայացնէ մայր մը , մայր մը որ գեղեցիկ մանուկ մը գիրկը՝ կը նստի որրոցին տակ , եւ խանդակաթ ամուսնոյն աչ-

քին առջեւ կը կենայ խնդալից։ Մօր մը այս շբք-նաղ պատկերը նկարելով՝ Բուսոյ բոլոր կանանց զգալ կու տայ այն հրաշալի կարողութիւնը։ Զգալ կու տայ թէ մեղ երջանիկ, բարենշտն ընող կա-րողութիւնն այն սիրոյն մէջ է որ մայր եղած ա-ռաքինի կնոջ մը հոգիէն կը ցոլանայ մեղի։ Ոչ ոք երբէք քան զայս նուիրական սլաշտօն մը կատա-րեց։ Բուսոյի ձայնով ամէն կին նորէն մայր կ'ըլ-լայ, ամէն մայր նորէն ամուսին, եւ ամէն տղայ կ'ուղէ ըլլալ քաղաքացի։ Բուսոյ մանկանց դաս-տիարակութիւնը զոր մայրը պիտի ընէր՝ անոր զըր-կէն առնուած տեսաւ, եւ ցուցուց թէ այն սերուն-դը որոյ դաստիարակութիւնը նորէն մարց գիրկե-րուն վրայ պիտի զրուի, այն սերունդը պիտի սկը-սի աշխարհի ազատութիւնը։ նվաճենկալ փառք,

Այսպէս կը նորոգուի ընտանիքը, եւ ընտան-եօք՝ ազգը, Ռւստի եւ կանայք, առանց գիտնալու կ'աշխատին նաեւ ընդհանուր վերածնութեան հա-մար։ Բուսոյ, առանց իր բուն նպատակը կանանց յայտնելու՝ որ է համաշխարհի վերածնութիւնը, զանոնք իւր կողմը շահած էր. եւ մինչ Եւրոպա կը կարծէր թէ տղոց երջանկութեանը եւ մարց ա-ռաքինութեանը համար միայն Բուսոյի շնորհակալ ըլլալու պարտական էր, Բուսոյ աւելի զերազանց բան մը ըրած կը գտնուէր. նա մարդկային ազգին ա-զատութեան հիմը զրած դանուեցաւ.

Յայց եւ այսպէս պարտ է խոստվանիլ թէ հը-րապարակական դաստիարակութիւնն ալ որ այն դարուն հետ ՚ի միասին յառաջ կ'երթար՝ Բուսոյի զարմանալի կերպով օգնեց։ Շատ վաղնջուց ժա-

ամսնակներէ հետէ դպրոցաց մէջ յունական եւ
հոռմէական առաքինութեան զարմանքը կը տիրէր .
մեր հայրերը կը կարծէին թէ յոյն եւ հոռմէական
գպրութեան (20) մէջ ցուրտ եւ վարժապետական
բառերէ ուրիշ բան չի սորվուիր . բայց այն բա-
ռերը մեծ մեծ բաներ կը բացատրէին , եւ պատան-
եաց սրտերուն մէջ դիւցավնական կենաց , փառաց
եւ ազատութեան սէրը կը դնէին . Վարժարանէն
ելլոզ պատանւոյ մը համար ի՞նչ գժղոհութիւն եւ
դժկամակութիւն էր , երբ այն մանուկ հասարա-
կապետականը յանկարծ կը ստիպուէր աշխարհի կա-
տակերգութեանը մէջ ի՞նք ալ դեր մը խաղալ : Դըպ-
րոցին մէջ յոյն եւ հոռոմ հեղինակներով սնեալ պա-
տանին Հռոմ եւ Սպարտա երազած ատենը՝ զինք
յանկարծ պալատականաց , ազնուականաց եւ հը-
պարտ կղերիկոսաց մէջ արթնցած կը տեսնէր . այն-
պիսի մարդիկ՝ ըստ որոյ պատանւոյն սորված ա-
ռաքինութիւններն յանցանք էին , եւ Բրուտոս (21) ,
Արիստիդէս (22) կամ Եպամինոնտաս՝ (23) յիմարանոց
դրուելու մարդիկ :


Այս այսպէս ըլլալով՝ ոչ ապաքէն մեծ հիա-
ցում , մեծ խնդութիւն պիտի պատճառէր նոր սե-
րունդին այնպիսի գիրքի մը երեւնալը որոյ ողին
էին պատմութեան մէջ մեզի նախանձելի երեւցող
հայրենասիրութիւնն է : Բուսոյի ջանքը պացում
միայն ծնուցանել չէր . անոր գիրքն անակնկալ ուղ-
ղութիւն մը տուաւ : Բուսոյ իւր ժամանակակից
մարդոց հողին անցեալէն ներկային բերաւ . այն-
պէս որ օր մը , Յուլիս ամսոյն պայծառ մէկ օրը ,
ամբողջ ազգը քաղաքացւոյ տօն մը կատարելու

միացաւ, բոլոր գաւառներն իրենց յորջործումները
մէկդի դրին, եւ բովանդակ Գտղիա մի գաղիա-
կան ժողովուրդ եղաւ. ժողովուրդ աղատ՝ զօրու-
թեամբ Յուսոյի, բայց եւ թագաւոր՝ շնորհօքն Առ-
աւուծոյ:

Ահա Յուսոյի, նախ կանանց, եւ ասլա ամ-
բողջ աղդի մը վրայ ըրած աղդեցութիւնը: Այս-
պէս Յուսոյ կնիկմարդէն պահանջածը ձեռք բերաւ,
անոնք ամուսին եւ մայր եղան: Քայլ մը յառաջ
երթալով, Յուսոյ կը գտնէր մարդուս համար ամե-
նէն զօրաւոր եւ աղդու բանը, մայրական սէրը.
Եւ բարոյական դաստիարակութիւնը սկիտի յանձնէր
մարց, ինչպէս որ ֆիզիգական դաստիարակու-
թիւնն անոնց յանձնած էր: Դժբախտաբար Յուսոյ
հոն զիայ առաւ: Յուսոյ որ կանանց վրայ խօսելով
«Այս զսպանակով ինչ մեծամեծ բաներ չեն ըլ-
լար» ըսած էր, չհամարձակեցաւ անոնց մեծ՝ բան
մը առաջարկել: Մանկութեան առաջին տիոց նիւ-
թական խնամքը մարց գորովոյն թողուց, եւ կար-
ծեց թէ անով մը պաշտօնը կատարուած կ'ըլ-
լայ:

Ուրեմն Յուսոյէն ետքը բան կը մնայ ընելու:
Անոր տուած մղումը բարոյական ուսմանց՝ իր ոյժը
չունեցաւ, քանզի չունեցաւ գործելի մը, յառաջ
տանող մը: Մեզի այն մղման՝ գործակատարը, զայն
յառաջ տանողը վնտոել պէտք է: Բայց այս գոր-
ծելին, այս յառաջ տանողը ոչ գիտնոց եւ ոչ փի-
լիստիայից, այլ գարձեալ ընտանեաց մէջ վնտոելու
ենք: Մարդիկ ստակ ունեցողները միայն կը դաս-
տիարակեն, եւ դաստիարակ մը ստակով կու գայ.

բայց ընութիւնը վեհանձնէ. իւրաքանչիւր տղու մէն
մի դաստիարակ տուած է: Թողունք ուրեմն, մօրք
պաշտպանութեանը թողունք մանուկը: Առանց
նպատակի չէ որ ընութիւնը զտղայն կը յանձնէ սի-
րոյ մօրք որ միշտ հաւատարիմ է, մօր անձնուրա-
ցութեանը՝ որ անոր կենացը հետ կը վերջանայ:



ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

Եմէ Մարթէն առաջին գլխոյն մէջ Տեղարդէն ետքը միտքերուն վիճակը նկարագրելով հետեւցուց թէ քանի որ, ինչպէս ընական եւ բնագանցական՝ այնպէս կրօնական եւ բարոյական նիւթոց նկատմամբ, այլ եւս մարդոց համար բանէն եւ փորձառութենէ ուրիշ հեղինակութիւն չկայ, ոչ աշխարհական իշխանութիւնը եւ ոչ եկեղեցական ջոկը կարող է յաջողութեամբ յառաջ տանիլ դաստիարակութիւնը, այսինքն՝ մարդկային ընկերութիւնը նորէն շինել ճշմարիտ քաղաքացիներով, այս մեծ գործը, առաքինի քաղաքացիներ պատրաստելու գործն ընտանեաց եւ մօր միայն ընելու բանն է:

Այս երկրորդ գլխոյն մէջ մեր հեղինակը Տէղարդէն մինչեւ Լուի Փե. տիրող մեծ ապականութիւնը նկարագրելով, կը ցուցնէ թէ վերոյիշեալ երկու ջոկերուն, եկեղեցականին եւ աշխարհականին, եւ ոչ մին այն ապականութեան դարման ընել կրցաւ կամ խորհեցաւ, քանզի ինք գլխովին եւ անհամեմատ առաւելութեամբ այն ապականութենէն վարակեալ կը գտնուէր: Բայց այս վիճակին մէջ հարկը կը զգացուէր ընկերութիւնը նորոգելու, բարի քաղաքացիներ շինելու գործը, բարոյական դաստիարակութիւնը, բնական եւ հզօր ձեռքի մը յանձնել: Ուուսոյ առաջին եղաւ որ այն ձեռքը գտաւ: Այս փիլիսոփիան ցուցուց թէ այն պաշտօնը կատարելու համար մօրմէ մը աւելի բը-

նական եւ անկէ աւելի հզօր դաստիարակ մը չըկայ : Քուսոյ յայնմ միայն սխալեցաւ որ առաջին դաստիարակութիւնը մօր յանձնելով, մնացեալը բնութեան ուղեց թողուլ : Բայց բարոյակէս առողջ ընկերութիւնը, ծշմարիտ եւ ազատ հայրենիքը կազմող անհատները բնական մարդիկ չեն, այլ ինքնին եւ 'ի բնէ հասարակապետական եւ միայն ու միշտ հասարակապետական ընտանիքէն ելլող քաղաքացիք են : Այս է աւասիկ այս երկրորդ գիտոյն իմաստը :

(1) Ամանոք Գաղիոյ առաջին յեղափոխութիւնը չափազանց կը պարսաւեն . այն յեղափոխութեան աղէաները սոսկմամբ կը պատմեն . բայց այնպիսի յեղափոխութեան մը առիթ տուող պատճառներուն վրայ կը լուն : Եթէ մէկը գիտնայ անկէ ամիջապէս առաջ, իբր հարիւր տարուան միջոցի մը մէջ, Գաղիոյ արքունեաց, կառափարութեան, ազնուականաց ասլականութիւնը, մեղկութիւնը, գայթակղութիւնները, բանութիւններն, անհոգութիւնն ու ծաղրալի ամբարտաւանութիւնը որով անոնք ժողովրդեան զզուելի, ատելի եւ յետին արհամարհանաց առարկայ եղած էին . եթէ մէկը, կ'ըսենք, ասոնք գիտնայ, սիստի ստիպուի խոստովանելու թէ այնպիսի սոսկալի վիճակէ մը այնպիսի սոսկալի յեղափոխութիւն մը կրնար ազատել Գաղիա . Էմէ Մարթէն այս համառօտ նկարագրին մէջ այն վիճակը կարծառօտ բայց ազդու կը ցուցունէ :

(2) Խնամակալութիւն կամ խնամակալ, բէժանս,

բառովկ'իմացուի Լուի ԺԿ.ի մահու ընէն մինչեւ Լուի
ԺԵ. ին աւագութիւնը (մէկուն ըստ օրինաց չափահաս
ճանչցուիլը, Տաժօքէդէ) ակւող ժամանակը (1715-
1723): Լուի ԺԵ. ին անաւագութեան ժամանակը
խնամակալ (բէժան) էր Փիլիպպոս ԺԵ. Օրլէանէ
դուքնը, Մանուկ թաղաւորին անաւագութեան
աւտենը որ ուժ տարի տեւեց՝ Փիլիպպոս մեծ ազ-
գեցութեամբ խնամակալութիւն ըրաւ: Փիլիպպոսի
չափաղանց զեղիսութիւնը մթացուց անոր մեծամեծ
յատկութիւններուն փառքը: Խնամակալն իր զեղծ
վարուքը չար օրինակ եղաւ ամենուն, աս պատճա-
ռաւ է որ Փիլիպպոսի խնամակալութեան ժամա-
նակը Գաղիոյ պատմութեան ամենէն ապականեալ
ժամանակը կը համարուի:

(3) Գոթացի, Գոթաց վերաբերեալ: Գոթերը՝
հին պատմութեան մէջ Սկիւթացի կոչուած հիւսի-
սային ժողովրդոց մէկ ցեղն էին: Ասոնք (400-200)
հետզհետէ հիւսիսային Եւրոպա անցնելով, Եւրոպիոյ
արեւելեան մասը Պալղիկէն մինչեւ Սեւ ծով գրա-
ւեցին, Հոռմայեցւոց արեւելեան եւ արեւմտեան
կայսերութեան վրայ յարձակեցան (300-480). մէկ
մասն անցաւ նաեւ Սկանտինավիա (Շուէտ), եւ
դրաւեց Կիմբրեան թերակղղին (Տանիմարքա), եւ
աս պատճառաւ այն կողմերը մնացած է ցարդ ա-
նմաց անունը, Կոթիա, Կոթլանտ, Եիւթլանտ, այ-
լովքն հանդերձ, Գոթք երկու գլխաւոր ճյուղ բաժ-
նուած էին Դ. դարուն մէջ. Վիսիկոթք, այսինքն
Արեւմտեան Գոթացիք, որոնք տակաւ արեւմտեան
Եւրոպա քաշուելով հոն, գլխաւորաբար Սպանիոյ
մէջ, հաստատեցին ընդարձակ տէրութիւն մը որ Ը.

դարուն սկիզբները կործանեցաւ Արաբացիներէն։
Յետոյ Գոթացւոց մնացորդները որոնք Սպանիոյ
հիւսիսային արեւմտեան կողմի լեռներն ապաւի-
նած էին՝ կամաց կամաց զօրանալով Սպանիական
մանր տէրութիւնները կաղմեցին, որոնք հետզհետէ
իրարու օդնու թեամբ Արաբացիներն խալառ վանե-
լով Սպանիայէն՝ միայան, ժԶ. դարուն (4500)
սկիզբը, Արակոնի Ֆէրտինանս թագաւորին եւ Գաս-
գիլիոյ Խղաղէլ թագուհւոյն ամուսնութեամբը, ո-
րոնք Սպանիոյ միւս մանր տէրութիւններն արդէն
իրենց գաւաղանին ներքեւ նուաճած էին. և. այս-
պէս ՖԱԲ ին սկսաւ Սպանիոյ թագաւորութիւնը որ
ցարդ կը տեսէ : Գոթացւոց միւս ճիւղին կը վերա-
բերին Ռողրողոթք, այսինքն՝ Արեւելեան Գոթա-
ցիք։ Ասոնք 376 ին Արեւմուտք (Երուար) արշա-
ւող Հոնաց տակ նուաճուելով, Հոնաց Ատտիզա թա-
գաւորին մահուընէն ետքը աղատ ըլլալով (453),
իրենց Ֆէոդորիկոս թագաւորին ժամանակը (489
— 93), Հոռմայեցւոց արեւմտեան կայսրութեան
անկումէն ետքը, Խտալիոյ տիրեցին, մինչեւ որ Յե-
լիսարիոս եւ Ներսէս, Արեւելեան կայսրութեան
զօրավարները (534-553) կործանեցին Ռողրողո-
թաց տէրութիւնը, որոնք Խտալիայէն դէպ'ի Հիւսիս
Նորիկոն կոչուած երկիրը (այժմու Պալիկրայի եւ
Աւատրիոյ կողմերը) քաշուելով, այլ եւս չկրցան
լինքնագլուխ տէրութիւն կաղմել։

Գոթացի բառը գրագիտութեան մէջ կը նշա-
նակէ, վաղնջուց, վաղեմի, հին, կամ որ նորաձեւ
ըլլալէ դադրած է :

(1) Աւատային ցեղ, կը նշանակէ այն կարգի

մարդիկ որոնք Աւատ կոչուած երկիրներու տէր էին : Եւրոպիոյ նոր ազդաց պատ Յոթեանը քիչ մը անդեակ եղողները զիանն թէ քրիստոնէական թուականին չորրորդ դարուն մէջ գերմանական աղոգերը , Գոթացիք , Փրանկը , Լոնկոպարտը և ուրիշ գերմանական ցեղեր որ անտեն քարբարոս կը կոչուէին հոռմայեցիներէն , առ վերջիններուն պետք թեանը վրայ արշաւելով , կամաց կամաց անոր այլեւայլ մասերուն սկսան տիրել , մինչեւ որ Հռոմայեցոյ արեւմտեան աւրութիւնն իսպառ կործանելով բոլոր Եւրոպիոյ տիրեցին :

Այս ազգերուն թագաւորներն իրենց գրաւած երկիրները կը բաժնէին իրենց ցեղեն այլեւայլ իշխաններու . կամ ցեղապետներու , որոնք թէպէտ իրենց այսպէս ժառանգած երկիրներուն մէջ ինքնաշխան կամ ազատ էին , իշխանութեան կողմանէ իրարու հաւասար չէին : Գլխաւոր ցեղապետներն այս կերպով երկիրներու տէր ըլլալէն ետքը , իրենց հետ նիղակակից եղող կամ իրենց օդնող երկրորդական ցեղապետներու , իբրեւ վարձք , այն երկիրներէն նոյնպէս մասեր կը պարզեւէին սապայմանով որ պէտք եղած տեսն դօրօք կամ ուրիշ բաներով անսոց օդնեն : Ուստի այն ցեղապետները որ թագաւորէն կամ գլխաւոր ցեղապետէ մը պարզեւական երկիրներ կ'առնէին՝ պարզեւաստուներուն հարկատու իշխաններ էին , եւ իշխանակար (Հասաւ) կը կոչուէին , պարզեւական երկիր մը ուրիշին տուողն ալ էշտանապէտ (անգլէն) կ'անուանուէր : Երկիր մը որ ազատ եւ բնաւ մէկու մը հըրամանին տակ չէր՝ առաջան (ալէօ) կը կոչուէր . իսկ

իշխանաւորաց երկիրներուն նախ լատիներէն պէնէֆէս, Գաստակիրտ, անունը արուեցաւ։ Գաստակիրտ բառը մեր նախնեաց մէջ կը նշանակէր այնպիսի երկիր մը որ կերպով մը աւագ իշխանի մը հարկատու էր։ Գարզովինկանց, այսինքն Շարլոմաննեի, Կարոլոս մեծի, յաշորդներուն ժամանակը, Կարոլոս գէր (384) ոլոստ առաջ բառը գործածել պէնէֆէս, դաստակերտ, բառին տեղ, ուստի եւ իշխանաւորը, այսինքն՝ դաստակերտ, պէնէֆէս, մը ունեցաղն ալ սկսաւ ֆէստադէր, Աւատառու, կոչովիլ։ Աւատ, դաղիերէն ֆէնֆ, արդի լատիներէնի մէջ ֆէտոնոմ, բառը՝ Ստքսոներէն ֆէ, թոշակ, եւ օք, կալուած բառերէն առնուած է։ Գաղիոյ մէջ քանի մը տեսակ աւատ կար։ Նախ մեծ աւատները որոնք բէրի, նախարարութիւն կոմ առնուածը բութիւն ալ կը կոչուէին։ Այս տեսուկ առաջին աստիճանի աւատներ ունեցող իշխանները Գաղիոյ մէջ առաջին կարգի նախարարներ էին եւ կը կոչուէին բէր, որ հաւասար կը նշանակէ, քանզի ասոնք թագաւորին հետ հաւասար եւ համապատէ էին 'ի սկզբան։ Փիլիպպաս Օղոստոս (Ֆիլիպ Օկիւսդ) Գաղիոյ թագաւորը (1180-1223) Բէրերուն թիւը 42 ըրաւ, Յ աշխարհական եւ Յ եկեղեցական։ Աշխարհականներն էին, Նորմաննախոյ, Պուրկունտի, Կիեւնի դուքսերն ու Ֆլանարի, Թուլուզի եւ Շամբաննի կոմսերը։ Եկեղեցականներն էին՝ Ռէնի արքեպիսկոպոսը, Լաւոնի, Լանկրի, Պովէի, Շալուի եւ Նոյոնի եպիսկոպոսները։ Յետոյ ասոնց թիւը շատ աւելցաւ մինչեւ 1789ի յեղափոխութեան առենք, եւ յեղափոխութիւնը ջնջեց Բէրութիւնը։

Երկրորդ տեսակ աւատներն էին պարզ աւատներ որոց իշխանապետը կամ աւատատուն թաղաւորն էր, — Երրորդ տեսակ աւատներն էին Երևոքական աւատները. ասոնց աւատատուն ուրիշ աւատառու իշխան մըն էր :

Աւատային իշխանութեան տակ ժողովուրդը, քաղաքացին ու դեղացին, տեսակ մը դերութեան մէջ էր, Յոլոր իշխանութիւններն ու պատիւններն իշխանապետաց եւ իշխանաւորաց, այսինքն՝ աւատատուաց եւ աւատառուաց կամ ազնուականաց ձեռքն էին, եւ ասոնք այլեւայլ տիտղոսներով իւրաքէ կը զանազանուէին, ինչպէս են՝ իշխան, դուքս, կոմս, մարզիպ, պարոն եւ ուրիշ տիտղոսներ և սկզբան բոլոր դաստակերոնները կամ աւատները ժամանակաւոր էին, այսինքն՝ աւատատուն առաջնածածկ աւատը ետ կրնար առնուլ. ոմանք միայն ցիւանս (վետեն) էին, այսինքն այսպիսի աւատի մը տէրը մինչեւ ցմահ կրնար անոր վայելմանը մէջ մնալ: Ցետոյ աւատներուն մեծ մասը ժառանդական եղաւ. բայց սակաւին ժամանակաւոր եւ ցիւանս աւատներ ալ կույին: Գաղիոյ մէջ աւատներուն ժառանդականութիւնը 587 ին Անդրոյի դաշինքով, եւ 877 ին Գիէրզի-Սիւր-Ռւազի հրովարտակով հաստատեցաւ: Այս հրովարտակու Գարլովինինեան պետութեան բոլոր դաւառները ժառանդական եղան տիրող իշխաններուն, դուքսերուն եւ կոմսերուն: Աւատականութեան բուն ժամանակն այս ատենէն կը սկսի: Փոքր աւատառները ժառանդական ըլլալով Գարլովինինեան ցեղին վերջին թաղաւորներուն ատենն իրենց իշխանութիւնը

և սկզբան բոլոր դաւառները ժառանդական պետութեան բուն ժամանակաւոր էին գաղիոյ մէջ աւատներուն ժառանդականութիւնը 587 ին Անդրոյի դաշինքով, եւ 877 ին Գիէրզի-Սիւր-Ռւազի հրովարտակով հաստատեցաւ: Այս հրովարտակու Գարլովինինեան պետութեան բոլոր դաւառները ժառանդական պահանձնական եղան տիրող իշխաններուն, դուքսերուն եւ կոմսերուն: Աւատականութեան բուն ժամանակն այս ատենէն կը սկսի: Փոքր աւատառները ժառանդական ըլլալով Գարլովինինեան ցեղին վերջին թաղաւորներուն ատենն իրենց իշխանութիւնը

զօրացուցին . իսկ մեծ աւատառաւճարը բոլորովին անկախ եղան : Հուկոյ Գարեգ , Գաղիոյ մեծ աւատառու իշխանը , թագաւորութիւնը Կարոլոսի ցեղէն առնելով (987) աւատականութեան վերջին յաղթանակը կանոլնեց , եւ այսպէս Գարեգեան ցեղը սկսաւ թագաւորել : Բայց եւ այնպէս Հուկոյ Գարեգ եւ յաջորդներն իրենց արքունի երկիրներուն մէջ միայն կատարեալ թագաւորներ էին . Գաղիոյ մնացած մասներն անհամար աւատառու իշխանաց ձեռք էին :

Գարեգեան ցեղին օրովք թագաւորական իշխանութիւնը սկսաւ աւատային իշխանութեան ղէմ կոռուիլ : Լուի Զ. տուածին եղաւ որ թագաւորական իշխանութիւնը բարձրացուց : Հասարակ ժողովուրդը , կամ քաղաքացի կոչուած մասը , զօրացած ըլլալով աւատառու իշխանաց ղէմ սկսաւ մեծ ողնութիւն ընել թագաւորաց . խաչակրութիւնն ալ վրայ գալով Արեւելք գացող իշխաններն իրենց երկիրները թագաւորին յանձնելու ստիպուեցան . շատերը չկրցան պատերազմէն ետ դառնալ , եւ այնպէս աւատները թագաւորաց ձեռքը մնալով՝ արքունի կալուածոց հետ միացան : Փիլիպպոս Օգոստոս , Սուրբ Լուի եւ Փիլիպպոս Գեղեցիկ , մերթ ղինու զօրութեամբ , մերթ ժառանգութեամբ , եւ մերթ ուրիշ միջոցներով , աւատները զրաւեցին : Անոնց յաջորդներն աւելի զօրանալով աւատառուաց արտօնութիւններն ետ առին . վերջապէս Լուի ՓԱ. եւ Ռիշլիէօ աւատականութեան վերջին հարուածը տուին . իսկ Գաղիական յեղափոխութիւնն աւատականութեան վերջին հետքը ջնջեց :

Գերմանիոյ մէջ աւատականութիւնը Գաղիոյ
մէջ եղածին նման էր, բայց հոս տարբեր վախճան
ունեցաւ: Գերմանիոյ կայսերը բատական զօրու-
թեամբ իրենց մեծամեծ աւատառու իշխանաց դէմ
գնել չկրցան, եւ այնպէս եղաւ որ վերջապէս ա-
ւատառուք մէջմէկ անկախ տէրութիւններ եղան,
եւ մինչեւ քանի մը տարի առաջ, Աւստրոյ-Բրու-
սիական պատերազմը, Գերմանիա 38 մեծ եւ փոքր
անկախ տէրութիւններու բաժնուած էր:

Եկեղեցական աւատականութիւնն ալ ասոր
մէկ նմանութիւնն էր: Գաստակերտ անունը տրր-
ւած էր Արեւմտից մէջ այնպիսի երկիրներու կամ
կալուածներու որոնք տեսակ մը եկեղեցական պաշ-
տօններու կամ պատիւններու սեպհականուած էին,
այնպէս որ այն պաշտօններէն կամ պատիւններէն
մէկուն հասնող եկեղեցական մը դատակերտ մը,
իբրև այն պաշտօնին հետ կապուած եկամուտ,
'ի վարձ կ'ընդունէր. ուստի եւ մեծաւ մասամբ
անպիտան եւ անարժան մարդիկ, մեծամեծ եկա-
մուտներու ցանկութեամբ, եկեղեցական աստիճա-
նի մը բարձրանալու կ'աշխատէին, եւ իրօք ալ կը
բարձրանային: Այս եկեղեցական աւատականու-
թիւնը դարերով արեւմտեան եկեղեցին հրէշներով
լեցուց, ինչպէս որ վանականութեան հանդիսար
շտա մը ծոյլերով եւ պղերգներով վանքերը լցած
էր: Աւստի սիմոնականութիւն, թուլամորթութիւն,
եւ երրորդ չարիք մ'ալ ամուրութիւնը, յետին աս-
տիճան վառութեան հասուցած էր եկեղեցական
մարմինը, երբ Գաղիոյ յեղափոխութեան սարսափն
համական աւատականութեան վերջին հետքն ան-

դամ ջնջեց : Հիմա Գաղլուց մէջ եկեղեցականաց դաստակերտ (ունեֆէն) չկայ . անոնց աճուական կամ թռշակ կը տրուի :

(5) Իշխան հայերէն բառը կը պատասխանէ Գաղլուկերէն բընօս բառին որ Լատիներէն բընչէն բառէն առնուած է , եւ կը նշանակէ առաջին կամ գլխաւոր : Այս բառն եւրոպական լեզուաց մէջ ժամանակ ժամանակ այլեւայլ նշանակութիւններ ունեցած է : Նախ պաշտօնական տիտղոս էր Հռոմայի ինքնակալաց , Օգոստոսէն մինչեւ Գիոկղետիւանոս (29 էն Գրիստոսէ առաջ մինչեւ 287 յետ Գրիստոսի) : Այս առաջին ինքնակալները չէին համարձակած Շահաւանը տիտղոսն առնուել : Գիոկղետիւանոս փոխանակ իշխան անուան՝ սկսաւ Օգոստոս տիտղոսն առնուել , որ անկէ առաջ ալ կը գործածուէր , բայց որոշ թագաւոր նշանակութիւնը չունէր , կամ թագաւորի յատկացեալ տիտղոս չէր : Զարդիս իշխան անունը տրուեցաւ մերժ արքայորդւոց կամ թագաւորադանց , եւ մերժ քանի մը մանր տէրութեանց վեհապետներուն , ինչպէս Գերմանիոյ մէջ Ռայսի , Աբրբէի վեհապետաց : Իշխան տիտղոսը կը տրուի երբեմն իբրեւ պատւանուն հին աղնուական ընտանեաց զլուխներուն որոնք տէրութիւնն կամ անկախ իշխանութիւն մը չունին : Նարոլէոն Ա. իր աղղականներուն եւ ուրիշ ուժանց այս տիտղոսը տուաւ :

(6) Գուքս տիտղոսին սկիզբը Հռոմայեցւոց կայսրութեան առաջին ժամանակներէն է , Պրոբոս կայսեր ժամանակը (276) այս անունը կը տրուէր զօրս պետաց , յետոյ սկսաւ տրուիլ նաեւ անթիհիւ-

պատոսաց եւ պրետորաց : Պէտք է դիմոնալ որ Հռու-
մայեցւոց հասարակապետութեան ժամանակ Բղեշխ
կամ հիւպատոս (+ σκούπα) կը կոչուէին հասարակա-
պետութեան նախադահները կամ գործադիր իշ-
խտները որոնք երեխու կ'ըլլային թուով եւ որոնց
իշխանութիւնը տարեւոր էր :

Անթիհիւպատոսի կամ Փոխանակի Բղեշխի իշ-
խանութիւնը Բղեշխներուն իշխանութենէն քիչ
մը աւելի վար էր : Անթիհիւպատոսք այլեւայլ գա-
ւառներու հիւպատոս , այսինքն՝ գործադիր իշխան
էին : Անթիհիւպատոսութիւնը ստեղծուեցաւ 464
ին նախ քառ զբրիստոս . եւ առաջին անթիհիւպա-
տոս (բրօգհանսէւլ) եղաւ Կուինտիոս Բարբատոս :
Անթիհիւպատոսաց իշխանութիւնը կամ վարչու-
թիւնը սովորաբար բռնաւորական եւ հարստահա-
րիչ էր , այնպէս որ անթիհիւպատոսութիւնն այս
նկատմամբ առակ եղած է : Առ իշխանութիւնն ալ-
ըստ օրինաց տարեւոր էր :

Պրետոր կոչուածները գաւառներու կուսա-
կալներ էին , եւ սովորաբար գործադիր իշխանու-
թենէ զատ նաեւ օրէնսդիր եւ դատաւորական ,
երբեմն նաեւ զինուորական իշխանութիւն ունէին :
Ասոնք մեր նախնեաց գրոց մէջ Դատաւոր ըսուած
են : Այսպիսի Դատաւոր մը , կամ Պրետոր էր Պի-
գատոս ու որով Քրիստոս խաչուեցաւ :

Հռոմայեցւոց ժողովուրդը երեխու կուսակցու-
թիւն էր , պատրիկները՝ որ աշնուականք էին , եւ
ուսմիկը (բլէուէէ) որ ազնուական չեղող մասն էր :
Առաջ պատրիկներէն միայն կ'ըլլար հիւպատոս կամ
անթիհիւպատոս . երբ ուսմիկ կոչուած մասն ալ ի-

բառունք ունեցաւ հիւպատոս ըլլալու, ոն առեն
ազնուականք հնարեցին սրեւարութիւնը որ խո-
կըզբան ազնուականաց միայն արուիլ որոշուեցաւ,
բայց 337 ին նախ քան պՔրիստո՞ ռամբէկուերն ալ
ոկտան իրաւունք ունենալ պրետոր ըլլալու։ Առա-
ջին ռամբիկ սրեւարոն եղաւ Պորդիլիոս Փիլոն։ Պը-
րեւորութիւնն ալ 'ի սկզբան առընդոր էր։

Խնչպէս ըստինք, երբորդ գարուն մէջ Գուքս ա-
նունը սկսաւ արուիլ անթիհիւպատոսաց եւ սրեւ-
արաց որոնք գաւառավետներ կամ կուսակալներ
էին, եւ զործադիր իշխանութեան հետ նաեւ օ-
րէնսդիր, զատաւորական եւ զինուորական իշխա-
նութիւնն ունէին, Վեցերորդ գարուն՝ արեւմըտ-
եան կայսրութեան մէջ 43 Գուքս կար, արեւել-
եանին մէջ ալ՝ 42։ Յարբարոսներուն, այսինքն՝
նոր գերմանական ազդաց Հռոմայեցւոյ պետու-
թեան վրայ յարձակած ատենները, այն է Յ. եւ
Զ. գարերուն մէջ, դուքսերէն կամ կուսակալնե-
րէն շատերը սկսան անկախ ըլլալ։ Գարլովինկեանց,
այսինքն՝ մեծին կարոլոսի յաջորդներուն ժամա-
նակը, Գաղիոյ, Գերմանիոյ մէջ եւ ուրիշ տեղեր
դքսութիւնները սկսան շատնալ, քանզի թագա-
ւորաց սկարութիւնը տեսնելով՝ կուսակալները
(դուքսերը) երթալով անկախ կ'ըլլային։ Գարլովին-
կեանց յաջորդող հարստութեան, այսինքն՝ Գա-
րեղեանց ժամանակը թագաւորը ղօրաւոր ըլլա-
լով տակաւ ջնջեցին դքսութիւնները, եւ անոնց եր-
կիրները տէրութեան հետ միացան, այնուհետեւ
Գուքս անունը միայն իրբեւ տիտղոս մնաց քանի
մը երեւելի ընտանեաց վրայ։

(7) Մարգիղ բառը կը պատասխանէ հայերէն մարդան բառին։ Եւրոպիոց մէջ հին ատենը, մասնաւող կարուս մեծէն ետքը, Մարգիղ կամ մարդան կը կոչուէին սահմանագլուխներու զինուորական իշխանները կամ կառավարները։ Մարգիղը լատիներէն է, դերմանական լեզուներով՝ ի'ըսուէր Մարկրատ, Ֆարփ, մարդ, եւ հքաֆ, կոմս, քառերէն։ Այս բառն, իրեւ պաշտօնի անուն, առաջին անգամ դործածած կը զսնենք կարուսի մեծին որդւոյն Ս. Լուսովիկոսի առենք (814-840) որ բարի յորջորջունցաւ։ Յակաւ ինչ յետոյ՝ սոյն անունն իրեւ պատուանուն կամ տիտղոս տրուելու սկսաւ։ Մարգիղ մը պատուոյ կամ աստիճանի կարգով իշխան, դուքս եւ կոմս անուանուածներէն ետքն է։ Ոմանք կը պնդեն թէ մարգիղութիւնը կոմսութենէ վեր էր։

(8) Շատ հին ատեններ շատ աղղերու մէջ ժողովուրդը կը բաժնուէր քանի մը աստիճան կամ կարգ որ +առաջ կամ ջոկ կոչուէին, ինչպէս Հնդկաց եւ Եգիպտացւոյ մէջ։ Առ ջոկերէն ոմանք աղնուագոյն համարուած էին, ոմանք ալ ստորին եւ անարդ։ Աղնուագոյն ջոկերն աղաս էին եւ կրօնական, ոլնուորական ու քաղաքական պաշտօններ կը վարէին, եւ ասոնք միայն կրնային կալուածատէր ըլլալ։ Եսկ ստորին ջոկերը սարուկ էին եւ ծառայական դործեր կը կատարէին, ինչպէս՝ արուեստ, հողագործութիւն եւ մշակութիւն։ Աս է աղնուականաց եւ ուսմելին մէջ եղած խորութիւնը։ Աղնուականաց քարձր վիճակը պատճառ եղաւ միշտ անոնց ապականութեան, անպիտանութեան եւ ուս-

միկ կոչուած մասին վրայ բռնանալու, առ բաներով
առելի եղան միշտ ուամիլին, եւ առ' թէ տուին այս
վերջիններան առեն առեն ապստամքութեան եւ
արիւնալից յեղափոխութիւններու։ Այսպիսի յեղա-
փոխութեանց ամենէն սաստիկն էր Գաղիոյ առա-
ջին մեծ յեղափոխութիւնը, որ եւ աղնուականու-
թիւնը Գաղիոյ մէջ գէթ անուամբ խոզառ ջնջեց։
Միւս կողմանէ ուամիկը, թէպէտ սորուկ եւ հարս-
տահարեալ՝ ընդհանրապէս ժողովուրդին ամենէն
գործունեայ եւ առողջ մասն էր։

Ծայթ աղնուական, ժանդիլոդրը, կոչուած են
սուս աղնուականներ, այսինքն՝ անոնք որ աղ-
նուական ձեւանալով, անոնց ամբարտաւանութեանը
կը նմանէին, բայց աղղեցութիւն եւ համարում չու-
նենալով կ'արհամարհուէին։

(9) Շտուերուն յոյտնի է որ պապեր, թաղա-
ւորներ եւ իշխանութեան տէրութիւն մարդիկ՝ ի-
րենց տիտղոսներուն սկիզբը Շնորհօֆն Աստուծոյ բա-
ռերը կը դնէին, եւ ումանք տակաւին կը դնեն։ որ-
պէս թէ իրենց իշխանութիւնն, ինչ որ էր, անմի-
ջապէս Յստուծմէ տոած էին։

(10) Ութեւտաններորդ դարուն դաղիացի վի-
լիստիայից մէկն է Տիտրոյ։ ծնաւ 1713 ին եւ մե-
ռաւ 1784 ին։ Եկեղեցական ըլլալու սահմաննեալ
էր, բայց չախորժելով այն վիճակէն ուսման եւ գի-
տութեանց պարապելով, ուսաւ դրագիտութիւն,
ընազանցութիւն, բարոյական, բնական գիտութիւն,
երկրաչափութիւն, այլովքն հանդել ձ։ Ամիսներով
բանտարկուեցաւ։ իր գրուածներուն համար որոնց
մէջ կրօնքի եւ իշխանութիւն ունեցող անձանց դէմ

կծու ակնարկութիւններ կ'ընէր։ Բանտէն աշատելէն ետքը սկսաւ գրել հռչակաւոր անսիւլունէտի, հանրուսմունք, կոչուած մեծ բառարանը, եւ ուրիշ դիտնոց, մանաւանդ ա'Ալամպէրի գործակցութեամբ 'ի գլուխ հանեց այն մեծ գործը, 28 միածալ հատոր 1731-1772, զարմանալի հաստատութեամբ կ'ընդունի եւ քաղաքային իշխանութեան յարուցած արդելանաց դէմ։ Տիտրոյ սաստիկ հակառակորդ էր քրիստոնէութեան եւ առհասարակ ամէն կրօնական զաղափարի, սակայն բարեկամութեամբ էր ժամանակին ամենէն երեւելի դիտնոց հետ, ինչպէս Վոլդէրի, Պուսոյի, ա'Ալամպէրի, Հոլպախայ եւ այլոց։ Տիտրոյ բաց անսիրլորէաւոյն մէջ ունեցած յօդուածներէն՝ ուրիշ գրուածներ ալ ունի։ Պուսիոյ Գաթերինա Բ. թագուհին ասու պաշտպանութիւն ըրած է։

(1) Վոլդէր ութեւտաներորդ գարու գաղիացի փիլիսոփայից ամենէն անուանին, ծնաւ 1694ին եւ մեռաւ 1778ին։ Վոլդէր երեւելի է բանաստեղծութեան մէջ, շատ ողբերգութիւններ ու կատակերգութիւններ ունի, ինչպէս նաև Հենրիականը (Հանրիատ)։ Երկու անգամ յանիրաւի բանագրուելով ազատելէն ետքը աքսորուեցաւ Անդովիսուր քաջ ուսաւ Անդովիսուր լիզուն, գրագիտութիւնն ու փիլիսոփայութիւնը, ուրեւ ազատամիտ գլուխներու հետ տեսնուելով՝ կրօնքի դէմ արդէն ունեցած զաղակարներուն մէջ եւս աւելի յառաջ դնաց։ Վոլդէր այսպիսի ազատ զաղափարներով եւ կծու երդիծաբանութեամբ հրատարակած գլուխութիւններուն համար շատ թշնամիներ ունեցաւ,

քայց շատ երեւելի անձինք ալ անոր պաշտպան էին, որոնց զվարութիւնը էր Փրկչերիկոս Բ. Յրուսալիմյաց թագաւորութեաց այդեւութիւններ ընկելէն ետքը, ժննեւի մօտ Ֆելիքս կոչուած գիւղը բնաւ կեցաւ (1758) իրր քանի տարի։ Եւրոպիոյ ամէն կողմերէն բազումք կը դիմէին հոն իրենց յարդանաքը մատուցանելու Ֆերնեյի նահառեցին (աս էր Վոլդէրի տիտղոսը)։ 1778ին Վոլդէր Փարիզ եկաւ, եւ այնպիսի պատուով եւ ցնծութեամք ընդունեցաւ մայրաքաղաքին մէջ որ անհնար է նկարագրել։ Իրեն եղած այնչափ սիրոյ եւ մեծարանաց ցոյցերէն վերջին աստիճան յուղեալ՝ հիւանդացաւ եւ մեռաւ երեք ամիս ետքը։ Թաղն ուր մեռաւ՝ ցարդ անոր անուամբը կը կոչուի, Թէսպէտ կրօնական օգնութիւններ ընդունած չըլլալուն հումար, ոն տան Փարիզի մէջ կրօնականը թաղել չուղեցին անոր մարմինը, 1791ին անոր ոսկրները բերուեցան Բանթէոն, ուր ցարդ կը կենան։ Վոլդէր արդի մասենագրաց մէջ երեւելի է, քանզի գրադիտութեան ամէն սեռէն գրուածներ ունի։ Երբեւ բանաստեղծ՝ նշանաւոր է ողբերգութեան մէջ։ Արձակ գրութեան մէջ ունի վիլխովիայտեան, պատմական, վիպասանական եւ նամակագրական գրուածներ։ Պատմութեան մէջ՝ առաջիններուն մէկն է որ դէսպերը քննադատել սորվեցուց։ Վոլդէրի վիլխովիայութեան նպատակը գրեթէ միայն կրօնքի դէմ յարձակում էր. եւ այս նպատակին մէջ Վոլդէր իր կարծածէն աւելի յաջողեցաւ։ Խնք նոր վիլխովիայական գրութիւնն մը

չունի . Առքի եւ Գոհարիկեաքի նիւթականութեան
հետեւած է : Վոլդեր իր բնաւորութեանը մէջ թե-
րութիւններ ունէր, ինչպէս՝ յասկոտութիւն, ո-
խակալութիւն, երբեմն նաև կեղծաւորութիւն .
բայց ունէր նաև վեհանձնութիւն բարերարելու ,
եւ արդարասիրութիւն՝ իրաւոնք եւ արդարու-
թիւն պաշտպանելու :

(12) Ուազնոն . Քլոտ Հանրի Ֆիւզէ, Ալէ որ
Ուազնոն, գաղիացի բանասեղծ է . ծնաւ 1708ին
եւ մեռաւ 1773ին : Ըստանեացը թախանձելէն ըս-
տիպեալ եկեղեցական եղաւ, եւ երբ եպիսկոպո-
սութիւն ալ առաջարկուեցաւ, յանձն չառաւ այն
պաշտօնը : Առոր քերթուածներուն մեծ մասը
ներեւ կոչուած տեսակէն է : Ունի զուարժ եւ զա-
ւեշտական երաներ : Ուազնոն բարեկամ էր Վոլդե-
րի եւ այլոց ոյխանոց ժամանակին, օգնած է նաև
ֆաւարի, կատակերգակ եւ զուրաճարան բանա-
սեղծին :

(13) Բուսոյ . Ժան Ժալ Բուսոյ հոչակաւոր հեղի-
նակը ծնաւ ծնեւ 1712ին, եւ մեռաւ 1778ին
66 տարուան : Սեւամաղծութեան ախտէն բըռ-
նուած կը կարծէր թէ ամէն դիէ վրան թշնամիք կը
յարձկին : Բուսոյ իր կենացը մինչեւ 37 երօրդ տա-
րին այլեւայլ պաշտօններու եւ զբաղմանց մէջ
դտնուելէն ետքը, տանձնանալով սկսաւ իր զը-
րագիտական ընթացքը : Անոր երեւելի զրուած-
ներն են նոր Ելուշ կոչուած վիպասանութիւնն ու
Եֆէլ կոչուած լիլիսովիայական ճառը : Աս վերջնոյն
մէջ կրօնքի վրայ մեծ աղատութեամբ խօսելուն
համար՝ ծանր հալածումներ կրեց : Եմիլի պաշտ-

պահութեանը համար , Փարիզի արքեպիսկոպոսին կոնդակին դէմ գրեց՝ Յուաղի առաջնորդութեան Պատմուամբ պատասխանը , եւ յիշեալ Եմիլ Իոչուած գրութիւնը դատապարտող ծնեւի խորհուրդին դէմ Լեւանին Գրուած Առաջնորդ անուն նաև ալիները : Յուայ իրրեւ հեղինակ՝ գրեթէ Վոլդերի հաւասար հոչակաւոր եղաւ հրավուրիչ ոճոյն , գրուածներուն մէջ աիրող կենդանի զգայնութեան եւ մանաւանդ նորանշան կարծիքներուն համար : Իրրեւ փիլիսոփայ՝ Յուսոյ սա լատիներէն առակաւոր խօսքն իրեն ընտրած էր . Վեպամ իմբենուէրէ վէրօ , այսինքն՝ կեսնքը ճշմարտին նուիրելու է :

Յուսոյ իր առաջին գրութիւններէն սկսեալ՝ ընկերութեան դէմ սոսի ելաւ , եւ մինչեւ իւր կենաց վերջը մնաց վատիաքող ընական վիճուկի : Յուսոյի ժամանակը մարդկային աղատութեան դաղափարը դեռ իր ծանրաչափին պարզութեան կէտը բարձրացած չէր : Վաղաքական եւ եկեղեցական բացարձակ միապետութեան ուժէն թմրած անդործ ողիներ՝ կը կարծէին թէ այն երկու գրութեանց դէմ նոր ոտք ելլող ազատ դաղափարները՝ մարդկային բարոյականութեան միջնորդուն ասկանանող հովեր են : Աղատասէրն Յուսոյ որ խօսելու համար աղատութիւն կ'ուղէր՝ կը վախնար , կամ մանաւանդ ընական աղդմամբ մը կը դուշակէր թէ իր ժամանակն այն սկզբանց չողիսի հանդուրժէ , եւ թէ իր պլուխնանէծքի եւ հայածանաց քարերը պիտի տեղան , ինչպէս որ քիչ մը ետքը պատահեցաւ . երբ Եմիլն հրատարակեց : Արդարեւ Լուի Ֆեր դարն ամենասաստիկ բոնութեան , այն է՝ կար-

ծեաց գէմ բոնաւորութեան դար էր : Յուսոյ տես-
նելով թէ իւր դարը, թէեւ գիտութեանց եւ ար-
ուեստից յառաջադիմութեան դար, մարդկային մըտ-
քին վրայ հեղինակութիւն բանեցնել կ'ուղէ, հե-
տեւցուց թէ ընկերութիւնը մարդկային բարոյա-
կանութիւնը չճանչցող սկզբունք մըն է . եւ խոր-
հելով թէ ընութեան (անընկերական) վիճակը մար-
դուսկարծեաց աղատութիւնը խափանող սկզբունք
մը չունի, Գօնիքա սօսիաւ, պայմանագիր ընկերական,
կոչուած պործին մէջ մարդկային ընկերականու-
թիւնն ուսուցաւ, ըսելով թէ Ընկերութիւնը կը
կայանայ երեւակայական դաշնադրութեան մը վը-
րայ : Յուսոյի այս սկզբունքը ոչ այնչափ հակընկե-
րական ոգւոյ մը յայտարարութիւն էր, որչափ իր
ժամանակին ընկերութեանը մէջ դեռ չվայելուած
աղատութիւնը՝ ընութեան վիճակի մէջ վայելելու
փափաք կամ իղձ : Յուսոյ փոխանակ ըսելու թէ
գիտութեանց կամ արուեստից յառաջադիմութիւ-
նը մարդկային բարոյականութիւնը կ'ապականէ ,
ըսելու էր մանաւանդ թէ մարդկային բարոյակա-
նութիւնն ապականութենէ աղատելու համար գի-
տութեանց եւ արուեստից յառաջադիմութիւն սկզբ
է . եւ Յուսոյ ասիկա անշուշտ ըսած սկիտի ըլլար,
եթէ իր դարուն յառաջադիմութեանը վրայ ար-
ժան եղածէն աւելի համարում ունեցած չըլլար,
կամ եթէ գիտցած ըլլար թէ Պուրագոնի Դքսին դա-
րուն՝ Այնքընի եւ Կլատսթընի դար մը կրնար յա-
ջորդել : Պուրագոնի դքսէն մինչեւ Կլատսթըն հար-
իւր կամ քիչ աւելի տարուան միջոց է , բայց այս
վերջին հարիւր տարուան յառաջադիմութեան ը-

բած քայլերուն արագութեանը նայելով կրնանք ըսել թէ այս մէկ հարիւր աարին հաղար աարի է :

Ծուսոյ տեսնելով իր ատենի ընկերութեան կարծեաց զէմքանեցու ցած ըոնտթիւնը, որոյ գըլխաւոր գործովն էր քաղաքային իշխանութիւնն ու կղերը, տեսնելով եւս որ հրապարական զատարակութիւնն աս երկու տիրող մարմիններուն ձեռքն էր, խորհեցաւ դաստիարակութեան այս սլիսի զրութիւն մը որով նոր սերունդը ձիշեալ տիրող մարմիններուն աղբեցութենէն աղատէ : Ըստ Ծուսոյի աղան իր առաջին դաստիարակին, այն է՝ մօքք գիրկէն իշնելէն ետքը, ուրիշ դաստիարակ ունենալու չէ բայց եթէ ընտթիւնը : Ընկերութեան զեղծումներէն զղուած փիլիսոփիան կարծեցթէ մարդս ընտթեան աղղումներուն թուզելով աւելի առողջ եւ հաստատուն դաստիարակութիւն մը սլիսի ունենայ քան թէ արուելով ընկերութեան ձեռքը . ընկերութեան՝ որ ըստ Ծուսոյի անընական հրէշ մըն էր : Ծուսոյ սխալեցաւ ոչ թէ դաստիարակութիւնն ընկերութեան աղղեցութենէն աղատել եւ տղան ընտանիքէն գուրս հանել չուզելուն, այլ դայն պարզապէս ընութեան յանձնելուն համար Բայց Ծուսոյի այս սխալը մարդիկ արթնցուց դաստիարակութեան վրայ խորհելու, եւ Ծուսոյի մտածութեան առաջին մասն, այն է՝ դաստիարակութիւնն ընկերութեան աղղեցութենէն աղատ կացուցանե եւ տղան ընտանիքէն գուրս չհանելը, խորհող մարդոց շատերուն սքանչելի թունցաւ . եւ փոխանակ ընտթեան յանձնելու դայն՝ պատշաճադոյն երեւցաւ ընտանիքն ընել անոր ընական եւ բարոյական դաս-

տիւարակը մօր վերին խնամոցը ներքեւ : Այս գաղափարին հզօր պաշտպաններուն մէկն է էմէ Մարթէն, եւ նոյնը պարզելու համար դրած է այս զիրքը :

(14) Պասդեյլ բերդ կամ ամրոց ըսել է, եւ առաջամէն ամուր բերդի կը տրուեր այս անոնը, յետոյ յատկապէս տցու անուամբ կոչուեցաւ Բարիզու մէջ Ս. Անտոնի փողոցն Արուարձանէն բաժնող հրապարակին վրայ եղած բերդը, ուր կառավարութեան դէմ յանցաւորները կը բանտարկուեին : Պասդեյլը Բարիզի մէջ քաղաքական նկատմամբ այն էր՝ ինչ որ Սանդ Անձելոյի բերդը Հոռմ կրօնական յանցաւոր ըսուածներուն համար : Գաղիոյ տւածին յեղափոխութեան սկիզբը, 1789 ին Յուլ. 14 եւ 15 ին ժողովուրդը յարձակելով առաւ եւ կործանեց Պասդեյլը :

(15) Սորոն կը կոչուեր Բարիզու աստուածաբանական կարողութիւնը : Յաիկայ ի սկզբան եկեղեցականաց համար տեսակ մը դպրոց կամ վանատուն էր, զոր շինեց 1252 ին Ռուլի Սորպոն, Լուի Ֆ. ի խոստովանահայրը : Յետոյ շէնքը ընդարձակուելով եղաւ Աստուածաբանական վարժարան, որ երեւելի էր իր պատղամներով Ժ. Ֆ. Ֆ. Ֆ. եւ Ժ. Դարերուն մէջ : Սորպոնն էր որ Անդիսպապերուն վերնալուն աշխատեցաւ, կալուինականութեան դէմ կռուեցաւ եւ Գաղիոյ եկեղեցւոյն կալվիդան կոչուած եկեղեցական աղատութիւնները պաշտպանեց Հոռմի դէմ . բայց նաեւ դարերով մը քի աղատութեան դէմ Գաղիոյ մէջ ահաւոր պատուար մը ըլլալէն, եւ շատ աղատ բայց ճշմարիտ գիւտեր եւ կարծիքներ դատապարտելէն ետքը, Ժ. Դարուն սկսաւ իյնալ, մինչեւ որ 1789 ին յե-

ղափոխութենէն վերջին հարուածն առաւ, ինչպէս
նաև բոլոր ուրիշ եկեղեցական հաստատութիւններ:

(16) Անսէֆը լոյնեանուն, Անսէֆը լոյնեան կոչուած բազ-
մահատոր բառարանը շինողները, աես Գլ. Բ. Տիտ-
րոյի վրայ գրուած ծանօթութիւնը, թիւ (10):

(17) Ֆրանսուա տը Բարի անուանի սարկաւա-
գը, 1690-1727, Շանթիյլեոն ծնած, փարլամէնթի
խորհրդականի մը որդի էր: Եռանդուն յանսենեան
ըլլալով՝ Միածին կոչուած կոնդակին դէմ բողոքեց,
ու այն դաւանութեան չստորագրելուն համար՝ ժո-
ղովրդապետութենէ մը հրաժարեցաւ: Իր հարըս-
տութիւնը բարեպաշտական գործերու ծախեց, եւ
ինք չքաւորութեան մէջ իյնալէն ետքը՝ ապրելու-
համար ղանկապան շինելու սկսաւ: Զավազանց
խստամբերութեամբք առողջութիւնը վնասելով զը-
րեթէ անձնասպան եղաւ, բայց եւ այնպէս իրեւ-
սուրբ սկսաւ յարգուիլ: Կուսակիցներն սկսան համ-
րաւել թէ գերեզմանին վրայ հրաշքներ կը կատար-
ուին: Հոչակուած հրաշագործութիւնները ժողո-
վուրդին այն աստիճան վնասակար աղղեցութիւն
ընել սկսան, որ վերջապէս կառավարութիւնը
ստիպուեցաւ գոցել տալ գերեզմանատունը: Զուար-
ճախօսին մէկը գերեզմանատան դրանը վրայ սա-
տողերը դրած էր:

Թաղաւորին հրաման արգել

Աստուծոյ՝ նշանս աստ մի գործել:

Գարէ տը Մոնթերոն՝ Յանսենեանց իրենց սուր-
բին անուամբը հոչակած հրաշքները ժողվելով, քա-
րածալ հատոր մը դիրք շինեց:

Այնպիսի ատեն մը որ Գաղիոյ մէջ ժամանա-

կին նայելով չափաղանց աղատ կարծիքներ ժողովուրդին ամէն աստիճանին մէջ ճարակ գտած կը ծաւալէին, Գաղիոյ կղերը մոլեռանդին մէկը սրբացուցած՝ այնպէս սաստիկ ճարակուած ժանտախտի մը առջեւն առնել կը խորհէր անոր հրաշագործութիւններուն անհամ առասպելներովը, որպէս թէ ժամանակին ոգւոյն առջեւ անկեալ կրօնը վերցնելու ուրիշ միջոց չունէր: Էմէ Մարթէնի դանգասն այս է:

Կուռնէլիոս Յանսենիոս Հոլանտացի եպիսկոպոս էր 1585—1658, Յիառականց հակառակ, Ասիկտ Աւետիքնաս անուամբ դիրք մը շինած էր որուն նախատակին էր շնորհաց, անձնիշխանութեան և նախասահմանութեան վրայ Յգոստինոսի բուն կարծիքը յայսնել, և Մոլինա անուն Յիառական աստուածաբանի մը դէմ կը մոքառէր: Յանսենիոսի աս դիրքն անոր մահաւընէն ետքը հրատարակուեցաւ, և անոր մէջ աստուածաբանը իրը թէ մարդուս անձիշխանութեանն ու Աստուծոյ բարութեանը դէմ մալար վարդապետութիւններ դտան: Գաղիոյ և Հոլանտայի մէջ սկսան յուղուիլ սաստիկ վէճեր. Յիառականք մանաւանդ սաստիկ հակառակորդ էին Յանսենիոսի վարդապետութեանցը: Բայց Յանսենիոս պաշտպաններ ալ ունեցաւ որոնք Յանսենեանք կոչուեցան, որոնց մէջ երեւելի եղան Առնոյ, Նիգոլ և մանաւանդ անուանին Բասդալ: Աղէքսանդր է. 1665 ին Յանսենեանք դատապարտեց: Ութեւտասներորդ դարուն ոկիորը, երբ Գրնէլ անուն քահանայ մը Յանսենիոսի սկզբունքները պաշտպաննց նոր զրութեամբ մը, վէճերը նորոգուեցան, և կղեմէս ԺԱ. 1715 ին Միանքն անուն նշանաւոր կոնդակով դատապարտեց Յանսենեանները. ոյս կոնդակը երկոյն առեն չընդունուեցաւ Գաղիոյ մէջ, և Յանսենեանք Պապէն ապակոյ ընդհանուր ժողովի մը վճռոյն ըռդոքեցին, և մնացին սյնպէս մինչեւ յեղափոխութենէն ետքը:

(18) Յուսոյ իր պատանեկութեան առենը կանոնաւոր դատատիարակութիւն մը չկրցաւ առնել. Վրե-

թէ քանի մը Ռոմաններ եւ Պլուտարքոսի գրած վօրէ
կոչուած գիրքը մինակ կարդալով կը շատանար :

(19) Եմէ Սարժէն զբուսոյ Յւետարանով մեղ-
մացեալ հասարակապետական կ'անուանէ . քանզի
անիկայ 1733 ին Ժնեւ կալով հոն աղէկ ընդու-
նելութիւն պտաւ , եւ հասարակապետութեան քա-
ղաքացի պրուեցաւ : Ժնեւ անառեն , կրօնիւք կալ-
ուինական , ուսմկապետական հասարակապետու-
թիւն էր :

(20) Եւրոպիոյ զորոցներուն մէջ սովորութիւն
է բարձրադայն պասերու յունարէն եւ լատիներէն
սորվեցնել : Այս լեզուները սորվելով պատաճիք կը
կարդան յոյն եւ հոռմացեցի հեղինակները որոնց մեծ
մասը հին հասարակապետական պարզ եւ առաքի-
նական սկզբունքներով եւ օրինակներով լեցուն են :

(21) Յունիոս Բրուտոս , իր ազատասիրութեա-
նը համար անուանի հոռմացեցին , Տարկուինեայ ե-
րիցու աղջկանը Տարկուինեայի որդին էր : Իր սր-
տանեկութեան տակնը հօրը եւ եղրօրը Տարկուի-
նոս գոռողէն սպաննուիլ աեսնելով , վախցաւ թէ
գուցէ ինք ալ սպաննուի , եւ խելագար ձեւացաւ ,
վասն որոյ եւ Բրուտոս կոչուեցաւ , որ անրան կամ
անասուն ըսել է : Անքստոս Տարկուինոս զառաքի-
նին Լուկրետիա խարդաւանելէն ետքը , երբ ժո-
ղովուրդը Տարկուինեանց գէմ զայրացաւ , Բրուտոս
այս դէմքը սրտեհութիւնն համարելով գիմակը ,
այսինքն՝ կեղծեալ խելագարութիւնը , մէկդի ըրաւ ,
եւ ժողովրդեան գլուխն անցաւ Հոռմի շինութեան
509 ին . թագաւորները վոնտուեցան եւ հասարա-
կապետութիւնը հաստատւեցաւ : Բրուտոս անմի-

ջապէս հիւսկատոս անուանուեցաւ : Այնչափ էր
Քրուտոսի աղատասիրութիւնը որ առանց վարա-
նելու 'ի մահ դատապարտեց իր որդիքը որոնք
Տարկուխնեան բոնաւորները նորէն հաստատել ու-
զող կուսակցութեան հետ միաբանած էին :


(22) Արիստիդէս, իր քաղաքային եւ ղինուորա-
կան առաքինութեանոյը համար անուանի Աթենա-
ցին, հասարակապետական վարչութեան երեւելի
գործակիցներէն մէկն էր, եւ իր սքանչելի վարու-
ցը համար Արդար յորջորջուեցաւ : Մարտթոնի կը-
ռուին ատենը մեծամեծ զօրավարաց մէկն էր, եւ
Թեմիստոկլեսի, իր նախանձորդին թելազրութեամ-
բը, խեցեկոյտ վճռով յանիրաւի աքսորուեցաւ,
483 նախ քան դՔրիստոս, Քսերքսեսի արշաւանաց
ատենը կանչուելով աքսորէն, Սաղամինի եւ Պղա-
տէայի կոիւներուն մէջ անյիշաչարութեամբ մեծա-
մեծ ծառայութիւններ ըբաւ իր ապերախտ հայրեն-
եացը, եւ Պարսից չարաչար յաղթուելով Յունաս-
տանէն ելլելէն ետքը՝ բոլոր Յունաստանի հասա-
րակաց դանձուն վերակացու կարգուեցաւ : Արիս-
տիդէսի առաքինութիւնն այնչափ էր որ, այնպիսի
պաշտօն մը վարելէն ետքը, երբ խոր ծերութեան
մէջ մեռաւ, այն աստիճան աղքատ էր որ յուղար-
կաւորութեան ծախքը հասարակաց դանձէն վճար-
ուեցաւ . աղջիկներուն օժիտն ալ հարկ եղաւ նոյն
դանձէն վճարել : Կուսնելիու նեպոս եւ Պլուտար-
քոս Արիստիդէսի վարքը գրած են :

(23) Եպամինոնտաս անուանի Թերացի զօրա-
վարը, զրագէտ եւ փիլիսոփայ էր : Պեղոսիդասայ,
հարուստ, քաջ եւ առաքինի Թերացի զօրավարին,

բարեկամ եւ աջակից ըլլալով՝ վոնտեց Լակեղեմունացիները որոնք Թէրէի տիրած էին։ Անոնց դէմ շատ յաղթութիւններ ընելով, իր հայրենիքը բարձրացուց, եւ զրեթէ բոլոր Յունաստանի ընկճեալ հասարակապետութիւններուն ազատութիւնը պաշապանեց։ Անգամ մը քիչ մնաց որ իր հայրենակիցներէն մահուան պիտի դատապարտուէր՝ որոշեալ ժամանակէն չորս ամիս աւելի իր զօրապետութիւնն երկարելուն համար։ Բայց եւ այնպէս հայրենեացը նեղութեան ատեն անյիշաչարութեամբ օդնու թեան հասաւ անոր՝ Լակեղեմոնացւոց դէմ, եւ վասըլիկցաւ Մանղինէայի ճակատը, 363 ին նախ քան դՔրիստոս։ Այս ճակատուն մէջ չարաչար վիրաւորուելով՝ երբ մեռնելու մօտ էր, իմանալով թէ թշնամիք յաղթուած են, ըստ։ «Բաւական այրած կը համարիմ դիս, քանդի հայրենիքու յաղթող տեսնելով կը մեռնիմ»։ Եպամինոնտաս ամէն առաքինութեան օրինակ էր. որչափ սակաւապէտ եւ անարծաթասէր էր, նոյնչափ քաջ էր եւ հանճարեղ։ Ո՞րչափ շատ են Յունաց եւ Հոռայեցւոց պատմութեանը մէջ հասարակապետական ճշմարիտ առաքինութեան եւ քաջութեան այսպիսի դիւցազունք։

ԳԼՈՒԽ Գ.

ԿՆԻԿ ՄԱՐԴՈՒՆ ՔԱՆԻ ՄԸ ՔԱՂՅՐ
ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԵՐԸ



Ամեն բանի մէջ, մանաւանդ մատաղ
տղոց համար, մեծ գործ՝ սկզբնաւորու-
թիւնն է. քանդի անոնց ձև մը առնելու
ատենն է, և ուղած ապաւորութիւնդ
անոնց վրոյ ան ատեն կրնաս ընել :

ՊՂԱՏՈՆ (Հայոց հայութեան վեց .
Գէտ Բ. Է. 120.)

Մշտատեն են այն զգացումները որ մեր
որրոցին բոլորտիքը կը ծնանին. ծերու-
նիք կը վկայեն ըստ բաւականին թէ ի-
րենց հուսկ վերջին յիշատակներն՝ ի-
րենց մանկութեան առաջին շարժու-
թիւններն են :



Պուսոյի զրքին մէջ կայ հակասութիւն մը, ու
բուն վրայ քիչ մը լոյս նետել պատշաճ. է : Եթէ
Յուսոյ մէկ կողմանէ մայրերը տղոց կը դարձնէ եւ
այնպէս կը ջանայ ընտանիքը նորէն հասատել,
միւս կողմանէ կը հանէ տղան մօրը դիրկէն եւ կը
թողու դոյն մտացածին դաստիարակի մը որ ամէն
բանի տեղ պիտի բռնէ : Կրնայ կարծուիլ թէ Յուսոյ
ընութեան բոլոր կազերը խղել իրեն նպատակ ը-
րած է : Բնութիւնը տղուն եղբայրներ, քոյրեր,
հօր կամ մօրեղբայրներ, հայր, հաւ եւ հանի ալ-
ւած է : ասիկա ընութեան մէկ քաղցր խնամքն է.

ասով ընութիւնը տղուն ծնած ատենէն անոր զը-
ւարթ հասակակիցներ եւ անցեալ ժամանակին փոր-
ձառութեամբն հասուն խրատտուներ միանգամայն
կը շնորհէ : Կրնաս ցրուել այն զուարթ խումբը որ
զմանուկը կենաց դրանն առջին կ'ընդունի խան-
դակաթ , Կրնաս եղծանել այն օրէնքը որ այնչափ
խնամով անոր տղայութիւնը ոթացողներ , անոր
պատանեկութեանը խրատտուներ եւ օրինակներ
կը պատրաստէ : Բնութեան օրէնքներուն անհնար
է դուչիլ առանց խմաստուն զգուշութիւններ խան-
դարելու , եւ բարերարութիւններ ջնջելու , Ծե-
րունոյն ու մանկան մէջ տեղն եղած յարաբերու-
թիւնը հարեւանցի տեսութեամբ փոքր բան մը կը
թուի , բայց ան յարաբերութեան ջնջուելէն յա-
ռաջ գալու արդիւնքն անգամ մը խորհէ : Նախա-
խնամութիւնը ծերն ու մանուկը շատ քիչ ժամա-
նակ ընտանեաց ապաստանարանին անկիւնը մէկ
տեղ կը սլահէ . անոնք երկար ատեն մէկ տեղ
չեն կրնար ապրիլ , բայց եւ այնպէս այս կարճ
տեսութեամ Շողուցած տպաւորութիւնը որչափ
խորին է . . կուն կեանքն իր վախճանին հասած
ատենը , մի սին կեանքն արդէն պատրաստուած
կ'ըլլայ , Վե . ՚ին ուրախութիւնը ծերոյն շնորհելու
համար մանւկն անոր բոլորտիքը կը խաղայ . բայց
անոր ուրախութիւն շնորհած ատենն՝ ինք ալ ան-
կէ իր առաջին հրահանգութիւնները կ'ընդունի .
քաղցր տուր եւ առ , ուր երկու տկար հասակ , ծե-
րութիւնն ու մանկութիւնը , զարմանալի ներդաշ-
նակութիւն մը կը կազմեն : Տես , կեանքին երկու
ծայրերն ինչպէս մի եւ նոյն հակամիտութիւննե-

րով իրարու կը հանդիպին . եւ ինչպէս աս հակամիտութիւնները մէկուն մխիթարութեանն ու միւսին զաստիարակութեանը կը ծառայեն : Հրապուրիչ բան մը կայ որ ասոնք իրարու կը մօտեցնէ : Ծերունին խօսիլ կը սիրէ , տղան՝ լսել . ծերունին առանց իմանալու մի եւ նոյն բանը շատ անգամ կը կրկնէ , եւ մանուկն այս կրկնութիւններէն ձանձրութիւն չիմանար , մանուկը կը զուարճանայ արգէն գիտդածը լսելով , ծերունին կը զուարճանայ անգամ մ'ըսածը կրկին եւ կրկին ըսելով : « Երեկուան պատմութիւնն ինծի պատմէ » կը գոչէ մանուկը , եւ այսօր այնչափ ուշադրութեամբ ունկընդիր կ'ըլլայ , որչափ ուշադրութեամբ երէկ ունկընդիր եղած էր , եւ գրեթէ հարիւր անգամ ըստած պատմութեան մը մէջ հարիւր բան տղուն նոր կը թուի : Այսպէս կարծես թէ բնութիւնը զիտմամբ տկարութիւն տուած է ծերոյն . այսպէս մանր տղայոց զուարթ խումբը ծերունւոյն սէրը տեսնելով անոր կը մօտենայ , եւ անկէ լսածներուն հետաքրքիր ըլլալով՝ անոր ձեռուըններուն տակ իրը թէ կը բռնուի , որպէս զի անկէ օրհնուի :

Ապաքէն Յուսոյի նպատակն աս սքանչելի ներդաշնակութիւնն եղծանել չէր կընար ըլլալ , արդարեւ անոր գիրքը բան մը չեղծաներ , քանզի այն ատեն տակաւին բան մը չկար : Ընկերութեան ապականութիւնն ընտանիքը սպաննած էր , եւ մեր բարոյականութեան վերջին մնացորդներն , այսինքն ամուսնական առաքինութիւնն ու մայրական գութը , ծաղրելի կերպերով ծանրացած , ամէն գիէ փլչելու վրայ էին , Զարիքը յետին ծայր հասած

էր . ուրծը մինակ աղգ մը ուղղել չե՞ս այլ անոր
բարք տալով զայն նորէն շինել էր : Բուսոյ չիշ-
խէր յայտ յանդիման մաքառիլ . եթէ մոլութիւն
ըլլար , Բուսոյ կրնար զայն կշտամբել . բայց անոր
առջեւ ծաղրելի եղած առաքինութիւն մը կայ .
ասիկա սիրելի ընելու բաւական դօրութիւն չու-
նէր : Այս յետին աղէտքը տեսնելով Բուսոյ մայ-
րական սիրոյն կը դի ՛մ . պարտաւորութիւն մը չը
դրած զգացում մը զարթաւցանել կ'ուղէ . անտես
առնուած առաքինութեանց երջանկութիւնը օրր-
տերուն ցուցնելէ առաջ՝ անոնց սէր աղելու
կ'աշխատի : Եւր աշակերտը դարսւն ապականու-
թենէ աղատելու համար այնպէս կը ձեւացնէ որ-
պէս թէ աշակերտն անէն կողմանէ մեկուսացնել
կ'ուղէ . բայց մանուկն արդեամբք մօրք դիրկը
կը դնէ , որպէս դի ընտանիքը նորողէ , եւ ապա-
գային մէջ կարճէ աղան շուրջ պատող արդելք-
ները որոնք այն նորոգութեան խափանարար են :
Արչափ կը կարգամ Բուսոյ , որչափ անոր վրայ կը
խորհիմ , այնչափ կը թուի ինձ թէ անոր մտացա-
ծին դաստիարակն ուրիշ բան չէ եթէ ոչ ընտան-
եաց մօտ գալու առժամանակեայ միջոց մը :

Բուսոյի այս զագանի խորհուրդը հինգերորդ
գիրքին մէջ յայտնի կ'ըլլայ . այս սքանչելի դիրքին
մէջ մտացածին դաստիարակն իր իշխանութեան
մէկ մասէն կը հրաժարի , եւ ընտանիքը նորէն կ'առ-
նու իր իշխանութիւնը : Եմիլ թէպէտ միայնութեան
մէջ սնած , աշխարհի համար սահմանուած է . սի-
րելու հարկը կը զգայ , եւ ընկեր մը ունենալու փա-
փաքելուն պէս՝ իր մէնութիւնը կը զադարի , եւ

ահա այն մէնութիւնը սքանչելի առանձնարանի մը
կը փոխուի . հոն նորէն կը գտնենք ընտանիքը ,
բարի մարդկանէ կազմուած ընտանիք ո՞ր . այս-
պիսի մարդիկ որոնց առաքինութիւնը կեանքին
զարդն է . այսինքն՝ այր մը , կին մը եւ դուստր մը ,
որոնք իրարու նեցուկ են , բարեալաշտութեան եւ
ամուսնական միութեան օրինակ . Այր մը որ ար-
դարեւ ընտիր մարդ է . դուստրը մօրն աչուընե-
րուն տակ մեծնալով յոյս կու տայ թէ օր մը մօրն
համանման պիտի ըլլայ :

Ծուսոյ ընկերութեան նորոգութիւնն այս դա-
ղափարին համեմատ կը պասրաստէ . զծագրած տե-
սարաններուն բոլորն ալ բաւական ու հասարակ
են , անմիջապէս սրտին կ'աղղեն : Նկարագրածը
Ծոման մը չէ , այլ բուն կեանք : Ծոման գրողնե-
րուն ըրածին պէս մէկ կողմանէ սիրոյ յափշտա-
կութիւններուն հրապուրիչ պատկերը կը նկարէ ,
միւս կողմանէ անոր դէմ կը հանէ ընտանեկան եր-
ջանկութեան լուրջ պատկերը . պատկեր մը որ որ-
չափ լուրջ է , ոչինչ նուազ ցանկալի է քան դա-
ռաջինն , քան զսիրոյ պատկերը : Մէկուն մէջ սի-
րահարներուն սրտառուչ յոյսերը կը ներկայացը-
նէ , միւսին մէջ՝ ծնողաց գորովալիր ապահովու-
թիւնը . մէկը նոր ճամբայ ելլողներու վիճակն է ,
միւսը՝ նպատակին համապնդներուն . Այս նկարագ-
րութեան մէջ ընտանիքի մը բոլոր ուրախութիւն-
ներն աւելի յայտնի կը տեսնուին իրենց հակա-
ռակէն , այն է՝ սիրահարութեան տարտամ եւ տը-
խուր վիճակէն . այս կտորը Ծուսոյի գիրքին պսակն
է , եւ անոր նպատակը յայտնելու կը ծառայէ :

Բայց եւ այնպէս այս զարմանալի գիրքն անկարելի բանով մը կըսկսի : Յուսոյի դիւրին էր մեղէմիլներ խոստանալ . բայց Եմիլ մը շինելու համար այն դաստիարակն ուր պիտի դանէ , Յուսոյի պահանջած կատարելութիւններուն նայելով որու համար կրնանք . համարձակիլ ըսելու թէ այն ազնուական պաշտօնին արժանի է : Արդարեւ , եթէ աշխարհիս վրայ այն պաշտօնը կատարելու չափ անծուրաց մէկը կայ , այնպիսին իր զաւակը միայն կրնայ դաստիարակել . ուրեմն այս պահանջումներն ընելով ալ Յուսոյ ուր միտքը դէպ ընտանիքը կ'ուղղէ : Մինակ խօսք որ բաւական էր յառաջ բերել մօր մը վրայ այն կատարելութիւնները՝ զորոնք դաստիարակի մը վրայ իրօք տեսնելն այնպէս դժուարին է : Շատ կանայք դաստիարակի պաշտօնն իրենց սեպհականնելով կարծեցին թէ Յուսոյի հնազանդած եղան . բայց կը նմանէին այնպիսի մէկու մը որ դողալով կը քալէ գետնի մը վրայ որ ոսուըներուն տակէն սահելով կ'երթայ : Այս կանայք կաշկանդեալ էին Գոթական նախապաշտօնմներով որոնք մարդը սնուտի եւ տղայամիտ կ'ընեն : Նոյն ինքն Յուսոյ իւր Սոֆին այն սնուտի տղայամտութեան մէջ մեծցնելով այն նախապաշտօնոց տեղի տուած եղաւ , այլ Յուսոյ թերեւս անոր համար այսպէս ըրաւ որ այնպիսի դաստիարակութեան մը աղետալի հետեւանքները տեսնուին : Բայց մեր ըսած կանայք Յուսոյի դիտաւորութիւնը չկրնալով հասկնալ՝ տղայամիտնախապաշտօնոց մէջ մնացին . ուստի եւ անոնց այսպէս զՅուսոյ չհասկնալով անոր ինետեւել կարծեն ընկերութեան մեծապէս վեասակար եղաւ :


ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

Նախընթաց գլուխներուն մէջ է Տէ Սարթէն
բաւ թէ դաստիարակութիւնը, բարոյականու-
թեան նկատմամբ, ընտանեաց կը վարարերի, անիւ-
կայ յատկապէս մօր պաշտօնն է : Առաքինութեանց
սկզբունքը մարդուն սրտին մէջ տպաւորողը մայ-
քը միայն է . իշխան, քահանայ, օրէնսդիր, փիլի-
ստիայ, վարժապէտ, ասոնց եւ ոչ մէկը կարող է
այն բանն ընելու : Ասոնք կրնան իմաստուն, քա-
զաքագէտ, արուեստագէտ, դործունեայ ընել, այլ
ոչ երբէք բարի մարդ, բարի քաղաքացի . ընկե-
րութիւնը չի կրնար կազմուիլ բարի քաղաքացի-
ներէ, մինչեւ որ առ վերջինները չշինուին, նախ
ասոնք շինել ալէաք է, ասոնց շինուելու տեղն ալ
ընտանիքն է : Սարդիկ գիտութեանց եւ արուես-
տից մէջ մէծամեծ, ընդհանուր եւ միօրինակ յա-
ռաջադիմութիւնները ըրին եւ կ'ընեն, բարոյակա-
նութեան մէջ այսպիսի եւ միօրինակ յառաջադի-
մութիւն մը չտեսնուեցաւ : Իշխանութիւնն ու կը-
զերը, բարոյականութեան այն կարծեցեալ երկու
խնամածուք, տեսան սոսկալի աղականութիւններ
եւ չկրցան բան մը ընել, մանաւանդ իրենք ալ
այն աղականութեան նշաւակ եղան . եւ ասոր
պատճառը, վասն զի դաստիարակութիւնը, բա-
րոյական դաստիարակութիւնը, բուն իր ձեռնհաս
պաշտօնէին, մօր, ձեռքէն առնուած էր : Թէ դաս-
տիարակութիւնը մօր պաշտօնն է, եւ թէ առա-
քինի մարդը, բարի քաղաքացին, ընտանիքն պի-
տի սպասենք, այս զաղափարն առաջին անգամ

յղացովը, ըստ մեր հեղինակը նախընթաց գլխով մէջ, Բուսոյ եղաւ. բայց Բուսոյ սիսալ մը ըրաւ. ճանչցաւ թէ մարդուս բնական դաստիարակը մայրն է, եւ չուզեց որ ուրիշ մարդ կատարէ այդ պաշտօնը. սակայն դարմանալի հակասութեամբ մը, դաստիարակութիւնն ընտանեաց տալէն ետքը՝ իսկոյն որպէս թէ այնպէս ընելուն զղջալով, կ'առնու տղան մօրը գիրկէն եւ ընտանեաց մէջէն, ու մը տացածին դաստիարակի մը կը յանձնէ :


Այս գլխուն մէջ մեր հեղինակը ցուցնելէն ետքը թէ բնութիւնը դեղեցիկ կարգադրութեամբ պատրաստած է ընտանիքը տղուն համար, անոր բնական եւ բարոյական պիտոյիցը, կարողութիւններուն զարդացմանը եւ հակամիտութիւններուն յարմար անհատներով շուրջ պատելով զնա աշխարհք եկած ժամէն, կը յաւելու թէ Բուսոյի դիտաւորութեանը մէջ չէր կրնար ըլլալ առ կարգադրութիւնը եղծանել. ոստի եւ շատ հաւանական է թէ Բուսոյի զտղան այն մտացածին դաստիարակին, բնութեան, յանձնելը՝ ցուցնելու համար էր թէ բնութեան յանձնուած տղուն իր այն առանձնացեալ վիճակին մէջ առաջին դասծ բանը սկիտի ըլլայ ընտանիքը: Բուսոյի առ դաղափարն յայտնի ընելու համար էմի՞ Մարթէն շատ համառոտիւ մէջ կը բերէ անոր էմիլ կոչուած վիպասանութիւնը, ուր Բուսոյ այնպէս կը ներկայացնէ որպէս թէ մանուկը մօրը ինաժքէն ելլելով միայնութեան մը մէջ կը գտնուի. հոն ուրիշ արարած չկայ բայց ինք եւ իւր մտացածին դաստիարակը, բնութիւնը: Բայց ահա այս առանձնութեան մէջ

տղան իսկոյն կը զգայ սիրելու հարկը : Բնութեան
սանուն իր մենութեանը մէջ զգացած այս հարկը ,
որ ամուսնութեան հարկն է , կը դադրեցնէ մէնու-
թիւնը . եւ կը կազմոի ընտանիքին իբր թէ նովին
դործով . ընտանիք մը ուր կինը սքանչելի մայր մըն
է՝ ի բնէ , ըստ որում մայր ըլլալն ինքնին դաստի-
արակ ըլլալ է , եւ կը հեղու մայր եղող կնոջ վրայ
ողջոյն մայրական , եւ հետեւապէս ամուսնական ա-
ռաքինութիւնները : Աստի կ'ուղէ հետեւցնել Ռուսոյ
թէ դաստիարակ ըլլալը մօր բնական եւ ազդեցա-
կան ձիրք մըն է , եւ ոչ սասայական , ուստի եւ
մայրը միայն կրնայ ունենալ դայն եւ ոչ ուրիշ ոք :



ԳԼՈՒԽ Դ.

ՏԱՐՅԱԿ ՀԵՄԱՐԻՏ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ



Մեր արդի ընկերութեանց մէջ մարդ
կու տան մեղի առաջին վգացումներն
ու առաջին գաղափարները. մայրը մի-
այն դիտէ իւր զաւկին բնաւորութիւնն
ու հանձարը. Հաճ և հաւան է անոր
կոչմանը, և հօրը ռժկոհութեան դէմ
աղուն պաշտապն. Կը մխիթարէ, կը
զօրացնէ, վերջապէս ընկերութեան կը
յանձնէ զնա:

ԱՅՐՄԻՒՆԻՔ, (Փէլատիայութիւն կրտսեաց.
Հայ. Ա. Էջ 126.)

Հետեւինք ուրիմն բնութեան օրինաց: Եթէ
կը ծնանինք, բնութիւնը մեղ ոչ մանկածուի մը
խնամոց, ոչ վիլիսովիացի մը պահապանութեանը, յաւ
մատաղ մօր մը գգուանացը կը յանձնէ: Վայելուչ
դէմքեր, դաշնակաւոր ձայներ մեր որրոցին բոլոր-
տիքը կը հրաւիրէ: Կնիկ մարդուն քաղցր ձայնը
տղուն համար եւս աւելի կը քաղցրանայ: Վերջա-
պէս բնութիւնը երկրիս վրայ եղած տմէն սիրուն
բան մեր առաջին հասակին կը շնորհէ առատու-
թեամբ: Մեր հանգչելու տեղը՝ մօր դիրկն է. մեղ
առաջնորդողն անոր քաղցր ձայնն է, եւ մեղ հրա-
հանգողն՝ անոր գորովը:

Յետոյ կու զայ էրիկ մարդը որ այս սիրոյ շըդ-
թան կը խորտակէ : Անոր խիռու ձայնը , տիսուր
ճակատը , վարժապետական ուսմունքը որ էրիկ մար-
դոն միջոցաւ կ'աւանդուի՝ յանկարծ կը յաջորդեն
մայրենի գգուանաց : Աղէ , ով կարէ ողատմել թէ
ինչ կը կրէ տղու մը սիրան այն օրը որ անոր կայ-
տու ոչտընելին առաջին անգամ վարժապետի մը
դաժան հայեցուածոյը կը հանդիպին . ոյն վայրկե-
նին է որ թշուառութեան զաղափարը տղուն մըտ-
քին մէջ կը ծնանի . եւ այս ան առենին խոկ՝ երբ
մայրը մօտ է , անոր կը նայի և դայն կը քաջալե-
րէ : Բայց դաստիարակի մը յանձնուելու մանուկը
պէտք է որ բոլորովին բաժնուի . կը խլուի նա ա-
մենէն քաղցր աղղեցութենէն . ոյնսկիսի աղղեցու-
թենէն է մը որուն աեղ բոնող բան մը երկրի վրայ
չկայ : Նա՝ որոյ միտքը նոր նոր խաղեր հնարելու
միայն արթնցած էր , նա՝ որ սէր եւ գգուանք մի-
այն տեսած էր , եւ տերեւախիտ ոստերու վրայ
թառող թռչնոյ նման աղատ էր , խոկոյն մինակ
կը մնայ , յանկարծ գերի կ'ըլլայ : Մօրը նայուածքը
չկայ որ անոր հողի տայ . երեկոյին կը պառկի
առանց մօրն համբոյրներուն , անոր աեսութենէն
զուրկ . առաւօսուն կը յառնէ առանց լսելու անոր
կաթոգին ձայնը որ զնա աղօթքի կը կանչէր . այլ
եւս չկայ մայր որ զնա ուղղէ , անոր գեւեցիկ
խորհուրդներ աղղէ . մայրն իր ամենէն իրաւացի
եւ նուիրական իրաւունքն ուրիշի մը տուաւ՝ ա-
ռանց խորհելու թէ այն իրաւունքը միանգամայն
իւր պարտաւորութիւնն էր : Հէք վոքրիկ մանուկ ,
ճշմարիտ է ուրեմն որ ամէն մարդ քեզ կը թողու

հայլ ենի տանդ դուսները քու ետեւէդ գոցուեցան. դու ամիսներով, եւ թերեւս տարիներով, առանց կոխելու անոր սեմոցը վրայ, պիտի մնաս օտար. եւ այս միջոցին ինչ պիտի ըլլայ քու սէրդ. քու սիրտդ ուրիշ բաներու սիրոյն պիտի դառնայ. յեսոյ, երբ ժամանակը դայ, եւ դու նորէն քու մօրդ դառնաս, այն սիրտը պիտի ըլլայ պղծեալ եւ անտարբեր, միտքդ վարժոցին ուսմամբը կամակորեալ, եւ հողիդ արդէն ընկղմած պիտի ըլլայ մոլութեանց մէջ որոնք քեզ իրենց որջ ըրած պիտի ըլլան :

Բուն դաստիարակ նա է՝ առ որ մենք 'ի բնէ միտում կ'իմանանք . պէտք է որ աշակերտը վարդապետն հառկնայ. այս երկուքին յարաբերութեանցը մէջ ամէն ըան վայելչութեամբ, գթով, համեմատութեամբ ըլլալու է. բնութիւնն զմայրը տղուն նկատմամբ այսպէս յօրինած է: Տես նրչափ խնամով բնութիւնն այս երկուքը, մայրն ու աղան, գեղեցկութեամբ, չնորհօք, զուարթութեամբ եւ մանաւանդ սրտիւ իրարու մօտ ըրած է: Մօր համբերութիւնը համեմատ է տղուն հետաքրքրութեանը, անոր քաղցրութիւնն՝ ասոր խեռութեանը. մայր մը վարժապետի մը կարձմատութիւնը չունի որ արդուն տգիտութիւնը սասաէ. կարծես թէ երկուքին ալ միտքը մէկտեղ կը զարդանան. քանզի մայրը սիրով իր գերազանցութիւնը տղուն տխեղծութեանը կը հաւասարեցնէ: Վերջապէս թեթեւամտութիւնը, զրօնուլոյ հակամիտութիւնը, կեղծ պատմութիւններէ համ առնելը, որոնք կանանց վրայ առանց քաջ խորհրդածութեան կը քամբաս-

ուին, մօրն ու տղուն մէջ աւելի ներդաշնակութիւն մըն են: Այս երկուքը թէ համաձայն ըլլան եւ թէ անհամաձայն, ամէն ըսն զանոնք իրարու կը մօտեցնէ, եւ ընութիւնը մօր մը տուած քաղցրութեամբը, երկայնմտութեամբն ու հսկողութեամբը մեղի բաւական կ'իմացնէ թէ մեր տկարութիւնը որու ձեռք յանձնել ուղած է:

Ընդհանրապէս բաւական միաւ դրուած չէ թէ տղայ մը տեսածը միայն կ'իմանայ, եւ կը հասկնայ միայն ինչ որ կը զգայ. տղոց վրայ զգացումը կը կանխէ իմացողութիւնը. ուստի եւ անոնց վրայ աղղեցութիւն ունենալ կարող է նա միայն՝ որ անոնց տեսնել կը սորվեցնէ, եւ անոնց զգացումը կ'արթնցնէ: Առաքինութիւնը կը թութեամբ չըլլար, աղղել եւո պէտք է. եւ կնիկ մարդոց ձիրքն ամէն ըսնէ աւելի այս է. անոնք մեղի սիրել կուտան ինչ որ իրենք կը բաղձան. սքանչելի միջոց մեղի նոյն ըսնն ուղել տալու:

Բայց իշխան մը, թաղաւոր մը, կնիկ մարդէն ինչ կրնայ սորվիլ: — Այն ըսնը զոր Սուրբ Լուի⁽¹⁾ Պլանքայէն, Լուի ԺԲ. ⁽²⁾ Գլեւեսն Մարիամէն, եւ Հենրիկոս Պ. ⁽³⁾ Ալպերդեան Յովհաննայէն սորվեցան: Վաթուն եւ ինը ⁽⁴⁾ թաղաւորաց մէջէն ուրուք Գաղիոյ գահը նստան՝ երեքը միայն ժողովուրդը սիրեցին. եւ զարմանք, երեքն ալ իրենց մօրմէն դաստիարակուած էին: Պիտի ըսէք թէ քաղաքականութեան ըարձր խորհուրդներն աւելի գիտուն թարդմաններ կ'ուղեն. թէ՝ Տոֆէն ⁽⁵⁾ մը հըրահանդելու համար Պոսիւէ ⁽⁶⁾ մը շատ չէ, ոչ ալ Մոնղողիէ ⁽⁷⁾ մը զայն ուղղելու համար: Այս, կ'ըն-

դունիմ, եթէ կրնաք Պոսիւէներ եւ Մոնղողիէներ դտնել . բայց եւ այսպէս կը վախնամ ես այն դաստիարակութենէն զոր Տէեղէրական պատմութեան (8) սքանչելի ճառը կրցաւ աղդել . թուի ինձ թէ այն վաեմ լեզուն այսպիսի ակար արարածոյ որ ըղեղին մէջ դատարկ մնացած է , այն զլխուն ցորել առւած է : Երբ կը կարդամ այս էջերը որ զիս կը շլայնեն եւ կը հալեցնեն՝ ափսոսելով կ'ըսեմ . Երանի՛ թէ այն մանուկը Պոն(9) Օրիորդին եւ Լատի Սանտէի(10) պատմութիւնները կարդացած ըլլար :

Ոչ ապաքէն այն հղօր մաքին հրահանողութեաւնը ներքեւ ժամերով ընկճաւ մնալէ ետքը՝ թագաժառանդ մանուկն իր սպասաւորներուն հետ զրօնիլոյ հարկը կը զդար :

Դաստիարակ մը պէտք է որ առանց զժուարելու . զիջանի իւր սանուն, անոր սիրոը բարեսպաշտոն կաղմէ , բարի մարդ , բարի քաղաքացի ընէ . եթէ այս կ'ընէ , ամէն բան ըրած կ'ըլլայ : Եթէ դաստիարակի որ սպաշտոնն այս է , ասոր մէջ ինչ բան կայ զոր կնիկ մարդը կատարելու ընդունակ չըլլայ . ով մօրմէ մը աւելի կրնայ մեղի սորիշեցնել որ սպատիւն հարստութենէ նախամեծար համարինք , մեր ընկերը սիրենք , թշուառներուն օդնենք , մեր միտքը մինչեւ զեղեցկին եւ անսահմանին աղբիւրը բարձրացնենք : Հասարակ դաստիարակ մը խրատ կուտայ եւ բարոյական կը խօսի . դաստիարակին մեր յիշողութեանն աւանդածը՝ մայր մը մեր սրտին մէջ կը քանդակէ . դաստիարակին մեղի քաջ քաջ հաւատալ տուածը՝ մայր մը մեղի սիրել կուտայ , եւ այսպէս սիրոյ միջոցաւ առաքինութեան կը հասցնէ :

Կանանց դաստիարակութեանն առհասարակ քիչ
խնամ տարուիլը, և դարձեալ զանոնք չարաչար
դաստիարակողներուն վրայ անոնց բանեցուցած
աղղեցութիւնը տեսնելով, ճոշակաւորն Շէրիտան(11)
Անդղիոյ մէջ կանանց համար աղղային դաստիա-
րակութիւն հիմնելու դաղավարն յղացաւ: Եր յա-
տակագիծը զրկեց թագուհւոյն զոր այն հաստա-
տութեան գլուխ ըլլալու կը հրաւիրէր, եւ որուն
այն հաստատութեան հմեծ առենապետը»(12) կոչուե-
լու տիտղոսը առլ պատշաճ տեսաւ: Կանայք, ը-
ստ, կը կառավարեն մեղ. զանոնք կառարեալ ը-
նելու ջանանք: անոնց լուսաւորութեանը չափով
լոյս պիտի առնենք մենք: Երիկ մարդոց իմաստու-
թիւնը կանանց մոքին մշակութենեն կտիսում ու-
նի. բնաւոններն երեխ մաշտառն աշոքն մէջ ինու յեւստով
կը գրէ:

Ինչպէս կը տեսնուի, դաղավարը մեծ էր. զըժ-
ուարին է հաշուել այս աղղեցութիւնը զոր Շէ-
րիտանի դաստիարակութիւնը ըոլոր Անդղիոյ վր-
այ պիտի ունենար: Այն դաստիարակութեան մէջ
բարոյական եւ քաղաքական յեղափոխութիւն մը
կար. անկէ պիտի ելլէր բարեկարգեալ կառավա-
րութիւն մը, զերութեան ջնջում, Խրլանտիոյ մէջ՝
մարդասիրութիւն, Հնդկաստանի մէջ՝ քաղաքա-
կրթութիւն, արունեստիտութեան հետ՝ բարոյա-
կան, այլովքն համոզելու: քանզի այնպէս կը թուած
կնիկ մարդն էրիկ մարդուն սրտին մէջ ուրիշ բան
չի կրնար զբել բայց աւետարանական սէր, եւ
մարդկութեան համար զեղեցիկ անձնուրացութիւն:

Սակայն մենք այնչափ բարձր բաներ չենք պա-

հանջեր . մենք ոչ թաղաւորներ , ոչ թաղուհիներ , ոչ համալսարաններ կը կանչենք երկրին օդնութեանը , այլ մայրական ազգեցութիւնը միայն . ազգեցութիւն մը որ սրախն վրայ կը յաջողի , որ սըրախն միջոցաւ միաքը կ'ուղղէ , եւ աշխարհք վրկելու եւ նորոգելու համար առաջնորդուելու միայն կարօտ է :

Այս ազգեցութիւնն ամէն տեղ կայ , ամէն տեղ մեր զղացումները , մեր կարծիքներն ու մեր ճաշակները կ'որոշէ , ամէն տեղ մեր բախտը կը գործէ : « Տղու մը ապագան , կ'ըսէր Կարոլէսն(13) , միշտ մօրը զործն է » : Այս երեւելի անձը ստեղծ սովոր էր ըսել թէ իւր այնչափ բարձրանալուն պատճառ՝ մայրն էր : Պատմութիւնն այս իօսքը կը հաստատէ . եւ Կարոլոս թ. ի (14) եւ Հենրիկոս թ. ի օրինակներուն առանց դիմելու , յորոց միոյն դաստիարակը՝ Կատարինէ(15) , եւ միւսինը՝ Յովիաննա աշակերդեան էր , առանց , կ'ըսենք , ասոնց օրինակներուն դիմելու՝ Լուի Ժ. (16) ոչ ապաքէն իւր մօրը սկս տկար , ապաշնորհ եւ թշուառ եղաւ . միշտ սասամբակ , եւ միշտ ընդ լծով . Լուի Ժ. ի (17) վրայ տեսնուած կիրքերն ոչ ապաքէն Սոլանիացի կնոջ մը կիրքերն էին . այն զղայական միանգումայն եւ ասպետական տարիաները , այն ջերմեռանդի երկիւղները , այն բոնաւորի ամբարտաւանութիւնը որ խորսնին առջեւ եղած երկրպալակութեան նման երկրպալութիւն իր գահուն առջեւ կը սկանչէր : Կ'ըսուի , եւ ես կը հաւատամ , թէ երկու Գոռնէյներուն(18) կեանք առեղկինը՝ մեծ հոգի մը , վսեմ միտք , խստամբեր վարք

ունէր, թէ՝ Կրակքեանց⁽¹⁹⁾ մօրը կը նմանէր, եւ թէ
այս երկու կանայք միեւնոյն կերպասէ էին.

Ընդհակառակն, մանուկ Արուէի⁽²⁰⁾ հեղնող, կը-
ծու, սչչող եւ տարփածու մայրը՝ լուսոր այս նը-
կարագիրն իր որդւոյն մտացը վըայ ապաւորեց.
այս կինն այն աղուն բեղնաւոր միտքն այնպիսի
հրով մը վառեց, որ պիտի լուսաւորէր եւ ծախէր
միանգամայն, այնչափ հրաշակերտ դործեր պիտի
ծանուցանէր, բայց եւ խեղկատակութեամբն ան-
պատիւ պիտի ըլլար:

Մայրական աղղեցութեան մեծամեծ օրինակ-
ները ծաղկաքաղ ընելու համար քսան հատոր զըր-
ուած բաւական չէ: Քիչ մ'ալ մեր աչուլները
սա բանտին վրայ դարձնենք, սպաննուելու
դատապարառած բազմութեան մէջ կը աեռ-
նենք լայն եւ պաղպաջուն ճակատով մէկը, որ
իւր վերջին մասծութիւնները զրի կ'առնու, այն
է Պառնաւ⁽²¹⁾, սահմանագիր ժողովին ամենէն մեծ
ատենախոսաց մէկը: Զինք զօրացնող քաջարու-
թեան համար մօրը շնորհակալ կ'ըլլայ. քաջարու-
թիւն մը՝ զոր մինչեւ կախտղան մէկ տեղ պի-
տի տանէր: Յեղափոխութեանց ատեն ամենէն դե-
ղեցիկ պարզեւը զոր մայր մը երբէք կրնայ իր զաւ-
իին ընել: Այսպէս կը զրէ իւր քրոջը, և Թող մայրս
կրթէ քու ուստերքդ. նա կարող է հաղորդել ա-
նոնց այն քաջասիրտ եւ ազատ ոգին որ զմարդ
մարդ կ'ընէ եւ որ ինձ ու եղբօրս մեր բոլոր դաս-
տիարակութենէն աւելի օգտակար եղաւ:

Այս գործունեայ կինն իր որդւոցը սիրաը ցա-
ւի եւ մահուան դէմ վառած էր, որպէս թէ զա-

նոնք իրմէ յափշտակող մրբիկն առաջուց տեսած էր։
Ժողովրդեան ուրիշ դաւակ մը , անուանին
Քանող (22), սովոր էր ըսել թէ ամէն ըան իր մօրը
բարեպաշտ խնամոցը պարտական էր։ Այս բարի
կյանը , թէսլէտ անուսումն , իւր որդեակն ամենէն
մեծ գիտութեան , այն է՝ բարոյականի եւ առա-
քինութեան մէջ կրթոծ էր։ Տղուն հետ ճեմելու
ելած տաեն՝ իւր բնական հանճարովն անոր կը մեկ-
շ էր ինչ որ բնութեան հրաշալեացը վրայ դիտէր։
Այսպէս՝ Առառծոյ , արարչին սէրն անոր սրտին
մէջ դնելու կարող եղու։ «Մայրս չեմ կրնար
մոռնալ , կ'ըսէր Քանող ծերութեան տաենը . սրր-
տիս մէջ գանուած բարի բաները բողբոշել տուողն
ան է»։

Ոչինչ ընդհատ քան դժանող երջանիկ էր մեր
հոչալաւորն Քիւլիէ (23)։ Աս ալ իր մօրմէն տուաւ այն
առաջին դասերը որ անոր հանճարը բացին։ Քիւ-
լիէի մայրը բոլորովին մայրական աղղմամբ մը իր
որդւոյն ճաշակը բնութեան ուսմանը կ'ուղղէր։
«Մայրս , կ'ըսէր Քիւլիէ , իր աչուլներուն առջեւ
ինձի դժագրել կու տար . իր ներկայութեանը բարձ-
րածայն կարդալ կու տար ինձ պատմական եւ
գրադիտական գիրքեր . Այսպէս զարթոյց նա յիս
սէր յընթերցումն , եւ պատճառ եղաւ այն հետա-
քրքրութեան որ իմ կեանքս շարժողն եղաւ»։ Այս
մեծ անձն իր ուսմանցը յաջողութիւնն ու գիւ-
տերուն բոլոր վառքը մօրը կ'ընծայէր։

Բայց այս քաղցր կամ աղետալի աղղեցու-
թեան ամենէն երեւելի օրինակը՝ մեր գարուն եր-
կու մեծ քերթողաց վարուցը մէջ կընանք վնալը

ուել : Կմնեայ բախտը մէկուն տուած էր ծաղրող ,
անխմաստ , կամակոր եւ ճպարտ մայր մը , որոյ ան-
ձուկ միտքն ունայնութեան եւ տտելութեան սահ-
մանէն անդին ծզուիլ չէր կարող : Մայր մը՝ որ ա-
նագործն սրտիւ իւր զաւկին 'ի ծնէ խեղութիւնը
կը ծաղրէր . մերթ կը ծաղրէր զնա , եւ մերթ կ'ո-
զոքէր . մերթ կը կծէր եւ մերթ կը դպուէր , յետոյ
դարձեալ կ'արհամարհէր եւ կ'անիծէր : Անոջն այս
կծու կիրքերը տղուն սրտին վրայ որպէս թէ խա-
րելով տեղ կ'ընէին , տտելութիւնն ու ամբարտա-
ւանութիւնը , բարկութիւնն ու արհամարհանքն
անոր մէջ խմորուեցան , մինչեւ որ , հրաբուխի մը
եռացող հիւթին պէս , դժոխային ներդաշնակու-
թեան հեղեղներով աշխարհիս վրայ յանկարծ զեղան :

Բարերար բախտը միւս քերթողին շնորհեց մայր
մը որ խանդակաթ էր առանց տկարութեան , բա-
րեպաշտ՝ առանց խստութեան . այն կանանց մէկն
էր որոնք աշխարհի օրինակ ըլլալու համար կը
ծնանին : Այս մայրն հասակաւ դեռ մատաղ , մարմ-
նով գեղեցիկ եւ սոք լուսաւորեալ , իր որդեկին
վրայ սիրոյ բոլոր լոյսը կը թափէ . անոր ազդած
տոաքինութիւնները , սորվեցուցած ալօթքներն՝
աղուն ոչ մաքին միայն կը խօսին , այլեւ անոր
հոգւոյն մէջ թափանցելով՝ հանել կու տան անոր
վսեմ հնչիւններ , մինչեւ առ Աստուած ելլող ներ-
դաշնակութիւն մը , Այսպէս անդստին որրոցէն
ազդու բարեպաշտութեան մը օրինակներով պա-
շարուած՝ շնորհալի մանուկն իւր մօրը թեւերուն
տակ Տէրոջը շաւիղներուն մէջ կը քալէ . անոր
հանճարը կը նմանի խնկոյ որոյ անոյշ հոսն երկրի

վրայ կը բուրէ, բայց ինք երկնից համար միայն կը ծխի: Եկէք արդ, վարժոցի քարոյականով կամ մանկածուի մը փիլիսոփիայութեամբ, այս երկու հակառակ մայրական աղղեցութիւնները մեղմացընելու. վորձ մը փորձեցէք յօրինելու կամ յղկելու Պայման(24) ու Լամարթին(25). շատ ուշ հասած պիտիլլաք. Ամանը պահուըստած է, նաևդեպէլին առած է իւր ծալքը. մեր մօրը կիրքերը նոյն խակ մեր բնութիւնը եղած էն, Բայց եւ այնպէս այսպիսի զօրութիւն մը որ միշտ մեր աշուշերուն առջին կը ներգործէ, այսպիսի անփոխիս սէր մը, այսպիսի ստեղծիչ կամք մը, աշխարհիս վրայ մեր երջանկութեանը փակաքող մի միայն կամքը, ահա աշխարհի սկիզբէն առանց առաջնորդութեան մնացած է: Առ ի չղոյէ լուսոյ եւ դաստիարակութեան Համառօտիւ ըսենք. վարժապետի մը համար տղայ մը ինչ է: տղէտ մը որ պիտի հրահանողուի: Խսկ մօր մը համար տղայ մը ինչ է. անձ մը կամ հոգի մը որ պիտի յօրինուի: Աղէկ ուսուցիչներ աղէկ աշտկերաններ կը յօրինեն. միայն մայրերն են որ մարդ կընեն: Մարց պաշտօնին բոլոր տարբերութիւնն յայսմ է. եւ ասկէ կը հետեւի թէ տղաք կրթելու հոգը բոլորովին մարց կը վերաբերի. եւ եթէ մարդիկ այս պաշտօնն անոնցմէ յափշտակած են, պատճառը սա է որ դաստիարակութիւնը եւ ուսումը իրարու հետ շփոթած են. այսպիսի ըսներ՝ որոնք իրարմէ էտպէս տարբեր են, եւ դանոնք իրարմէ զատել կարեւոր է յոյժ, քանզի ու առամը կրնայ ընդհատուիլ. առանց վտանգի մէկուն ձեռքէն ուրիշի մը ձեռք անցնիլ, բայց դաս

Համառօտիւ ըսենք. վարժապետի մը համար տղայ մը ինչ է: տղէտ մը որ պիտի հրահանողուի: Խսկ մօր մը համար տղայ մը ինչ է. անձ մը կամ հոգի մը որ պիտի յօրինուի: Աղէկ ուսուցիչներ աղէկ աշտկերաններ կը յօրինեն. միայն մայրերն են որ մարդ կընեն: Մարց պաշտօնին բոլոր տարբերութիւնն յայսմ է. եւ ասկէ կը հետեւի թէ տղաք կրթելու հոգը բոլորովին մարց կը վերաբերի. եւ եթէ մարդիկ այս պաշտօնն անոնցմէ յափշտակած են, պատճառը սա է որ դաստիարակութիւնը եւ ուսումը իրարու հետ շփոթած են. այսպիսի ըսներ՝ որոնք իրարմէ էտպէս տարբեր են, եւ դանոնք իրարմէ զատել կարեւոր է յոյժ, քանզի ու առամը կրնայ ընդհատուիլ. առանց վտանգի մէկուն ձեռքէն ուրիշի մը ձեռք անցնիլ, բայց դաս

տիրակութիւնը միաձոյլ, միակտուր ըլլալու է։ Ավոր դաստիարակութիւնը կ'ընդմիջէ կամ սկսելէն ետքը կը թողու՝ կը թիւրէ եւ կ'աղամողէ մանուկը, եւ կամ, որ աւելի ողբալին է, ճշմարտութեան համար անտարբեր կ'ընէ զնա։

Մեր տղոց դաստիարակն այլ եւս ընտանիքն գուրս չփնտռենք. բնութեան մեզի ցուցած դաստիարակը կ'աղատէ զեղող ուրիշ դաստիարակ փնտռելու հոգէն. եւ մենք այն դաստիարակն ամէն տեղիը դանենք. այնպէս աղքատաց տնակներուն՝ ինչպէս մեծատանց ապարանիցը մէջ. այն դաստիարակն ամէն տեղ մի եւ նոյն կատարելութիւններն ունի, եւ մի եւ նոյն անձնանուիրութեամբ գործելու պատրաստ է։ Մատաղ մայրեր, մատաղ ամուսիններ, դաստիարակի խիստ տիտղոսը թող չիըրտուցանէ զձեղ. ես ձեր վրայ վարժապետական ուսմունք, դաժան պարտաւորութիւններ դնել չեմ ուզեր. ես զձեղ երջանկութեան առաջնորդել կը խորհիմ. ձեր իրաւունքը, ձեր զօրութիւնը, ձեր աղիկամութիւնը (26) ձեզի ճանչյնել կ'ուզեմ. զձեղ առաջինութեան եւ սիրոյ ճամբաներու մէջ քալել հրաւիրելու համար ահա ձեր ոտուըներուն առջին խոնարհած եմ. աշխարհիս խաղաղութիւնը, ընտանեաց կարգաւորութիւնը, ձեր զաւկներուն փառքը եւ մարդկութեան երջանկութիւնը ձենէ կը խնդրեմ.

Թեթեւամիտ ողիններ թիրեւս զիս պիտի բամբասեն թէ գիտուն կանայք յարուցանել կ'ուզեմ. թող հանդարտ ըլլան, այս գիրքին նպատակն, ինչպէս Մոնղէններ (27) կ'ըսէ, ոհուականն ու արականը չեն. Յիշողութեան վերաբերեալ ուսմունք, ուսուցանեւ-

լու մեքենական դրութիւններ մէկդի թողլով՝ կը հրաւիրեմ կանայք, որ հոգւոյն շարժում տուող այն գերազոյն դաստիարակութեան պաշտօնն իրենց վրայ առնելով՝ կատարեն իրենց կոչումը։ Ես այս դաստիարակութեան տարերքը ոլխոի ծրագրեմ, անոր սկզբունքը պիտի դնեմ, անոր գիտութիւնը երեւան պիտի հանեմ. այնպէս որ անդամ մը ճամբան բացուի, եւ առանց ուրիշ ուսման, բայց միայն իրենց սրտին թելաղը ութեամբը դիւրին ըլլայ մարդ այն ճամբուն մէջ մտնել։ Ուստի ինձ, որ այս ճամբուն մէջ կը հրաւիրեմ մայրերը, հարկ է քննել անոնց կարողութիւնը որոնց այս խրախոյուը կուտամ։ Մենք կանայք մայր գիտէինք։ Ընդունինք թէ անոնք նաև սիրահար եւ ամուսին են։ Անցեալ դարսուն մէջ անոնք իրրեւ այսպիսի միայն ճանչցուեցան, բայց եւ այնպէս ախրեցին։ Գտլու զարուն մէջ անոնք աւելի բան մը պիտի ըլլան։ Քաղաքացիներ պիտի ըլլան անոնք։ Եւ այս տիտղոսը որ զանոնք աւելի լոյս եւ խորհրդածութիւն ունենալու կը հրաւիրէ՝ նոր տէրութիւն մը կը խոսանայ անոնց։



ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

Ե՞կ մարթէն այս գլխուն մէջ մարդ ֆիլիդական եւ բարոյական յատկութիւններէն անոնց տրդոյ ճշմարիտ դաստիարակն ըլլալը ցուցնելէն ետքը, անոնց իրենց զաւկըններուն վրայ 'ի հարկէ եւ 'ի ընէ բրած աղէկ կամ "զէշ աղդեցութիւնը կը նկարագրէ՝ պատմութենէ քանի մը երեւելի անձանց օրինակները մէջ բերելով, ուր այն անձանց բնական եւ բարոյական բնաւորութիւնն անոնց մայրերուն բնաւորութեանը հետ կը բազգատէ :

(1) Լուի Թ. որ սուրբ կոչուած է՝ Գաղիոյ թագաւոր էր, որով Լուի Ռ. ի և մօր Պլանքայի Գառակիացւոյ. ծնու 1215ին եւ մեռաւ 1270ին 1226ին թագաւորեց 44 տարեկան։ Մանուկ թագաւորին անաւագութեան առենը խնամակալ էր մայրը Պլանքա որ շատ բարեսպաշտութեամբ կրթեց մանուկ արքայորդին։ Լուի 1236ին աւագ հրատարակուելով՝ արդարութեամբ եւ խնայութեամբ սկսաւ աիրել։ Եւ շատ պատերազմներ ունեցաւ իր մեծ աւատառուներուն դէմ. 1244ին ծանր հիւանդանալով ուխտ ըրաւ Պաղեստին անհաւատից դէմ պատերազմի երթալ։ 1248 ին ճամբայ ելաւ. ձմեռը Կիոպոս անցնելէն ետքը գնաց Եղիպտոս եւ Տամիէդ առաւ 1249 ին. բայց յաղթուելով իր երկու եղբայրներովը գերի ինկաւ, եւ 7 միլիոն ֆրանք տալով հազիւ աղաւեցաւ. Եղիպտոսէն անցաւ Պաղեստին ուր 4 տարի մը նաց։ Գաղիա դամնալով մօրը մեռնելէն ետքը շատ

բարեկարգութիւններ ըրաւ։ Սորպոնն առ թագաւորին օրովն սկսաւ։ Լուիի ամենէն պարսաւելի գործը Վատուա եւ Ալպիժուա կոչուած բողոքականաց նման տեսակ մը քրիստոնէից դէմ ըրած խստութիւնն է։ Լուի 1270 ին երկրորդ անգամ խաչակրութեան ելաւ, եւ Յունիս համելով հոն սաստիկ ժանտախտէ մեռաւ։ Լուի իր արդարասիրութեանը կողմանէ մեծ համբաւ ունէր, այնպէս որ երկու անգամ իրաւարար ընտրուեցաւ։ Մի՛ Գրիգոր Թ. ի եւ Փրեղերիկոս Բ. ի, եւ երկրորդ անգամ՝ Անդղիոյ Հենրիկոս Գ. ի. եւ անոր պարոններուն մէջ տեսւ։ Լուի Թ. բարեկալութութեան կողմանէ ալ նշանաւոր էր։ այնպէս որ կենդանութեան առենն անգամ Սուրբ Կը կոչուէր։ բայց եւ այնպէս կղերին պահանջումներուն դէմ կեցաւ, եւ առանձին սահմանադրութեամբ մը հիմնադիր եղաւ (1262) այն վարդապետութեանց որ Կալիգան եկեղեցւոյ ազատութիւնը կը կոչուին։ Այս վարդապետութիւնները հետեւելաններն են 1. Եկեղեցին կանոններով կառավարուելու է. 2. Ա. Պետրոսի եւ անոր յաջորդներուն առած իշխանութիւնը 'ի հոգեւորս միայն է. 3. Աշխարհական իշխանութիւնը հոգեւորէն տարբեր եւ անկախ է. 4. Գաղղիոյ մէջ 'ի հնուց եւ 'ի հարց եկած կարգերն ու սահմանադրութիւններն անխստուած պիտի պահուին. 5. Պապերուն վճիռներն անդառնալի չեն։

Պլանքա, Լուի Թ. ի մայրը եւ Լուի Ը. ի կինը դուստր էր Ալֆոնսոսի Թ. ի, Գաստիլիոյ թագաւորին։ Պլանքա երկիցս խնամակալ եղաւ։ Նախորդւոյն անտաղութեան առենը, 1226-1236. երկրորդ՝ թագաւորին իրեւ խաչակիր յԵղիսլ-

տոս եւ ՚ի Պաղեստին ըրած արշաւանաց ատենը⁽¹⁾: Պլանքա նշանաւոր էր գեղեցկութեամբ եւ բարեպաշտութեամբ: Կ'ըսուի թէ ասոր սաստիկ հարեալ էր Շամբանեի դուքսը Թիալոյ, որ անոր վրաց երդեր յօրինեց: Պլանքա մեռաւ 1252 ին:

Եղանակ (2) Լուի ֆֆ. առաջ Լուի Օրլէան, ծնաւ 1462 եւ մեռաւ 1515 ին. որդի էր Օրլէանի դքսին Կարոլոսի եւ թոռն Կարոլոսի հինգերորդի Գաղիոյ թագաւորին: Կարոլոս Ը. ին դահը ելած ատենը Լուի Օրլէան առաջին թագաւորակուն իշխանն էր, եւ Կարոլոս Ը. ի անաւազութեան ատենն անոր մօրն, Աննայի (Ան առ Պոժէօ) խնամակալութեանը դէմ ելաւ, եւ յաղթուելով գերի բոնուեցաւ (1488): Լուի երեք տարի բանտարկեալ մնաց. գիշերները երկաթէ վանդակի մէջ կը դրուէր: Բանտէն արձեկուելէն ետքը Կարոլոսի հրամանաւ, առջի յանցանքն ուղղեց հաւատարմութեամբ եւ սիրով առ թագաւորն մինչեւոր Կարոլոսի անորդի մեռնելէն ետքը Գաղիոյ դահը ելաւ (1498), Լուի ֆֆ. անուամբ: Նր թագաւորութիւնը սկսաւ բոլոր իր թշնամիներուն ներելով, ըսելովթէ Լուի Գաղիոյ թագաւորը պէտք է որ մոռնայ Լուի Օրլէանի եղած անիրաւութիւնները: Հարկերը թեթեւցուց, եւ ուրիշ բարեկարգութիւններ ընելով արժանի եղաւ: «Ժողովրդեան հայրը» կոչուելու: Իր կինը, Յովհաննա (Ժան առ Ֆրանս), արձկելով առաւ Կարոլոս Ը. ի այրին Աննա (Ան առ Պերգանել): Նարօի գրաւեց (1501) Կաթոլիկ մականուանեալ Ֆերտինանտի, Սպանիոյ թագաւորին հետ, որ յետոյ անոր հետ աւրուելով իստիայէն հանեց ղլուի (1503): Յուլիոս Բ. Պապին հետ ալ

դաշնակից հղու (1509) Վեհնետացւոյ դէմ, եւ
նուաճեց Վեհնետիկ . բայց խարդախ Պատին անոր
ձեռքով իր նպատակին հանելէն ետքը , թուզուց
զանի եւ Ֆերտինանտի հետ միացաւ :

Ասոր մայրը , Մարի Գլեւեան , Գերմանիոյ Գլեւ
կոչուած գքսութեան դուքսերուն ցեղին իշխանու-
նի մըն էր : Այրը Կարոլոս , Օրլէսինի դուքսն , Անդ-
զիացիներէն գերի բոնուած ըլլալով՝ 25 տարի դրե-
թէ բանտարկեալ մնաց . ուստի եւ մայրն իր հօրէ
զուրկ մնացած որդւոյն անձամբ դաստիարակու-
թիւն ընելով՝ զանի «Հայր Ժալովրդեան» կոչուե-
լու արժանի ըրաւ .

(*) Հենրիկոս Դ , ծնաւ 1553 , եւ մեռու 1610ին .
որդի էր Անտոնի Պուրալոնեան , Վանտոմի գքսին ,
եւ Ալպերտեան Յովհաննայի Նաւարայի թագուհւոյն .
Արբոյն Լուիի վեցերորդ որդիէն սերելուն համար ,
թագաւորադուն իշխան էր , եւ Գաղիոյ զահը եւ-
լաւ , Հենրիկոս Գ. ի անորդի մեռնելովը Վալուայի
ցեղը սպառելէն ետքը , Հենրիկոս Գ. կալուինական
էր , եւ Հենրիկոս Գ. կատաղի Կաթոլիկ կուսակ-
ցութիւնէն սպառնուելէն ետքը 1588ին , (քսնզի
անատեն Գաղիոյ մէջ երկու կրօնական կուսակ-
ցութիւն կար , Կաթոլիկ եւ Կալուինական) , Հենր. Գ.
օրինաւոր Ժառանգ էր , բայց Կաթոլիկ կուսակցութիւ-
նէն չընդունուելով , չկրցաւ Փարիզ մտնել , մինչեւ որ
ստիպուեցաւ կալուինականութիւնէ հրաժարիլ (1593)
1598ին Հենրիկոս հանեց Նանդի հրովարտակը որով
կալուինականաց կրօնական ազատութիւն կը
արուէր : Հենրիկոս շատ բարեկարդութիւններով եր-
ջանիկ ըրաւ Գաղիա , այնպէս որ արժանի հղաւ

«Մեծ» կոչուելու, Հենրիկոս Գ. Գաղիոյ թագաւորաց ընտիրներէն մէկը սպաննուեցաւ 1610, մայիս 14, քաւալեադ անուն մոլեռանդ աքեղայի մը սրով :

Յովհաննա Ալպէրդեան (Ժան ա'Ալպէր), Հենրիկոս Ալպէրդի, Սպանիոյ մէջ Ստորին Նաւարացի թագաւորին, դուստրը եւ ժառանդն էր։ Պուրպոնեան Անտոնի, Վանտոմի դքսին հետ ամուսնացաւ 1548 ին եւ մայր եղաւ Հենրիկոսի Գ. ի, Գաղիոյ թագաւորին։ Հօրը մեռնելէն ետքը՝ Յովհաննա թագուհի եղաւ Նաւարայի, եւ իմաստութեամբ կառավարեց։ Յովհաննա կալուինական ըլլալով՝ իր որդին այն վարդապետութեան մէջ սնոյց, եւ զօրաւոր սրտով ու մշակեալ մտօք կին մը ըլլալով՝ շատ մեծ խնամով դաստիարակեց դՀենրիկոս։ Այն դաստիարակութեան շնորհիւ Հենրիկոս արդարեւարժանի եղաւ։ «Մեծ» յորջորջուելու։

(*) Գաղիոյ կամ Փրանկիոյ (Ֆրանսայի) վաթսուն եւ ինր թագաւորներն են։

Ա. Մէրովինկեան ցեղէն 18 թագաւոր։

1. Քլովիս Ա. 481-511. Մէրովէի, Փրանկ (Փրանք) ցեղին գլխաւոր իշխանին (448-458), թոռառաջին թագաւոր Ֆրանսայի։

2. Շիլտպէր Ա. 551—558

3. Քլոդէր Ա. 558—561

4. Քարիպէր Ա. 561—567

5. Շիլլէրիք Ա. 567—584

6. Քլոդէր Բ. 584—628

7. Տակոպէր Ա. 628—638

8. Քլովիս Բ. 638—656

9. Ֆլոդէր Գ. 656—670
10. Շիլտէրիք Բ. 670—673
11. Տակոպէր Բ. 674—679
12. Թիէրի Ա. 779—691
13. Քլովիս Գ. 691—695
14. Շիլտոպէր Բ. 695—711
15. Տակոպէր Գ. 711—715
16. Շիլրէրիք Բ. 715—720
17. Թիէրի Բ. 720—737
18. Շիլտէրիք Գ. 742—752

Բ. Գարլովինկեան կամ Կարոլոսեան ցեղէն 45
թագաւոր : Մէրովինկեան թագաւորաց ատենը՝
մեծ աւատառուաց մէկը թագաւորական պալատին
վերակացութիւնն ունէր եւ կը կոչուէր Հաղորա-
պետ տան (Մաժորտոմ) : Առ հաղարապետները
յետոյ սկզան ոչ միայն պալատը, այլեւ երկիրը կա-
ռավարել իբրեւ առաջին պաշտօնեաց, եւ կ'ընտ-
րուէին ոչ թէ թագաւորէն, այլ մեծ աւատառու-
ներէն : Այսպիսի հաղարապետ մըն էր Բրէն
կարճ որ 752 ին Զաքարիա պապէն քաջալերուելով՝
Մէրովինկեան թագաւորաց վերջինը, Շիլտէրիք Գ.
գահէն վար առաւ, եւ զինք թագաւոր հրատա-
րակելով՝ սուրբ կոչուած Պոնիփիակիոս պապէն
պսակուեցաւ . այսպէս սկսաւ Գաղիոյ թագաւո-
րաց երկրորդ ցեղը կամ հարստութիւնը, որ Գար-
լովինկեան կը կոչուի, Բրէնի հօրը Կարոլոս Մար-
գելի, եւ կամ Կարոլոս մեծին անուամբ :

19. Բրէն կարճ 752—768
20. Գարլոման 768—771
21. Կարոլոս մեծ 771—814

22. Լուի Ա. Տկար 814—840
23. Կարոլոս Բ. Կնտակ 840—877
24. Լուի Բ. Թոթով. 877—879
25. Լուի Գ. 879—882
26. Գարլոման 882—884
27. Կարոլոս Գեր (Գերմանիոյ կայսր) 884—887
28. Ողոն (Գարեգին) 888—898
29. Կարոլոս Գ. Պարզամիտ 898—923
30. Բուռու (Գարեգին) 923—936
31. Լուի Գ. 936—954
32. Լոթար 954—986
33. Լուի Ե. Թուլամորթ 986—987
Գ. Գարեգինան ցեղեն թաղաւորներ : Տիւք ալ
Ֆրանս կոչուած մեծ աւատառուն, Հիւկոյ Գարեգ -
ին, Լուի Ե. ին մեռնելէն ետքը, Աւատառունե -
րու ժողովքի մը մէջ ինք դինք թաղաւոր հրատա -
րակեց :
34. Հիւկոյ Գարեգ 987—996
35. Բուլերթ 996—1031
36. Հենրիկոս Ա. 1031—1060
37. Փիլիպոս Ա. 1060—1108
38. Լուի Զ. Յոյր 1108—1137
39. Լուի Է. Մանուկ 1137—1180
40. Փիլիպոս Բ. Օղոստոս 1180—1223
41. Լուի Ը. Յոխուծ 1223—1226
42. Լուի Թ. Կամ Սուրբ Լուի 1226—1270
43. Փիլիպոս Գ. Յանդուդն 1270—1285
44. Փիլիպոս Գ. Գեղեցիկ 1285—1314
45. Լուի Ժ. Խեռ 1314—1316
46. Փիլիպոս Ե. Երկոյն 1316—1322

47. Կարոլոս Դ. Գեղեցիկ 1322—1328

Փիլիպպոս Գ. Սուրբ Լուիի որդին, իր Կարոլոս որդւոյն տուած էր Վալուայի կոմսութիւնը . առ Կարոլոսին որդին Փիլիպպոս թագաւորեց Կարոլոս Դ. Էն հոքը որ մեռաւ առանց արու ժառանգի : Այսպէս թագաւորեց Վալուայի տունու :

48. Փիլիպպոս Զ. Վալուացի 1328—1350

49. Յովհաննէս Բարի 1350—1364

50. Կարոլոս Ե. Խմաստուն 1364—1380

51. Կարոլոս Զ. Սիրելի 1380—1422

52. Կարոլոս Է. Յաղթող 1422—1461

53. Լուի Ժ. 1461—1483

54. Կարոլոս Ռ. 1483—1498

55. Լուի Ժ. 1498—1515

56. Ֆրանսուա Ա. 1515—1547

57. Հենրիկոս Բ. 1547—1559

58. Ֆրանսուա Բ. 1559—1560

59. Կարոլոս Թ. 1560—1574

60. Հենրիկոս Գ. 1574—1589

Սուրբ Լուիի վեցերորդ որդին Ռուլերի 1272 Պուրալոն կոչուած աւատառու ազգատօնմի մը Պէ-ադրիքս անուն ժառանգին հետ ամուսնանալով՝ եղաւ դուքս Պուրալոնի: Ասոր ցեղէն Անտոն, Պուր-պոնի դուքսը, Նաւարայի թագաւորութեաւ ժա-ռանգին Յովհաննայի հետ ամուսնանալով եղաւ թագաւոր Նաւարայի: Անտոնի եւ Յովհաննայի որդին էր Հենրիկոս Դ. Պուրալոնեան, որ թագա-ւորեց Գաղիոյ, երբ Հենրիկոս Գ. ի անժառանգ մեռնելով Վալուայի տունը մարեցաւ: Այս Հեն-րիկոս Դ., ով կը սկսին թագաւորել Պուրալոնեանք .

61. Հենրիկիոս Դ. 1589—1640
62. Լուի ԺԴ. Արդար 1640—1643
63. Լուի ԺԴ. Մեծ 1643—1745
64. Լուի ԺԵ. Սիրելի 1745—1774
65. Լուի ԺԶ. 1774—1793 : Ասիլա 1792 օդոսա.
10 աթոռէն ինկած կը հրատարակուի, եւ 1793
Յունուար 24 ին կը գլխատուի :
(Լուի ԺԷ. (բանտի մէջ) 1793—1795)
66. Նարուէն Ա. Մեծ, կայսր (յեղափոխութենէն
Ետքը որ տեսեց 1793—1804) 1804—1814
67. Լուի ԺԸ. 1814—1824
68. Կարոլոս Ժ. 1824—1830
69. Լուի Ֆիլիպ 1830—1848 (սերեալ Լուի ԺԳ. ի
երկրորդ որդի, եւ Լուի ԺԳ. ի եղբօրէն, Փիլիպ-
պուէն որ կոչուեցաւ դուքս Օրլէանի) :

(5) Տոֆէն, այսպէս կը կոչուէին հին ատենը Տա-
նուտեարք կամ աւատառոք Գաղիոյ Տոֆինէ դա-
ւասին որ Գաղիոյ հին բաժանման նայելով կառա-
վարութիւն կոչուած 40 դաւառներէն մին էր :
Տոֆէն, դլիքն կը նշանակէ, եւ այսպէս կոչուե-
ցան յիշետք աւատառու իշխանք, քանզի իրենց
սաղաւարտին վրայ իրրեւ նշան դլիքն մը ունէին :
Տոֆէնեան ազգատոհմին վերջին ժառանգը Հում-
պէրդ Բ. այս աւատը յանձնեց (1353) Փիլիպպոս
Զ. ի որդւոյն Յովհաննէս (Ժան) թաղաւորին,
ուս պայմանաւ որ Գաղիոյ թաղաւորաց որդիքը
Տոֆէն կոչուին : Ուստի կը դանենք ոպատմութեան
մէջ որ Լուի ԺԳ. ի երէց որդին, դահաժառանգ
իշխանը, Մեծ Տոֆէն կոչուած է :

(6) Պոսիւէ, Ժակ Պէնինեց Պոսիւէ, ծնու. 1627

ին եւ մեռաւ 1704 ին. 1652 ին եկեղեցական աստիճան առաւ, եւ 1669 ին եսլիսկոպոս ձեռնադրուեցաւ։ Պոսիւէ իր վրագիտական մեծ համբաւին համար ուսուցիչ անուանուեցաւ 1670 ին Լուի Ժ.Դ. ի թագաժառանգ Տօֆէն Խշանին, որուն համար գրեց՝ Խօս+ Ձան Թէեղերական պատմութեան կոչուած դիրքը, որուն մէջ ընդհանուր պատմութեան դէպքերուն համառօտ բովանդակութիւն մը ընելէն ետքը, այն դէսպերուն իրրեւ պատճառ մէջ կը բերէ եկեղեցւոյ, այսինքն աշխարհիս մէջ հաւատացելոյ վրայ Ս.ստուծոյ ունեցած նպատակները։ Ասկէ յառաջ վրած էր Պոսիւէ ուրիշ գործեր, որոնց մէջ ամենէն երեւելին անոր դամբանական ճառիրը կը համարուին, ուր մարդկային մեծութեանց ոչընչութիւնը կը ջանայ ցուցնել։ —Տօֆէնի գաստիստակութիւնն աւարտելէն ետքը Մոյի Եսլիսկոպոս անուանեցաւ թագաւորէն (1687), եւ շինեց Մոյէ Քրիստոնէական կոչուած անուանի քրիստոնէական վարդապետութիւնը։ Լուի Ժ.Դ. ի եւ Պալին մէջ աեղ ծագած գմբութեան պատճառաւ 1682 ին դումարուած կղերական ժողովին մէջ՝ Պոսիւէ կալվիտան եկեղեցւոյն աղատութիւններուն ջերմ պաշապան կեցաւ, եւ խմբագրեց չորս առաջարկութիւնները որ յիշեալ աղատութեանց խմանը ծշդիւ կը պարունակեն։ Աս առաջարկութիւնները աես այս գլխոյն կ ծանօթութեան մէջ։ Պոսիւէ բողոքականաց դարձին համար շատ աշխատեցաւ։ աս նպատակաւ շինած է Պատմութեան առաջնորդութեանց բազուական Եկեղեցեաց կոչուած դիրքը։ Կաթոլիկ եւ Լուսերական եկեղեցիները միացնելու նպատակաւ

Հայսկից վիթխոտիային հետ երկայն թղթակցութիւն մը ըրած է . բայց այս երկու նշանաւոր անձանց այս ջանքն անօդուտ եղաւ : Պոսիւէ իր այնչափ իմաստութեամբն ու բարեպաշտութեամբը կ'երեւայ որ մոլեռանդութենէ աղտտ չէր . տաիկայացանի եղաւ Սատամ Կիյոնի դէսլքին մէջ : Առ տիկինը ծնաւ 1648 ին եւ 'ի ընէ հոգեւոր կեանքն ախորժելով , իր ծաղիկ հասակէն ոկտաւ Ֆրանչիսկոս Սալեզեանի * եւ Շանդալ տիկնոջ բարեպաշտական դիրքերը կարդալ . ուղեց կուսանաց վանք մը մըտնել , բայց իր ընտանիքէն սախպւելով ամուսնացաւ , սակայն 28 տարեկան այրի մնալով , ինքզինք բոլորովին հոգեւոր կենաց տուաւ , այնուայ որ իբրեւ քարոզիչ այլ եւ այլ քաղաքներ երթաւլով կը քարոզէր թէ կրօնքը զԱստուած մաքոր , այսինքն՝ անշահասէր , սիրով սիրելու մէջ միայն կը կայանայ : Շատ երեւելի ահձինք իրեն կուսակից ունեցաւ , որոնց գլխաւորն էր Ֆէնէլոն : Գաւզիոյ կղերն այս վարդապետութիւնը դատապարտեց իբրեւ վեհասակար , եւ տիկինը ոկտաւ հալծուիլ , այնուայ որ վեց տարի բանտարկուեցաւ նախ վանքի մը մէջ , եւ ապա Պառէլյլը : Բանտէն

* Ֆրանչիսկոս Սալեզեան (Ֆրանչան ոք Սալ) Սաւոյակի մէջ ծնաւ 1567 ին և մեռաւ 1622 ին : 1595 ին ձեռնադրուեցաւ քահանայ , և մեծ եւանդով ուշխառեցաւ 'ի նպաստ կաթոլիկ դաւանութեան կալվաճականաց դէմ : 1602 ին Ճնեւի եպիսկոպոս ըլլալով Առել-Ռէն կոչուած կուսանաց կարդը հաստատեց , որուն մայրապետ կարդուեցաւ Սատամ ոք Շանդալ բարեպաշտ տիկինը որ Սատամ ոք Աէմինեէ կոչուած դքադէտ տիկնոջ հանին է :

հանուելէն ետքն ալ աքսորուեցաւ գեղ մը ուր
բոլոր կենացը մէջ մնաց բարեգործութիւններ ը-
նելով, եւ մեռաւ 1717։ Մատամ Կիյոնի հալածիչ-
ներուն պլուին էր Պոսիւէ, որ այս տոթիւ սաս-
տիկ յարձակումներ ըրաւ նաեւ Ֆէնէլոնի վրայ,
որ աքսորել տուաւ իր թեմէն կառավարութեան
հրամանաւ, Պապին ալ բանադրել տուաւ անոր
Առաջ+ սընց (Մաքսիմ տէ սէն) կոչուած զիրքը։

(7) Մոնղողիէ (Շարլ ար Աէնդ Ֆօր, Տիւք ար
Մոնղողիէ) դուքսը, 1640 ին ծնած եւ 1690 ին
մեռած, երեւելի քաղաքային եւ զինուորական պաշ-
տօններ կատարեց. վերջապէս զդասութեանն ու-
համբաւին համար՝ Լուի ֆ. էն կարգուեցաւ դաս-
տիարակ թաղաժառանք Տոփէն իշխանին։ Մոնղո-
ղիէի միջոցաւ Պոսիւէ եւ Հիւէ * նոյն թաղաժառ-
անդ իշխանին ուսուցիչ ընտրուեցան։ Մոնղողիէ
զդաստասիրութեամբն, ընտիր բարոյականովն ու-
ճշմարտասիրութեամբը նշանաւոր էր Լուի ֆ. ի
արքունեաց մէջ։ Այս դուքսը բողոքական կրօն-
քին մէջ ծնած եւ ապա հոգմէականութեան դար-
ձած էր։

(8) Պոսիւէի աիեղերական պատմութեան վրայ,
աևս այս գլխոյն Յ ծանօթութեան մէջ։

(9), (10) Օրիորդ Պոն, որ Բարի օրիորդ, եւ Լու-

* Հիւէ, Տանիէլ Հիւէ, գիտուն եկեղեցական էր, Ժա-
մանակակալից Պոսիւէի, և Մոնղողիէի միջոցաւ երկրորդ ու-
սուցիչ կարգուեցաւ Տոփէն իշխանին։ Գլխաւորաքարտ ասոր
աշխատութեամբն ՚ի լոյս ընծայուեցաւ Գաստկան (Գլասիք,
յոյն և լատին) հեղինակաց իշխան Տոփէնի կոչուած անուա-
նի հաւաքածոյն։

տի Սահմանէ, որ Կմաստուն կամ մտացի տիկինը ըսել է, օրիորդաց համար շինուած բարոյական վէպերու շինծու անուններ են :

(11) Յիշարտ Շերիտան, անդղիացի մատենագիր եւ ճարտարախօս է. ծնաւ Տուալին 1751, եւ մեռաւ 1816 ին. Մեծամեծ պաշտօններու հասաւ եւ անդղիական խորհրդարանին ամենէն քաջ ատենաբաններուն մէկն էր : Թէպէտ Տրուրի Լէյն թատրոնին տէրն ըլլալով չատ ստակ կը շահէր, շոայլ ըլլալուն համար կը վտանէր ամէն բան : Վերջապէս աղքատանալով, իր համամիտ հացկատակ բարեկամներէն լքեալ, յետին չքաւորութեան մէջ մեռաւ, Բայց եւ այնպէս իրրեւ մատենագիր եւ ատենաբան համբաւն ու արժանիքն այն աստիճանն էր որ անոր մեծահանդէս թաղում եղաւ, եւ թաղուեցու Աւէսթմինստէր որ Լոնդոնի երեւելի թաղերէն մէկն է, եւ անուանի է Աւէսթմինստէրի աբբայարան կոչուած հոյակապ շէնքին համար, որուն մէջ է թագաւորաց եւ երեւելի անդղիացւոց դամբարանը, ինչպէս նաև Յարլամինդի երկու սենետակներուն սրահները : Շերիտան ունի նըշանաւոր թատրոնութիւններ, եւ քաղաքական ճառեր եւ պարսպապիրներ (բանֆլէ) : Շերիտան կուսակից էր Գաղիոյ յեղափոխութեան զոր եւ բոլոր զօրութեամբը պաշտպանեց :

(12) Մեծ տաենապետ, Նրան Շահալիէ : Շահալիէ, լատիներէն՝ Քանչչլարիաս, անունը կը տրուէր Հռոմացիցի կայսերաց ատենաղափիրներուն, քանողի կայսրը գատաստանի համար ստեան նստած ատեն՝ ասոնք կայսրը ժողովուրդէն բաժնող վանդակապա-

տին (լատ. *դանչէլիի*) ետևը կը նստէին: Գաղիոյ
մէջ շանուիէ անունն այլեւայլ պաշտօնատեարց
տրուած է այլեւայլ ժամանակներ: այսպէս կոչ-
տած է մանաւանդ հին ատենը Տէրութեան ժո-
ղովին առենապետը, որ միանդամայն էր թարգ-
ման կամաց թափաւորին խորհրդարանինքով: Վեր-
ջերը թաղաւորին կնիքն ալ կը կրէր, եւ արքունի
հրովարտակներուն ինք ալ իւր ձեռնապիրը (ստո-
րագրութիւնը) կը դնէր: Յեղափոխութեան առենն
այս պաշտօնը վերցաւ, եւ Պուրագոնները հաստա-
տուելէն ետքը նորէն զրուեցաւ անոնց իշխանու-
թեան առենը: Անդպիոյ մէջ մեծ առենապետ (հայ-
չնաէլը) կը կոչուի Կորտերու խորհրդարանին նա-
խագահը որ եւ արդարութեան պաշտօնեայ է:

(18) Նաբոլէն Պոնարարդ (ասոր ազգատոհմին
վրայ տես Ա. գլխոյն հայ ծանօթութիւնը) ծնաւ
Գորսիկայի Այաչչիոյ քաղաքը 1769 ին եւ մեռաւ
Ա. Հեղինէ կղղին 1824 ին: Այլ եւ այլ պինուորա-
կան դպրոցաց մէջ կրթուելէն ետքը՝ 1785 ին Լե-
կէօքնան կոչուած զինուորական աստիճանին բարձ-
րացաւ: Բաւական ժամանակ Մարսիլիոյ մէջ մօրը
եւ քոյրերուն հետ նեղութեամբ ապրելէն ետքը,
1793 ին, յեղափոխութեան սկիզբը, հաղարապետ
(գօլօնէլ) անուանուելով, Թուլոնի Անդպիացւոց
ձեռքէն առնուելուն առեն ցուցած քաջութեանը
փոխարէն Ժէնէրալ Պը Պը կոչուած աստիճանն
ստաւ: Այն միջոցին կառկածելի ըլլալով քիչ մը
ժամանակ նեղութեան մէջ մնալէն ետքը, երբ կը
խորհէր Տաճկաստան անցնիլ, նորէն զինուորական
ողատչօն առնելով սկսաւ յառաջանալ: 1796 ին ա-

մուսնացաւ Պոհառնէի Վիստոնթին այրւոյն Ժողէ-
ֆինի հետ։ Քիչ ժամանակի մէջ իր բանակէն ա-
ւելի հզօր Յ բանակներու յաղթեց, մանաւանդ
Աւստրիոյ բանակին որուն հրամանատար էր կայ-
սեր Եղիայրը Կարոլոս Պապը, Խտալիոյ վեհապետ-
ները եւ Աւստրիոյ կայսրը հաշտութիւն խնդրեցին
Պոնարարդէն։ Եւ Վենետիկ զոր Պոնարարդ արդէն
գրաւած էր՝ Աւստրիոյ կողմէն Գաղիոյ թողուե-
ցաւ (1797)։ Այս յաջողութիւններով Գաղիոյ ժո-
ղովուրդին համակրութիւնը վաստիեցաւ Նարոլէն,
բայց հասարակապետութեան վարչութիւնը (Տի-
րէքդուար) կասկածելով անոր փառասիրութենէն՝
ուզեց հեռացնել զնա, եւ դրկեց 1798 ին Եղիսլ-
տոս, զոր Գաղիացիք առնելով եւ քաղաքակրթե-
լով անկէ կը խորհէն յարձըկիլ Հնդկաստան Անդ-
ղիացւոց վրայ։ Նարոլէն նաւատորմիղով մը կը
մեկնի, ճամբան Մալթա կ'առնէ, յետոյ Աղէքսանդ-
րիա, եւ Գահիրէ, վերջապէս կը նուածէ Եղիսլտոս։
Այս արշաւանաց ատեն Նարոլէն հիմնեց Գահի-
րէի մէջ զիտնական հաստատութիւն մը որ մեծ
լոյս սիրեց Եղիսլտոսի հնութեանցն ու պատմու-
թեանը վրայ։ Բայց Անդղիացի ծովապետը Նէլսոն
Գաղիոյ նաւատորմիլը կը ջնջէ, Նարոլէնի օդ-
նութիւն զրկել անկարելի կ'ըլլայ։ Նարոլէն Պա-
ղեստին կ'անցնի (1799), յողնած եւ նուազած
դօրքով չկրնալով բան մը ընել, կը դառնայ Եղիսլ-
տոս, եւ անկէ փախչելով կը հասնի Փարիզ նոյն
տարին։ Հասարակապետութեան վարչութիւնն իր
համարումը կորուսած էր։ Նարոլէն 1799 նոյ. 9
ին նշանաւոր օրը վարչութիւնը կործանելով զինք.

Առաջին Հիւպատոս (գօնսիւլ), անուանել կուտայ .
1800 ին Ալպեան լեռները կ'անցնի . Մարէնկոյի եւ
ուրիշ յաղթութիւններէն ետքը՝ կուդան Նիւնէվի-
լի դաշնադրութիւնը (1801) Աւստրիոյ հետ, եւ
Ամիէնինը՝ (1802) Անդղիոյ հետ, եւ խաղաղու-
թիւն կ'ըլլայ : Այս խաղաղութեան առեն Նաբոլէոն
երկրին ներքին վէրքերը կը ջանայ բժշկել . կուսակ-
ցութիւնները կը հանդարձնենք, ու ամելապետութեան
բանութենէն խոյս տուող գաղթականները կը կունչէ,
եկեղեցիները կը բանայ (որոնք ու ամելապետութեան
առեն գոյուած էին), Պապին հետ նոր դաշինը (գօն-
դօրտա) մը կ'ընէ, Գաղիոյ դրամակեղանը կը հիմնէ,
տէրութեան պարտքին վճարումը կարդի կը դնէ, եւ
Նաբոլէոնի անուամբ կոչուած քաղաքային օրինա-
գիրքը (գօտ) խմբագրել կուտայ, վերջապէս ծերակոյ-
տէն 1804 ին կայսր հրատարակուելով, կ'օծուի
(դեկտ. 2) Նաբոլէոն անուամբ Պիոս Ե. Պապէն
որ յատկապէս այս նպատակու Բարիս բերուած
էր : — Նաբոլէոն 1797 ին Աւստրիայէն առած էր
Միլանի երկիրը որ եղած էր առանձին հասարա-
կապետութիւն մը Ռէբէ-ալլէ+ սէլլալլէն անուամբ .
1805 ին Նաբոլէոն աս հասարակապետութիւնն ալ
ջնջելով կը սկսակուի Միլան թագաւոր Խտալիոյ :
Այս միջոցին Եւրոպիոյ մեծ տէրութիւններն Անդ-
ղիա, Աւստրիա, Բուսիա, Նաբոլի կը միանան Նա-
բոլէոնի դէմ . Գաղիոյ եւ Սպանիոյ միացեալ հա-
ւատորմիւլը կը դարնուի Անդղիացի Նէլսոն ծովա-
պետէն : Բայց ցամաքի վրայ Նաբոլէոն մեծամեծ
յաղթութիւններ կ'ընէ . Վիէննա կ'առնէ , Աւս-
տէրլիցի կոիւը կը վաստիի (1805) Նաբոլիի թա-

դաւորութիւնը նուաճելով (1806) կուտայ իր եզ-
քօրը Յովսէփ Նաբոլէոնի . Հոլանտայի ալ թագաւոր
կ'ընէ միւս եղբայրը Լուի Նաբոլէոն : Գերմանա-
կան կայսրութիւնը կը ջնջէ , եւ Գերմանիոյ մէջ
մանր մանր տէրութիւններ հաստատելով՝ զանոնք
իրեն դաշնակից կ'ընէ , Բրուսիոյ թագաւորութեան
ալ կէսն առնելով՝ Վեսդֆալիոյ թագաւորութիւն
անուամբ իր եղբօրը Ժէրոմ Պոնաբարդին կուտայ ,
ինչպէս Սպանիա ալ կուտայ իր եղբօրը Յովսէփ
Նաբոլէոնի , Նաբոլիի թագաւորին , Սպանիոյ Կա-
րոլոս Դ. թագաւորն ու որդիքը բանտարկելով .
բայց այս վերջինը , Սպանիոյ նուաճումը , չի յաջո-
ղիր , Գաղիացիք կը ստիպուին Սպանիայէն ելլել
(1808-1843) : Նաբոլէոն 1809-1844 , Աւստրիոյ
հարաւային Սլավեան գաւառները մինչեւ Գաղմա-
տիա կը նուաճէ , եւ իր կինը Ժոզէֆին թողլով
կ'առնէ Ֆարի Լուիզ , Աւստրիոյ ֆրանսուա Ա. կայ-
սեր դուստրը : Պիոս Է. Պաոլին Երկիրներն առնե-
նելով դՊաոլը կ'արդելու Ֆօնդէնպլօ . եւ կը բա-
նադրուի անկէ : 1842 ին 450 հազար զօրքով կը
մտնէ Ռուսիա , մինչեւ Մոսքովա , այլ գրեթէ բո-
լոր բանակը կը կոտրուի ցուրտէն : - Նաբոլէոն կայ-
ծակի պէս արագ Գաղիա հասնելով նոր զօրք կը
ժողվէ եւ կը սկսի Գերմանիոյ դէմ պատերազմը
1843 ին : Շուէտ , Բրուսիա , Բուսիա , Աւստրիա
դաշնակցելով կ'ընդդիմանան Նաբոլէոնի , որ Լիփ-
սիոյ պատուալ առ նասէօն կոչուած կոռուոյն մէջ յաղ-
թուելով (18 եւ 19 Հոկտ.) կը մղուի ետ դէպ 'ի
Գաղիա . դաշնակիցք կը մտնեն Գաղիա , Բարիս
կ'առնեն , Պուրապոնեան ցեղը դահը կը դնեն (1844

մարտ 31) . Նարոլէսն կը հրաժարի (Ապրիլ 44), ելալա կղզին կը տրուի անոր, ուր եւ կ'երթայ : Բայց 1845 ին անկէ խոյս տալով կուգայ նորէն Գաղիա : Դաշնակից տէրութիւնները նորէն կ'ընդդիմանան անոր . Եւ Նարոլէսն Յունիոն 48 Վաղէրլուի կոռուին մէջ յաղթուելով, Բարիս կը դառնայ, կը հրաժարի կայսրութենէն 'ի նապաստ իւր որդւոյն որ պիտի թագաւորէր Նարոլէսն Բ. * անուամբ : Բայց այս նոր թագաւորութիւնը 100 օր տևեց, եւ Նարոլէսն իրեն թշնամի դաշնաւորաց ձեռքէն փախչելու ստիպուելով, Պէլլէռնջն անուն անդղիացի նաւով մը Անդղիացւոց տպակնեցաւ յուսալով անոնց քով հիւրընկալութիւն գտնել, բայց բռնուելով, Դաշնաւորաց որոշմամբ Ավրիկէի հարաւային ավանց մօտ Սուրբ Հեղինէ կղզին աքսորուեցաւ, ուր Յա տարի ալ ապրելով մեռաւ եւ հոն թաղուեցաւ, մինչեւ որ 1840 ին ուկրներն անկէ Բարիս բերուելով հանդուցակնվալիաներու, այսինքն՝ անկարող զինուորաց եւ կեղեցին, անոր այնչափ մեծամեծ յաղթութիւններուն ականատես ծերունի զինուորաց մէջ տեղ : Նարոլէսն, մեծին Աղեքսանդրի, Կեսարու, Մեծին կարուսի, եւ աշխարհիս որիշ ամենէն եւ

* Նարոլէսն Մարի Լուիզէն որդի մը միայն թողուց ու ըստ ծնած ատենը (1841, Մարտ 20) Եռաբանական Հասանաց տիտղոսը տրուեցաւ: Այս մանուկը 1845 ին Նարոլէսն Բ. անուամբ կայսր հրաժարակուտծ ատենը Բարիդ չէր, ոյլ իր հաւուն, Աւատրիոյ կայսեր քով էր, և Բաքրադատի դուքս կը կոչուէր, եւ առանց Աւատրիոյ երկրէն դուքս հանուելու հոն մեռաւ 1852 ին 21 տարեկան:

ըեւելի մարդոց կարգը դաստելու արժանի է . առ նոր զինուորական եւ վարչական հանձարը շատ մեծ էր . Եւրոպիոյ արղի լուսաւորութեանը նպաստող շատ բաներ ըրած է , բայց իրքեւ աշխարհակալ , իրեն նման գրեթէ բոլոր աշխարհակալաց երկու մեծ թերութիւններն ալ յետին աստիճան ուներ , այն է փառասիրութիւն եւ բոնութիւն :

(15) Կարոլոս թ. Գաղիոյ թագաւորը Հենրիկոս Բ. ի եւ Մետիչեան կատարինայի դուստր էր , 1550 ին ծնաւ , եւ 10 տարեկան թագաւորեց : Խնամակալ եղաւ մայրը , որուն խարդաւանութիւնները խռովեցին Գաղիու : Կարոլոս թ. ի առենը եղան կաթոլիկաց եւ Բողոքականաց մէջ տեղ սոսկալի ներքին պատերազմներ (1564—1570) : Աս պատերազմներուն մէջ բողոքականաց զօրապետ էր Գանտէի իշխանը : Շատ մը արիւնհեղութիւններէ ետքը խաղաղութիւնը ստորագրուեցաւ , եւ թագաւորին քրոջը թագաւորական ցեղէ բողոքական իշխանի մը (որ յետոյ Հենրիկոս թ. անուամբ թագաւորեց Գաղիոյ , տես այս գլխոյն 3 ծանօթութիւնը) հետ ամուսնանալովը կը յուսացուէր թէ խաղաղութիւնը տեւական պիտի ըլլար . բայց նոյն խել ամուսնութեան ուրախութեան մէջ , Կարոլոս թ. իր մօրը թելադրութեամբը մէկ գիշերուան մէջ Գաղիոյ դրեթէ . ամէն կողմը կատարել տուաւ այն սոսկալի կոտորածը բողոքականաց վըրայ : Աս այն վասանուն գիշերն է որ Սրբոյն Բարթողիմէոսի գիշեր կը կոչուի պատմութեան մէջ : Կըսուի թէ անդութ թագաւորն անձամբ . կը քաջալերէր սպաննովները , եւ փախչողները ևուլրի

աղալատէն հրազանով կը դարնէր : Կարոլոս Թ. մեռաւ
իր անառակութեանը հետեւա՞քէն՝ սաստիկ տադ-
նապետակ խղճիւ :

(15) Կատարինէ , Կարոլոս Թ. ի մայրը , Ֆիորեն-
ցայի Մետիչի կոչուած երեւելի , ազգատոհմէն էր :
Մետիչի տունը իշխած է Երկար առևն Ֆիորենցա-
յի վրայ , եւ միշտ պաշտպան եւ յառաջացուցիչ
եղած է գեղարուեստից եւ գեղեցիկ դպրութեանց :
Այս ազգատոհմէն քանի մը Պատ ալ նստած է ,
ինչպէս Լեւոն Ժ. եւ Կղեմէս է : Կատարինէի կա-
ռավարութեան գլխաւոր միջոյներն էին խարդա-
խութիւն եւ կեղծաւորութիւն . Կաթոլիկաց եւ
բողոքականաց մէջ տեղ քաղաքային պատերազմը
գրգռեց , Ա. Բարթուղիմէոսի կոտորածին առաջին
թելագրիչը եղաւ . վերջին աստիճան անգիտու-
թեան հետ ունէր նաեւ վերջին աստիճան մոլե-
ռանդութիւն եւ մնապաշտութիւն . աստեղա-
բաշխութեան կը հաւատագր : Բայց իր ցեղին յա-
տուկ եղած արժանիքն ալ ունէր , այսինքն գե-
ղարուեստից եւ դպրութեանց համար ճաշակ ու-
նէր , եւ Թիւյլերիի պալատն անոր հրամանաւը
շինուած է :

(16) Լուի Ժ. որդի էր Հենրիկոս Դ. ի եւ Մե-
տիչեան Մարիամու . ծնաւ 1601 ին եւ զահը ելաւ
1640 ին ինը տարեկան , մօրը խնամակալութեանը
ներքեւ : Դեռ ՀՀ տարեկան էր , երբ կառավարու-
թիւնը ձեռք առաւ , եւ կը գործէր քանի մը մաս-
նաւոր անձանց թելագրութեամբը որոնց կը վըս-
տահէր , ուստի եւ տէրութեան մեծամեծաց մէջ
գժղոհութիւնն ու աղստամբութիւնը սրակաս չէր ,

մինչեւ որ Յիշլիէօ , և սլիմկովու եւ կարդինալ ,
եղաւ առաջին պաշտօնեայ (1623) : Այս եկեղեց-
յական , բայց երեւելի քաղաքաղէտ անձը երեք
նպատակ ունէր զոր եւ ջանայ ՚ի գործ գնել իր
գրեթէ բայսրծակ իշխանութեան առենը . այսինքն
օքաղիոյ մէջ բողոքականութեան քաղաքական ազ-
դեցութիւնը ջնջել , Աղնուականայ ամբարտաւա-
նութիւնն ու ապստամբական ոգին կործանել , եւ
Աւոտրիոյ տունը խոնարհեցնել : Յիշլիէօյի սլաշտօ-
նէութեան առենը Լուի ֆ. ի գործերը յաջողեցան .
անիկայ միշտ յաղթող էր : Պաշտօնեան մնուաւ 1612
ին , հետեւեալ տարին թաղաւորը : Լուի ֆ. ակար
եւ ապաժաման էր . իր թաղաւորութեան բոլոր
սկայծառութիւնը պարտէր իր աշխոյժ պաշտօնէին
որմէ կը դողար , եւ անոր կամացը , շատ անդամ
նաեւ առելութեանը , գործիք եղած էր :

Մարիամ Սետիչեան , Սետիչեան տոհմին երկ-
րորդ ճիւղէն էր , այսինքն՝ ոչ Ֆիորէնցիայի , այլ
Թուսքանայի դուքսերուն ճիւղէն : Ծնաւ 1573 ին ,
եւ 1600 ին եղաւ ամուսին Հենրիկոս Ռ. ի , Գաղիոյ
թաղաւորին : Բնաւորութեամբ դուռը եւ յամառ ,
թշուառութեան սլատճառ եղաւ իր ամուսնոյն ,
մինչեւ կասկած եղաւ թէ անոր սպանմանն ալ կա-
մակից էր : Որդւոյն , Լուի ֆ. ի անաւագութեան
առենը խնամակալ ըլլալով Հենրիկոս Ռ. ի մեռնե-
լէն ետքը՝ այս մեծ թաղաւորին լործն աւրեց ,
քանի մը սուտակասպաներու վստահելով , այնպէս
որ իր որդւոյն իակ առելի ըլլալով ստիպուեցաւ
հեռանալ պալատէն : Որդւոյն դէմ դէնք առաւ ,
բայց չյաջողեցաւ . վերջակէս նոյն իակ Յիշլիէօ որ

անոր բարեկամն էր՝ ստիպեց զանի Գաղիայէն հեռանալ։ Այսպէս հպարտ եւ անհանդարտ թագուհին, բոլոր կենացը մէջ աքսորեալ թափառելէն ետքը, գրեթէ չքաւոր մեռաւ Գոլոնեա քաղաքը։ Մարիամ ալ, ուրիշ Մետիչեանց պէս պաշտպան էր գեղարուեստից, եւ Լիւքսանպուրի պալատին շինութիւնն անոր գործն է, ինչպէս նաև Ռիւպէնս անուանի պատկերհանին նկարներուն մէկ հաւաքածոյն անոր ջանիւքը եղած է։

(17) Լուի ԺԴ. Մեծ, որդի էր Լուի ԺԴ. ի եւ Աննայի Աւստրիացւոյ. ծնաւ 1638 ին, եւ դահը ելաւ 1643 ին, դեռ Յ տարեկան, ընդ ինսամակալութեամբ մօր իւրոյ, որուն խորհրդականը եւ առաջին պաշտօնեան էր Մազարէն կարդինալ, Ռիշլիէօյի յաջորդը։ Լուի ԺԴ. ի թագաւորութեան սկիզբը եղան Ֆրանքկոչուած շվիոթութիւնները։ Այսպէս կոչուեցան 1648-1653 եղած ներքին կոխւներն Արքունեաց (Աննայի Աւստրիացւոյն ոլ ինսամակալ էր եւ Մազարէնի) եւ Աղնուականաց ու Բարլամէնթին մէջ տեղ որոնք խնամակալին ու Պաշտօնէին կառավարութենէն եւ ընդհանուրապէս տէրութեան վիճակէն յետին աստիճան դժգոհ էին։ Արտաքոյ ալ սղատերազմ ունէր ան ատեն Գաղիա Գերմանիոյ կայսրութեան եւ Սպանիոյ հետ։

Այս պատերազմները վերջանալէն ետքը Լուի ԺԴ. ամուսնացաւ Մարիամ Թերեզայի Աւստրիացւոյն, Սպանիոյ թագաւորին Փիլիպպոս Դ. ի գահաժառանգ աղջկանը հետ (1659)։ Մազարէն կը մեռնի 1661 ին եւ Լուի ԺԴ. թագաւորութեան սանձը ձեռք առնելով կը սկսի բարեկարգութիւններ

նել . Քոլալէրի (եկամտից պաշտօնէին) օդնու-
նամբ վաճառականութիւնը կը կանգնեցնէ , հար-
երը կը նուազեցնէ , արուեստները կը ծաղկեցնէ
և իմաստուն օրէնքներ կը դնէ : 1665 ին Սպանիոյ
Խաղաւորը Փիլիպպոս , թագուհւոյն հայրը , կը մեռնի .
ուի իրրեւ օժիտ Սպանիայէն երկիրներ կը պա-
տանջէ , չի տրուիր . եւ պատերազմը կըսկսի Սպա-
նիոյ հետ . Հոլանտա Սպանիոյ օդնելուն համար
Լուի կը ստիպուի եքս լա Շարէլի հաշտութիւնն
ընել (1668) : Այս խաղաղութեան միջոցին էնվա-
լիտներուն շէնքը կը շինուի , կոպէն կոչուած աս-
ուեղէն նկարակերտութեան եւ օճառ (սապոն) շի-
նելու գործարանները կը հիմնուին : 1672 ին Հու-
լանտայի դէմ պատերազմ կը բացուի , Թիւրէն եւ
Գոնտէ մեծամեծ յաղթութիւններ կ'ընեն , եւ 1678
ին կ'ըլլայ Նիմէկի հաշտութիւնը : Նանթի հրավար-
տակը ետ կ'առնէ թագաւորը 1685 ին , այսինքն՝
բողոքականութեան դէմ արգելք կը հրատարակէ .
այս մուեռանդական գործը պատճառ կ'ըլլայ որ շատ
ձեռագէտ լնտանիք օտար երկիր կը դադթեն , եւ
Գաղիոյ արուեստիտութիւնը կը փոխադրուի ու-
րիշ տեղեր , զլխաւորաբար Անդղիա , որ հալած-
եալ եւ ճարտար բողոքականները սիրով կ'ընդու-
նի : — Կարոլոս Բ. Սպանիոյ թագաւորն անժառանդ
ըլլալով , կտակաւ իրեն ժառանգ ըրած էր Լուի Ժ.Ի.
թոռը Փիլիպպոս : Ուրիշ տէրութիւններ տեսնելով
որ ասով Լուի Ժ.Ի. ի աղղեցութիւնը շատ պիտի
աւելնայ , Սպանիոյ եւ Գաղիոյ դէմ պատերազմ
հրատարակեցին (1700) , որ Յաջորդունեան պատե-
րազմ կը կոչուի : Շատ ճախորդութիւններէ ետքը

վերջապէս Գաղիա եւ Սոլանիա յաղթող եղան ,
Պուրագոնեան Փիլիպոս Եւ հաստատուեցաւ Սոլա-
նիոյ գահուն վրայ , եւ Աւթրէքդի գաշինքով վերջ
տրուեցաւ այս արխոնալից պատերազմին (1713) .
Երկու տարի ետքը (1713) մեռաւ Լուի Ժ.Դ. :
— Լուի Ժ.Դ. ի դարը Գաղիոյ պատմութեան ամենէն
երեւելի ժամանակն է . զինուորական փառաց հետ
միացան զպրութիւն , արուեստը եւ վաճառակա-
նութիւն . Աս ժամանակին մէջ են՝ Գոնաէ , Թիւրէն
եւ Վոպան զօրապետք . Տիւզնէ՝ ծովազեաւ . Փոլ-
պէր՝ անաեսապէտ . Գոռնէյլ , Մոլիէր , Լա Ֆոնդէն ,
Պուալոյ , Պոսիոէ եւ Ֆէնէլոն՝ բանաստեղծք եւ
մատենագիրք . Լըպրէն , Լըզիւէօր՝ պատկերահանք ,
Ժիրարտոն , Բիւժէ՝ անգիազործք , եւ Յէրոյ՝ ճար-
տարապետ . Լուիի ժամանակ շիսուեցան Վէրսայի
պլալատք (1661) , Էնվալիսներուն շէնքը (1670) ,
եւ այլք : Լուի մեծ թագաւորի մը ամէն յատկու-
թիւններն ունէր , ալիսիւ , մեծանձն , քաջ , հաս-
տատամիտ , բարեկամ զպրութեանց եւ արուեստից ,
մարմնով ալ գեղեցիկ եւ սէգ . բայց միանգամայն
զոսող , փառաօչք եւ հեշտասէք :

(18) Երկու Գոռնէյլներք , Բիէր եւ Թումա , եղ-
բարք 1608-1709 , Գաղիոյ թատրերգուններէն են .
Ասոնց բարոյական առաքինի ընաւորութեանը նա-
յելով էմէ Մարթէն կ'ենթագրէ թէ ասոնց մայրն
ալ կոռնելիային սէս կին մը եղած էք :

(19) Գրակընանք կը կոչուին Հռոմայեցւոց
պատմութեան մէջ երկու եղբարք՝ Տիւերիոս եւ
Կայիս , Սեմբրոնիոսի Գրակընոսի որդիք , որոնք
ժողովրդեան տրիբուն եղան , եւ իրենց ճարտար-

նոռութեամբն ու ժողովրդեան դատին ջերմ պաշտան ըլլալով նշանաւոր եղած են . Ասոնք իրենց մօրը , հոչակաւոր Կոռնելիայի , Ավրիկեցի կոչուած Ալիսլիոնի աղջկանը , խնամովն ու հսկողութեամբը դաստիարակուած էին :

(20) Արուէ , Վոլդերի հօրենտական անունն է :

(21) Պառնաւ , Բիէր ծօղէֆ Մարի Պառնաւ , 1764 ին ծնած , երեւելի փաստաբան էր : Յեղափոխութեան ոկիզրը ազատութեան եւ ժողովուրդին երաւանոցը ջերմ պաշտպան կենալով , ճարտարիոսութեամբը մեծ համակրութիւն ստացաւ , բայց յետոյ թագաւորին դէմ եղած բռնութիւնն ու անիրաւութիւնը տեսնելով , ջատագով կեցաւ անոր , եւ արքունետոյ հետ թղթակցութիւնները բռնուելէն ետքը տեսլի եղաւ , եւ 1793 ին գլխատուեցաւ :

(22) Քանդ , կմմանուէլ Քանդ , անուանի զերմանացի փիլիսոփան , որդի էր համետագործի , ծընտ . 1724 ին եւ մեռաւ 1804 ին : Քանի մը տարուան մէջ զրեթէ ամէն տեսակ դիտութիւն սորվեցաւ . բայց եւ այնպէս երկայն ատեն աննշան եւ աղքատ մնաց : 1786 ին Քէօնիսկալէրկի համալսարանը Տրամաբանութեան եւ Բնազանցութեան դասատու եղաւ . Քանդ հեղինակ է նոր փիլիսոփայական դրութեան մը , որ մեծ յեղափոխութիւն ըրաւ փիլիսոփիայութեան մէջ : Քանդին դադափարը սա է . մարդուս բոլոր ճանաչումները կամ տեղեկութիւնները քննադատութեան տակ կ'իյնան Աս պատճառաւ սնոր վարդապետութիւնը Քննադատութիւն (քրիդիսիզմ) կը կոչուի : Քանդի փիլիսոփիայութեան վարդապետութիւնը մարդոց ճա-

նաշումները երկու մաս կը բաժնէ. մէկ մասը կը կոչ-
չէ առարկական ծանօթութիւններ, այսինքն՝ այն տե-
ղեկութիւնները զորս փորձառութեամբ, այն է՝
արտաքուստ զդալով կ'ունենանք, այս տեսակ ծա-
նօթութիւնները Քանդ կը կոչէ Նիւն: Երկրորդ մա-
սը կը կոչէ Ենթակայական, այսինքն՝ այն ծանօթու-
թիւնները զորս միտքը դուրսէն չառներ, այլ 'ի
ներքուստ իրմէ կը հանէ, եւ կը յաւելու զանոնք
փորձառութենէ առած ծանօթութեանց վրայ, Են-
թակայական ծանօթութիւնները Քանդ կը կոչէ
Հերպ: Կերպական ծանօթութիւնները, կամ այն կեր-
պերը զորս միտքն իր արտաքին ծանօթութեանցը
վրայ կը յարէ՝ հետեւեալներն են. Ժամանակի, միջո-
ցի, գոյացութեան, պատճառի, միութեան, գոյու-
թեան, եւայլն գաղափարներ, զորս եւ 'ի յառաջազու-
նէ կամ մաքուր գաղափարներ կ'առանէ, Բոլոր
մարդկային ծանօթութեանց արժէքին զալով կըքըն-
նէ թէ մտքին իր առարկական ծանօթութիւններուն
վրայ իր Ենթակայական կերպերը տալը, զորօի-
նակ՝ «Գոյացութիւն է, սահմանաւոր է, զոյ է» ը-
սելն օրինաւոր կամ ճշմարիտ է, Եւ կը պատաս-
խանէ թէ մարդուս ըմբռնումները եւ զդացում-
ները միայն որ փորձառութեամբ կը ստացուին՝
վստահելի են, եւ անոնց համար միայն կրնանք ը-
սել թէ կը ճանչնանք, իսկ Ենթակայական գաղա-
փարները կամ կերպերը վստահելի չեն, ճանաչում
չեն, եւ առարկական ստուգութիւն չունին:

Թէսլէտ այսպէս մտքին կերպերուն, այն է զո-
յացութեան, պատճառի, Ժամանակի, միջոցի, եւ
ուրիշ բնազանցական գաղափարներուն իրակա-

նութեանը վրայ ստուգութիւն չունինք, քանի որ
միտքն իր արտաքին ծանօթութիւններն ուրիշ
կերպ չի կրնար ըմբռնել, բայց իրրեւ գոյացու-
թեան, պատճառի, ժամանակի, միջոցի, եւայլն
արդիւնք, մտքին ըմբռնման այս կերպը պէտք է
որ բնական եւ ճշմարիտ համարինք : Այսպէս
Քանդ բնազանցական գաղափարաց իրականու-
թիւնն ուրանալէ ետքը, անոնց գաղափարական
իրականութիւն մը կու տայ. եւ ասիկա կ'ընէ որպէս
զի գիտութիւնն ու բարոյականն աղատէ բացարձակ
անստուգութենէ: Ուստի Քանդ կը հաւատայ անձն-
իշխանութեան, պարտաւորութեան, երջանկութեան
եւ առաքինութեան մէջտեղ եղած համաձայնու-
թեան՝ առանց իբրեւ իրական ընդունելու զանոնք.
Եւ աւելի եւս առաջ երթալով բարոյականի նկատ-
մամբ՝ իբրեւ խիստ Ստոցիկեան, բացարձակ բարոյ
վարդապետութիւնը կը դնէ, այսինքն թէ բարին
բուն իսկ իրեն համար սիրելիէ: Քանդ շատ գրուած-
ներ ունի, զլիսաւորներն են Մատուք Բանին Գննադա-
տուալինը ուր բնազանցական գաղափարաց վրայ
կը խօսի. Գործնական բանին Գննադատուալինը ուր կը
բացատրէ բարոյականի նկատմամբ իր դրութիւնը.
Դադասպանական Գննադատուալինը ուր կը խօսի զե-
ղեցկին եւ վաեմին վրայ :

(23) Գիւվիէ, Դէորդ Գիւվիէ, հոչակաւոր բնա-
գէտը որ Ժ.Թ. դարուն Արիստոտելը կոչուած է՝
ծնաւ 1769 ին եւ մեռաւ 1832 ին: Գիւվիէ, բողո-
քական ծնողաց որդի, աղէկ կրթութիւն առաւ,
եւ երեւելի գործոցներու մէջ կրթուելէն ետքը, ա-
ղէկ գերմաններէն սորվելով բնական պատմութեան

ուսման հետեւեցաւ, որուն մէջ այնպիսի մեծ յառաջադիմութիւն ըրաւ, մինչեւ կարգուիլ ուսուցիչ բնական պատմութեան եւ անդամազննութեան : Քիւվիէ քաղաքական պաշտօններ ալ կատարած է, բայց կը բամբաստի իբրև չափազանց կուսակից թագաւորական բացարձակ իշխանութեան, բնական պատմութեան եւ երկրագիտութեան նկատմամբ Քիւվիէի արժանիքը մեծ է : Նախաս բնագէտը կենդանաբանութեան մէջ բնական դասաւորութեան (Քլավիժի+տախօն Նադի-րէլ) առաջին հեղինակն է . կենդանեաց գործարաններուն մէջ եղած համեմատութիւնը եւ ստորակարգութիւնը գտաւ, եւ սորվեցուց թէ մէկ գործարանը միայն ճանչցուելով կրնան բոլոր մնացածները դիտցուիլ : Այս բնական օրէնքին զօրութեամբ կրնայ ըսուիլ թէ նոր աշխարհը մը ստեղծեց Քիւվիէ, քանզի ցուցուց թէ երկրիս վրայ պէտք է որ եղած ըլլան կենդանեաց եւ բուսոց ուրիշ տեսակներ որոնք հիմա չկան, եւ այն տեսակները կրցաւ նորէն կաղմնալ . եւ դասաւորել այն սկզբունքին զօրութեամբ : Երկրագրութեան ալ նոր հիմ մը տուածայնապիսի սկզբունքներ ցուցնելով, որովք հնար է երկրիս խաւերուն հնութիւնը որոշել անոնց մէջ դանուած մնացորդներուն բնութենէն : Քիւվիէի դրեթէ բոլոր գործերը բնական պատմութեան, անդամազննութեան եւ երկրագրութեան վրայ են :

(4) Լորտ Պայրն անուանի անդղիացի բանաստեղծ է . 1767 ին Տուվրը ծնաւ ու 1824 ին Ցունաստան Միտրոնի քաղաքը մեռաւ : Մատաղ հասակին մէջ հայրը կորսնցնելով իր պատանեկութիւ-

նը Ակովայիս մօրը քովն անցուց . Ետքը Հարրոյի եւ
Քէմսլրիծի դպրոցներուն մէջ սորվեցաւ : Լորտ Պայրն
ընդհանրապէս խիստ կծու ոճ մը ունի : Քսան տար-
ուան էր երբ իր առաջին գործը հրատարակեց .
Քիչ ետքը Լորտ տիտղոսով վերին խորհրդարանը
մտաւ , եւ անմիջապէս ճամբորդութիւն մը ընելով
պարտեցաւ Սալանիա , Փորթոկալ , Ալպանիա , Յու-
նաստան եւ Տաճկաստան . եւ 'ի դարձին (1844) ,
հրատարակեց քերթուած մը որ անիկա գլուխ անդ-
զիւցի քերթողներու ըստելու արժանի կ'ընէ : Ու-
րիշ շատ ճամբորդութիւններ ընելէն ետքը , մանա-
ւանդ իստոլիոյ մէջ՝ 1849 ին Յունաց աղասութեա-
նը ինդրոյն մասնակիոյ եղաւ . անձամբ Յունաստան
եկաւ , եւ ըուր ջանքն ու հարստութիւնը դրաւ
Յունաց մէջ զօրք կրթելու , անոնց երկապառակու-
թիւնները միացընելու . բայց վերջապէս՝ իր ըրած
զոհերուն յաջողութիւնը չտեսած Միառնելիի պա-
շարմանը մէջ մեռաւ : – Պայրն վսկը եւ աղդու հան-
ձար մըն էր , բայց ցաւալի է . որ , իբրեւ քերթող
մարդը կը յուսահատեցնէ , եւ ոճրազործութիւնը
զարմանալի կը ներկայացնէ : Բարձրահասակ եւ գե-
ղեցիկ էր , բայց 'ի ծնէ կաղ . անոր դաժան եւ մար-
դատեաց բնաւորութիւնը որ անոր ընդհանրապէս
դառն եւ կծու ոճէն ալ կ'երեւի՝ յիշեալ խեղու-
թեանը համար ունեղած տիրութենէն պատճառած
կը կարծուի : Լորտ Պայրն իբրեւ քերթող՝ քան ըզ
Լամարթին շատ գերազանց է :

(2) Լամարթին , Ալֆոնս Մարի Լուի Բրա Յը
Լամարթին , Գաղիացի բանաստեղծը , ծնաւ 1790 ին :
Բարեկաչտ դաստիարակութիւն մը ընդունեցաւ ար-

ղայութեան ատենը մօրմէն, որ Օրլէանի իշխանաց երկրորդ դաստիարակին, Մատամ Տը Բուայի դուռը էր։ Մեծին Նարոլէոնի կայորութեան վերջերը դեռ երիտասարդ ըլլալով, ըրաւ իւր առաջին ճամբորդութիւնն յիտալիա։ Լամարթին հասարակապետական ոգւով սնած՝ միապետութեան բարեկամ չէր։ Նարոլէոնեան պետութեան ժամանակ Գաղիոյ պայծառութիւնն ու փառաւորութիւնը մեր երիտասարդ հասարակապետականին համար շացուցիչ աղդեցութիւնը կը կորսնցնէր, քանի որ անիկա կը յիշէր աղատութեան կորուսոր։ Ետալիայէ դառնալէն ետքը որոշեց բանաստեղծութիւնը մշակել, եւ է իսկ արդարեւ դարուս առաջին Գաղիացի քնարերգուն։

1813 ին ըրաւ իր երկրորդ ճամբորդութիւնը յիտալիա, եւ քանի մը տարի դուրսը մնալէն ետքը, Գաղիա դարձաւ եւ հրատարակեց (1820) իր Գերթողական խոկմունը (մէտիդուսէն բօէդիէ) կոչուած քերթուածը։ Լամարթինի գրագիտական հանճարը հորդեց անոր ճանապարհ քաղաքական գործերու։ Լամարթին կատարեց նախ քանի մը դեսպանական պաշտօններ Նարոլի, Լոնտոն եւ Թուքանա։ Նարոլի եղած ատենն ամուսնացաւ հարուստ եւ կրթեալ անդղիացի օրիորդի մը հետ։ այս ամուսնութեան եկամուտն ու իր բուն վաստակն այնպիսի կացութեան մը հասուցին զԼամարթին, որ սկսաւ ազնուապետօրէն ապրիլ, ինչպէս որ արդէն կը փափաքէր, Այս միջոցին Լամարթին իր հրատարակած քերթուածոց մէկուն մէջ իտալիոյ դէմ խիստ երգիծանք մը ըրած ըլլալուն համար, Բէրէ անուն հա-

ըիւրապետէ մը, իբրեւ Խոալական ազգը թշնամանող՝ մենամարտութեան հրաւիրուելով (1824), ծանր կը վիրաւորուի: Լամարթին Գաղիոյ կողմէն Յունաստան դեսպան զրկուելու վրայ էր, երբ 1830 ին յեղափոխութիւնը վրայ հասաւ: Լամարթին միտք ունէր Արեւելք ճամբորդութիւն մը ընել, այս միջոցը պատեհ համարելով, 1832 ին առանձին նաւով մը, եւ իշխանական պերճութեամբ, իր կնոջը եւ Յուլիա աղջկանը հետ սկսաւ յիշեալ ճամբորդութիւնը: Կ'ըսուի թէ արեւելցի մը Լամարթինի գուշակութիւն մը ըրաւ թէ մեծ պատուոյ մը պիտի համնի. բայց անոր շատ աղետալի եղաւ այս ճամբորդութիւնը, քանզի Յուլիա մեռաւ Պէյրութ, եւ մարմինը նոյն նաւով բերուեցաւ Գաղիա: 1835 ին հրատարկուեցաւ Լամարթինի Արեւելք ճանապարհորդութեան գիրքը, որ աշխարհագրական տեղեկութեանց եւ քննադատութեանց թերութիւններուն համար մեծ կարեւորութիւն մը ունեցած չէ: Լամարթին ասկէ առաջ (1827) հրատարակած էր Ժիրոնտէններուն պատմութիւնը, որ հասարակապետական գաղափարներուն համար մեծ համակրութիւն վաստկցուց հեղինակին, այնպէս որ Լամարթին միշտ աղատական կողմնակցութեան երեսվոփսան էր խորհրդարանին մէջ, եւ քաղաքական խնդրոց վրայ կ'ատենաբանէր ճարտարխօսութեամբ: Եւ 1848 ին Հուի Ֆիլիբի տէրութիւնը կործանելով առ ժամանակեայ վառավարութիւնը հաստատողներուն գլխաւորն էր: Հասարակապետութիւնը հրատարակուելուն պէս արտաքին գործոց պաշտօնէութիւնն առնելով հրատարակեց Ներոպական տէրու-


թեանց խաղաղական միանգամայն սպառնական յայտագիր մը (Տանիքէովասէօն), ուր եղած կառավարութիւններն յարգելով ցեղափոխութեան նպաստելու դիտաւորութիւնը կը յայտնէր :

Վերջապէս Լամարթին հասարակապետութեան նախագահ ընսրուելով, 1849 Դեկտեմբեր 2ին դէպքով կ'իյնայ յիշեալ պաշտօնէն : Լամարթին թէ իրեւ մատենագիր եւ թէ իրրեւ քաղաքագէտ տկարէ . իրրեւ բանաստեղծ երեւելի է ներշնչութեամբ, բայց ոչ վիլխոփայական խորութեամբ :

(26) Աղիկամութիւն, անկախութեան, ինժնօքէնութեան :


(27) Մոնղէներ, Միշէլ ար Մոնղէներ, դաղիացի վիլխոփան, սերեալ հին անդղիացի ընտանիքէ մը ծնաւ 1533ին եւ մեռաւ 1592ին : Հօրմէն մեծ խրնամով կրթուելով, 21 տարեկան քաղաքական պաշտօնի հասաւ, բայց շուտով հրաժարելով սկսաւ գըրել եւ ճամբորդել, դիսաւորաբար Գաղիա, Անդղիա, Հելուետիա եւ Խտալիա : Գաղիա դառնալէն ետքը դարձեալ պաշտօնի հանելով՝ բաւական յարգ ստացաւ Հենրիկոս Բ. ի, Մետիչեան կատարինէի եւ Կարոլոսի Թ. ի, Գաղիոյ թագաւորաց քով. մտերիմ էր մանաւանդ Մարդարիտայի դաղիացւոյն, Հենրիկոս Գ. ի թողուած կողջը Մոնղէների վերջին տարիները պատահեցան Գաղիոյ կրօնական կոիւները, եւ Մոնղէներ ուղելով երկու կողմը, Պապականք եւ Բողոքականք, հաշտեցնել երկուքին ալ ատելի եղաւ : Մոնղէներ նշանաւոր է իւր Հանդէս (Էսէ) կոչուած գրութեամբը որ այլեւայլ նիւթերու վրայ վիլխոփայական դիտողութիւններ կը պարունակէ դարուն պարզ եւ դիւրին ոճովը : Հան-

դեսին պատճառաւ Մոնղէներ շատ զարմացողներ
ունեցաւ, որոյ երեւելիներն են Շարոն քարոյա-
գէտ եւ քարողիչ քահանան, ու կուրնէյ անուն
այն դարուն գրագէտ օրիորդը զոր իր մտերիմ
դուստրը կը կոչէր Մոնղէներ, արդէն ծերունի:
Մոնղէներ համեստ սկեսպիկեան էր, անոր սովո-
րական խօսքն էր. «Խ՞նչ գիտեմ»:



ԳԼՈՒԽ Ե.

ԿԱՆԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ. ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆՆ
ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՄԵԶ ՄԻԱՅՆ Ե



կանանց իրենց պարտաւորութեանցը
վրայ ունեցած տգիտութիւնը, իրենց
իշխանութեանը մէջ ըրտծ զեղծումը,
անոնց ամենէն գեղեցիկ և ամենէն
պատռական առաւելութիւնը կորսն-
ցընել կուտայ, այն է՝ անոնց օգտակա-
րութիւնը :

ՄԱՏԱՄ ՊԵՐՆԻԵ. (Ճ. 7 Հ. Հ. Պ. Պ. Վ. Ա. Հ. 10):

Երկրի մը սովորութիւններն ու օրէնքներն ինչ
որ ըլլան, հոն բարքերն ՚ի կանանց կախում ունին,
կանայք թէ ընդ իշխանութեամբ ըլլան եւ թէ ա-
զատ, միշտ կը թագաւորեն, քանզի իրենց կարո-
ղութիւնը մեր կիրքերէն կ'առնեն։ Բայց անոնց այս
աղղեցութիւնն այնչափ աւելի օգտակար կ'ըլլայ որ-
չափ աւելի յարդ կը տրուի անոնց։ Կանայք թող
ըլլան ինչ որ կ'ուղեն, մեր կուռքերը կամ մեր ըն-
կերները. թող ըլլան սիրահար կամ զերի, կամ բեռ-
նաբարձ անասուն, նոյն ներգործութիւնը մեր վրայ
կ'ընեն։ մեզ այն կ'ընեն ինչ որ իրենք են։ Բնու-
թեան մէկ կարգադրութիւնն է, որ որչափ անոնք
ի պատուի կ'ըլլան, այնչափ մենք իմաստուն կ'ըլ-

լանք . Եւ որչափ առաքինի կ'ըլլան անոնք , այն-
չափ մենք երջանիկ կ'ըլլանք : Մշտնջենաւոր
արդարութեան մը օրէնքն է , որ էրիկ մարդը չի
կրնար , առանց ինք նուաստանալու , կնիկ մարդը
նուաստացնել . կնիկ մարդը բարձրացնելուն պէս
ալ՝ ինք լուսպոյն կ'ըլլայ , Պէտք է որ անըան ա-
նասուն ըլլայ այն ժողովուրդը որ կը նուաստացնէ
կանայք . զանոնք բարձրացնելով միայն կ'ըլլայ
քաղաքակիրթ : Մեր աչուըները երկրագունտիս
վրայ դարձնենք , մարդկային աղդին սա երկու մեծ
բաժինները նկատենք . Արեւելք եւ Արեւմուտք :

Հին աշխարհին կէսն առանց շարժման եւ ա-
ռանց խորհելու խուժ քաղաքակիրթութեան բե-
ռանը տակ մնացած է . կնիկ մարդիկ հոն դերի են .
միւս կէսը դէպ 'ի հաւասարութիւն եւ 'ի լուսաւո-
րութիւն կը քալէ . կնիկ մարդիկ հոն ազատ եւ 'ի
պատուի են :

Քանի մը ամիս առաջ (1) լրագիրներն անգղիացի
բժշկի մը , որ հետաքրքրութեան համար Արեւելք
սկսած էր , տուած տեղեկութիւններն հրատա-
րակեցին :

Բժիշկը դիպուածով դերեաց վաճառանոց մը
մանելով , քսանի չափ կիսամերկ , գետնի վրայ ըն-
կողմնած յոյն կանայք տեսաւ որոնք ծախու հան-
ուած էին : Ասոնցմէ մէկը ծեր Պատահէ մը մտադ-
րութիւնն իրեն ձգեց . բարբարոսը կնկան ուսերը ,
սրունքը , ականջները կը շօշափէր . խնամով եւ
մանր կը զննէր բերանն ու պարանոցը , ինչսլէս
որ ձի մը կը զննուի . եւ աս հետազօտութեան ա-
տենը գերւոյն տէրը կնկան աչուըներուն գեղեց-

կութիւնը, հասակին վայելչութիւնը եւ ուրիշ մանր մանր կատարելութիւնները կը գովէք . երդում կը նէր թէ խեղճ աղջիկը հաղիւ տասուիրեք տարեկան էր եւ կոյս, եւ թէ զիշերւերը ոչ երազ կը տեսնէք, ոչ ալ կը խորդար : Երկայն չընենք . այս խիստ քըն-նութենէն ետքը՝ քիչ մ'ալ դնոյն վրայ վիճելով զերին մարմնով եւ հոգւով, հազար երեք հարիւր վաթսուն ֆրաւքի վաճառուեցաւ : Ճշմարիտ է որ այս սակարկութեան մէջ հոգին հաշուի շմառ : Խեղճը, մօրը գրկին վրայ (քանզի այս դժոխային առուտուրը մօր մը աշուշներուն առջին Կ'ըլլար) գրեթէ նուազեալ, սրտառուչ ձայնիւ իր տխուր ընկերներուն օդնութիւնը կը կարդար, որոնք նոյն-պէս Յունաստանի քաղցր հոգին յափշտակուած է-ին : Բայց այս բարբարոս Երկրին մէջ սիրտերը փակուած են . օրէնքը թոյլ տուած չարեացը դէմ մարդիկ անզուայ ըրած է : Սակարկութիւնը կատար-ուեցաւ, եւ մատաղ օրիորդը դնողին ձեռքը յանձ-նուեցաւ : Այսպէս այն խեղճին համար անհետ ե-ղաւ, եւ աշխարհիս այն մասին մէջ բոլոր կանանց համար ալ անհետ եղած է, սիրոյ եւ երջանկու-թեան այն սիրալի ասլադայն զոր բնութիւնն ա-նոնց սլատրաստած է : Զզուելի՛ ոճիր . մարդկու-թեան դէմ յանցանք քրէական : Ո՞վ կը կը երբէք հաւատալ . այս դժոխային տեսարանը կը կատար-ուէր Եւրոպա, 1829 ին (2), Փարիզէ եւ Լոնտոնէ մարդկային աղջին առ երկու մայր քաղաքներէն, վեց հազար մղոն հեռու . եւ մեր այս սլատմութիւնը գրած առեն, նոյնը միանգամայն երկրիս ընակ-չաց երկու երրորդին սլատմութիւնն է :

Այսպիսի վիճակի մը դատապարտուած կնիկ
մարդն ինչ հրէ չներ կը ծնանի . նուաստութեան ,
ատելութեան եւ թշուառութեան այս խառնուր-
դէն որպիսի ցեղ մը դուրս կ'ելլէ , Ա'վ արեւելեան ,
ահա քու կենացդ ընկերն , ահա զաւկներուդ
մայրը . դուն անկէ՝ քեղի համար հեշտութիւն ,
զաւկներուդ համար սիրող սիրու մը կրնաս պա-
հանջել . այն ցաւադին մարմնէն ուրիշ բան չի
կրնար ելլել , եթէ ոչ քու եւ սերունդիդ անկա-
ծութիւնը :

Եւրոպական ընտանեաց այն պատկերին դիմաց՝
արեւելեան ընտանիքը դիր . առաջինը հաւասա-
րութեան ու սիրոյ վրայ կը կենայ , երկրորդը՝ բազ-
մակնութեան ու գերութեան վրայ , որոնք անառ-
նական կատաղութիւնը միտյն կը թողուն սիրոյ ,
իսկ անոր քաղցր աղերսն ու աստուածեղէն հրա-
պոյրը կը բառնան : Երիկ մարդ մը կրնայ բազմա-
թիւ կանանց հետ ապրիլ , բայց անոնցմէ շատերը
սիրել չի կրնար : Գեղեցիկ մանկամարդաց բազ-
մութեան մէջ ըլլալով՝ վիճակը տխուր է . առանց
սիրելու կը ստանայ , առանց սիրոյ ալ կը ստաց-
ուի : Թանձր հեշտութիւններով արքեալ՝ գերինե-
րու մէջ առանց ընտանեաց , զաւկներու մէջ ա-
ռանց գթոյ՝ իրեն նմանները կը բանտարկէ , եւ ա-
նոնց պահապանները կը յապաւէ (կը ներ+ինացնէ) .
Իր տունը տանջանաց , վնասու եւ պղծութեան
աեղ կ'ընէ : Երանի թէ այս անասնական կեանքն
անոր երջանկութիւն շնորհէր : Բայց ոչ . զգայու-
թիւնները կը բթանան , հողին կը հիւծի , եւ մին-
չեւ գերեզմանին եղերքը հետամուտ կ'ըլլայ զգա-

յութիւններուն այն հեշտութեանցը որ կը գրգռեն զնա ու կը փախչին անկէ :

Մենք ամէնքս կը ճանչնանք այն սիրուն արտեստագէտը, այն արտագ ճանապարհորդը որ իր յիշատակարանը ճոխացնելու համար, կարծես թէ թոշնոյ բնութիւն ունի : Ծիծոան պէս թեթեւ կը սրանայ մինչեւ կոստանդնուպոլիս, Թէրէ, Երուսաղէմ, մինչեւ սրբանց ստորոտ կը թուչի . հոն կը հանգչի, իր մատեանը կը ծրագրէ, կատարեալ կ'ընէ, յետոյ օր մը յանկարծ կը տեսնուի որ Փարիզու մէջ իր գիրքը կը հրատարակէ . պատկեր մը կը յօրինէ, մեր դաղափարները կ'ուղղէ, Եղիպտոս եւ Յունաստան ըրած արշաւանացը վրայ բարեկամներուն հետ կը խօսի այնպէս՝ ինչպէս որ զինուոր մը դանուած ճակասներուն վրայ կը խօսէր . Այս անձը քանի մը ամիս առաջ Գահիրէի մէջ էր, ուր իր ծառաները բժիշկ համբաւած էին զնա . քաղքին հարուստ բնակիչներէն մէկը գիշեր ատեն իր տունը բերել տուաւ կործեցեալ բժիշկը, որ բաւական ընդարձակ սրահ մը մուծուելով, բարձերու վրայ տարածուած ծերունի մը անսաւ դրեթէ մերձ 'ի մահ, բայց կերպարանօք պատկառելի . սպիտակ եւ թաւ մօրուքը կուրծքը բովանդակ կը ծածկէր : Ծերունւոյն սպասաւորներն անոր քով բերած էշին գեղեցիկ մանուկ աղջիկ գերի մը, որոյ տեսութենէն ծերունւոյն փափաքը վայրապար կը զարթնոյր : « Դուք Եւրոպացիքն », ըստ ծերունին մարած ձայնով մը, « պատուական դաղանիքներ գիտէք : Խսկ ես, առատապէս վարձատրելու պատրաստ եմ այն որ ինձ սա գեղեցիկ գերւոյս սէրը

ստանալու կարողութիւնը չնորհէ » : Այսպէս խօսող ծերունին, զթոյ միանդամայն զզուանաց արժանի, հոն անկեալ կը դնէր : — Օտարականը որատասխան տուաւ . « Ես չեմ գիտեր այն դաղտնիքը զոր դու գիտնալ կ'ուղես . Եւ եթէ կարող ալ ըլլայի, քեզի սորվեցնելէ զգոյշ պիտի ըլլայի, քանզի մահուանդ պատճառ պիտի ըլլայի : — « Փոյթ չէ », գոչեց օրհասական ծերունին թոթովելով եւ կանգնելու փորձ մը ընելով, « Փոյթ չէ . բաւական է որ գիտնամ » : Այսպէս խօսելով միւսանդամ ոգեսպառիր գերի կանանց գիրկը թաւալեցաւ : Ո՞վ գձձութեան մէջ ինկած մարդ . իմացական կենաց թեթեւ երեւոյթն անդամ չունի . շնչաւոր մասը բանաւոր մասն սպաննած է :

Այսպէս ինքնիրեն անծանօթ վատթարութեան մը բոլոր հանդամանքն աղէկ ըմբռնելու համար՝ այս պատմութիւնը Սէլվ անուն գաղիացի պաշտօնակալի մը նոր պատմութեանը հետ համեմատել պէտք է : Պաշտօնակալն Արեւելքի մէջ Սիւլէյման փաշա անունով հոչակաւոր է : Նաբոլէնի անկումէն ետքը Սէլվ զինուորութիւնը թողելու ստիպուելով՝ Եղիպատոսի փոխարքային կը ներկայանայ . զինուորական տաղանդներուն համար փոխարքայէն կ'ընդունուի . եւ առանց բռնադատուելու կը բօնքը փոխել՝ մնձ հարստութեան տէր կ'ըլլայ : Յամին 1826, Սէլվ Կանէնի մէջ սատրապի մը զեղիսութեամբ կ'ապրէր : Եղիպատացի եւ Յոյն գերիւներուն ամենէն գեղեցիկները կանանցին մէջ ունէր « Բայց », կ'ըսէ այս մանր պատմութիւնը գրող հեղինակը, « իր բոլոր հեշտութեանցը մէջ Սէլվին

սիրար թափուր էր. իրեն արժանի ընկերոջ մը
կ'անձկար. Նրկէ ինձի, կ'ըսէր, գաղիացի, անդ-
դիացի, խտալացի կին մը. վոյթ չէ ասոնցմէ որը
կ'ուզէ ըլլայ, եւ կը խոստանամ այն կինն ինձ ա-
մուսնացնել. եւ այս առանց հոգւոյ եւ անբան
արտօրածներն արձկել » : Յետոյ զգայուն կերպով
մը բառ. « Իմ երջանկութեանո ուրիշ բան չի
սրակուիր, բայց ճշմարիտ բարեկամ կին մը որոյ
միտքն ու սիրան իմ միայնութիւնո ամորէր. այս
դանձը եթէ ունենամ, ուրիշ դանձերս ալ կընամ
վայելիլ աւ. Այս սրամմութիւնը կարդայողն ան-
հնար է որ չզարմանայ թէ ինչպէս բնական սրա-
մանութիւնը մարդու նորէն բռնի կարգի, այսինքն
առաքինութեան, կը բերէ, եթէ միայն բնկերու-
կան կացութիւնները մարդուն սիրոք հիմէն վատ-
թարացուցած չեն:

Բազմութիւնը բան անասնական վիճակ մըն
է. բազմակութիւնը մեզի գերիներ կու տայ, ա-
մուսնութիւնն՝ ընկեր մը. բազմակութիւնը մար-
դուս բնակութեանը մէջ անառակութիւնը կը հաս-
տատէ, ամուսնութիւնն ամէն անառակութիւն հա-
յածական կ'ընէ, ու քաղաքացւոյն տունը սուրբ
կը յարդարէ :

Աս եղածներէն՝ որոնք արեւելքի պատմութեա-
նը համառօտութիւնն են, կը հետեւի թէ քաղա-
քակըթութիւնը միայն ամուսնութեան մէջ կարե-
լի է. քանզի ամուսնութեան մէջ միայն կանայք ի-
րենց մտաւոր եւ բարոյական կարողութիւնը կըր-
նան կըթել: Ամուսնութեան մէջ միայն կնիկ մարդն
իրեւ կին, էրկանը վրայ կարողութիւն ունի. իբ-

բեւ մայր՝ զաւկներուն վրայ . Եւրոպական ընկերութիւնը բոլորովին ասկէ յառաջ եկած է :

Աշխարհիս սկիզբն Աստուած այր մը ու կին մը միայն ըրաւ . անկէ ՚ի վեր երկու սեռն ալ երկրի վրայ հաւասար թուով կու դայ : Ուստի ամէն էրիկ մարդ ընկեր մը ունենալու է . բնութեան օրէնքն այս է . մնացածը բարբարոսթիւն ու ապականութիւն է : Համոզուելու համար թէ բնութեան օրէնքն այս է , ամենէն քաղցր տեսարանի մը միտ դրէք . եւ պիտի հիանաք , Երկու մանուկ սիրականներ դնենք . երկուքն ալ միեւնոյն սիրով շարժեալ՝ մէկ խորհուրդ ունին , այն է մէկտեղ կեալ ու մեռնիլ : Երկրիս վրայ ինչ աստուածային բան որ կայ՝ անոնց հոգի կու տայ ու զանոնք կը բորբոք : Է Ո՞չ ապաքէն անոնք միեւնոյն էակին երկու կէսերն ին որ իրար կը դանեն . ոչ ապաքէն քանի որ հոգին իր կատարելութեանը կը հասնի , զգացումներն ալ տակաւ կը մեծնան , ուրախութիւնն ալ հետղհետէ մաքուր կ'ըլլայ : Ո՞հ , սէրն առաքինութիւնները նրչափ դիւրին ու զոհերը նրչափ հեշտ կ'ընէ : Ան որ կը սիրէ՝ հղօր է , ան որ կը սիրէ՝ արդար է , ան որ կը սիրէ՝ զգաստ է , ան որ կը սիրէ՝ ամէն բանի կը ծեռնարկէ , ամէն բանի կը համբերէ : Ճշմարիտ սիրողի մը հոգին սուրբ տաճար է , ուր խունկն անդադար կը ծխի , ուր ամէն ձայն Աստուծոյ վրայ կը բարբառի , ուր ամէն յոյս անմահութեան վրայ է :

Արդարեւ զարմանք . կնիկ մարդը , որ այնչափ տկար է մինչեւ սիրականին դէմ չի կընար դնել , նոյն սիրականին համար իր կեանքը զոհելու այն

տեկար սրտին մէջ բաւական ազդուութիւն, բաւական դիւցազնութիւն կը գտնէ: Պատճառը սաէ ոք սիրելու համար եղած է կինը, եւ անոր թէ տեկարութեանն ու թէ զոհերուն մէջ յաղթանակողը սէրն է:

Թող ուրեմն սէրը երիտասարդաց չարգիլուի. ևս կ'ուզեմ մանաւանդ զանոնք այս զգացման համար կրթել. կ'ուզեմ որ առարինութեան նպատակըն ու վարձքը սիրելն ըլլայ. իմ սաներս թող գիտնան թէ հոգւոյն առաքինութիւնները միայն մեզ սիրելու եւ սիրուելու արժանի կ'ընեն. թէ՝ սէրն ուրիշ բան չէ բայց դէպ 'ի գեղեցիկը միտում մը, թէ՝ սիրոյ երազներն ուրիշ բան չեն եթէ ոչ անսահմանին յայտնութիւնը. թէ՝ հոգին շտատանգամ անսիւթ եւ հոգեւոր կատարելու թեանց յօժարելով՝ կը սորվեցնէ թէ կան բաներ որոնք յաւիտեան սիրելի են. վերջապէս, իմ սաներս թող գիտնան թէ միշտ բարոյական գեղեցկութիւններն են որ մեզնոյն իսկ բնական գեղեցկութեան կը յօժարեցնեն: Այս կարծեաց հաստատութիւն տալու համար պիտի ցուցնեմ թէ ամենէն տղեղ դէմքերը վեհանձն զգացման ըրած աղդեցութեամբը գեղեցիկ կ'ըլլան. ուր ամենէն գեղեցիկ դէմքերը՝ ցած եւ վնասակար տպաւորութեան մը համար իրենց սպառուականութենէն կ'իյնան. Ասկէ կը հետեւցնեմ, մանաւանդ կանանց համար, թէ ճշմարիտ հպատանքը (Գօֆեռք) յառաջ քան զմարմինը հոգին պարտի զարդարել, քանզի ամէն բան կատարեալ ընողն հողին է:

Բնութիւնն ուղած է որ ճշմարիտ սէրն, աշ-

մէն զգացմանց գլխաւորն ու առաջինը, քաղաքաւ կրթութեան մի միայն հիմն ըլլայ: Այս զգացումը, իբր մարդուն ու Աստուծոյ մէջ տեղ միջնորդութիւն մը, բոլոր մարդիկ պարզ կեանքի մը դատարկութենէն, բարեկեցութենէն ու գաղանային կիրքերէն՝ բոլորովին ազատ կեանքի մը կը հրաւիրէ: Երկու մատաղ ամուսիններ իրարու հետ միացնողներքին կապակցութեանց մէջ՝ ամէն բան պատշաճութիւն, ամէն բան երջանկութիւն ըլլալու է: Երիկ մարդը իւր ընկերովը երջանիկ եթէ ըլլայ, իր պարտաւորութեանցը հետ կարողութիւններուն այտնելը կը զգայ. ինք արտաքին գործերը կը վարէ, քաղաքացւոյ պաշտօններուն հաղորդ կ'ըլլայ, երկիրները կը մշակէ կամ հայրենեացն օգտակար կ'ըլլայ: Կնիկ մարդն, աւելի քաշուած, տնական գործերուն վերակացուն է. առ անին՝ էրկանը վրայ կը տիրէ, եւ տանը մէջ կարգաւորութեան եւ առատութեան հետ ուրախութիւն կը սփոք: Վերջապէս երկուքն ալ զիրենք նորէն ծնած կը տեսնեն սեղանը բոլորող զաւակներուն վրայ, որոնք բարի օրինակին ազգեցութեանը տակ ծնողաց առաքիւնութիւնները մշտնջենաւորել կը խոստանան:


ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

(1) Տես՝ Բրիտանական հանդէս (Բըմբ-արէլանէ+)
Համ. իւն. Յուլ. 1829:

(2) Տես՝ Բրիտանական հանդէս, Դեկտ. 1826.
Թիւ 18, էջ 321.

ԳԼՈՒԽ Զ.

ՆՈՅՆ ՆԻՒԹՈՅՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ .
ԿԱՆԱՅԲ ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐՆ ԸԼԱՎՈՎ ԱՄՈՑԵՑԻՆ
ՄԵՐ ԴԱԺԱՆՈՒԹԻՒՆԸ



Կի՞ն մը, իւր բարուցը մէջ իմաստուն ըւ-
լալու համար, պարտի գիտնալ թէ ինչ
է իմաստութիւնը. և որպէս զի հրեշ-
տակաց մաքրութեանը նմանի, պէտք
չէ որ անոր խորհուրդները նիւթական
իրաց մէջ ընկղմած ըւլան:

Ֆ. Տ. ԿՐԵՆԱՑԼ (Հ-Դ-Դ 1915),

Կ'ուղես դիտնալ ժողովուրդի մը քաղաքա-
կան եւ բարոյական հանգամանքը, հարցուր թէ ա-
նոր մէջ կանայք ինչ տեղ ըռնած են : Ամուսնա-
կան սիրոյ քաղցրութեան ու, ըստ արեւելեան սո-
վորութեան, կանայք իրրեւ անասուն դործածելու
մէջ տեղ այնչափ խախր կայ, որչափ քաղաքակրր-
թութեան եւ բարբարոսութեան մէջ տեղ : Լուի
ՓՖ.ի ընկերութիւնը Լուի ՓԵ.ի ընկերութենէն այն-
չափ հեռու է, որչափ Վալիէրի (1) օրիորդը Պար-
րիյի (2) տիկնոջէն : Անտարակոյս Լուի ՓԵ.ի ժամա-
նակէն աւելի գերազանց բարեբարոյ ժամանակներ
կրնան ցուցուիլ. բայց անոնցմէ ինչ օգուտ կրնանք
քաղել. այնպիսի ժամանակներ մեղի համար կորսուած
են : Սպարտայի (3) մէջ կանայք դիւցազունք էին,

քանդի քաղաքացի էին, Հռոմ ամուսնութեան սըրաբութեանը մեհեաններ կը կանգնուէին, ուր եւ կնոջ (1) մը համեստութեանը բո՞նաբարուիլն այնպէս նորանշան երեւցաւ, մինչեւ փոխել աէրութեան կերպարանքը :

կանանց ազդեցութիւնը կը տիրէ ամբողջ կենաց մէջ. սիրական, ամուսին, մայր, երեք մոգական բառեր են որ ամէն մարդկային երջանկութիւն կը բովանդակեն, կանանց տիրելը թէ գեղեցկութեան եւ պէտանաց պատճառաւ ըլլայ, եւ եթէ սիրոյ, եւ հանճարոյ պատճառաւ, միշտ տիրել է: Կին մարդն իբրեւ ամուսին մեր խորհրդականն է, իբրեւ մայր՝ կը հրամայէ մեղ, եւ մենք կը հնաղանդինք. անոր մեռնելէն ետքն անդամ կը հնաղանդինք անոր. անոր յիշատակութիւնը չատ անդամ մեղի համար մեր կիրքերէն աւելի զօրաւոր սկըզբունք է: Քանի մը օր առաջ Մոն-Պառնասի գերեզմաննոցին այցելութիւն ընելով տեսայ հոն սա սըրտառուչ տապանագիրը. «Հանգիր, ով մայր իմ, խաղաղութեամբ. որդիդ միշտ պիտի հնաղանդի քեղ ։ Ե՞նչ գութ, որչափ գորով այն պարզ տողին մէջ, տող մը զոր ազդողը կնոջ մը յիշատակութիւնն է. Եւ որ ապացոյց է անոր ճշմարիտ գերազանցութեանը, ծողովրդոց հոգին ըարքը, նախապաշարմունքն, առաքինութիւնները, մէկ խօսքով մարդկային ազգին քաղաքակրթութիւնը մայրական ծոցին վրայ կը հանգչին :

Շատերը կը խոստվանին թէ մարք արդարեւունին այս կարողութիւնը. Բայց կ'ըսեն, ընտանեաց մէջ միայն է անոնց ազդեցութիւնը, Այլ ոչ

ապաքէն ընտանիքներէ կը բազկանան աղղեր :
Հրապարակական գործերու մէջ էրիկ մարդուն միտ-
քը գրաւող խորհուրդները ոչ ապաքէն այն մտա-
ծութիւններն են զոր կնիկ մարդը կ'աղղէ անոր
ընտանեկան վառարանին անկիւնը : Կնիկ մարդուն
գորովանօք աղղածը եւ կամ քաղցրութեամբ թե-
լաղրածն՝ էրիկ մարդը զօրութեամբ կը գործադրէ
դուրսը . Դուք կ'ուղէք որ կանայք իրենց տանը նիւ-
թական գործերը միայն տեսնելով զո՞ն ըլլան , եւ
զանոնք սյու տնտեսական պաշտօնին համար միայն
կը կրթէք . չէք խորհիր թէ աշխարհիս ախրող մոլո-
րութիւններ եւ նախապաշարմունք՝ իւրաքանչիւր
քաղաքացւոյ տունէն կ'ելլեն :

Կայ ուրիշ աղղեցութիւն մը որ նուազ տե-
ւական , այլ աւելի բուռն է , եւ որմէ ոչ ոք կրնայ
աղատ մնալ . Այս աղղեցութիւնը պատանեկու-
թիւնն է , ուր կեանքը մեղի ուրախութեանց եւ
տօներու շարք մը կը թուի . ուրախութեանց եւ
տօներու՝ որոց նմանը երկնաւոր կենաց մէջ միայն
ունենալ հնար է . այն հասակին մէջ կ'ըլլայ յան-
կարծ յեղափոխութիւն մը որ մարդուն վիճակը կը
փոխէ : Երկնաւոր պատկեր մը կը սպազի երիտա-
սարդին մտացը մէջ , կը խոռվէ դնո , միանդամայն
կը հիացնէ : Ընտրութիւն մը կ'ընէ պատանին , եւ
կը սիրէ դայն , այն միջոցին ըաւական չի համարիր
մօրը գորովը , կ'ուղէ աւելի մտերիմ , եւ ուրիշ ա-
մէն սէր աւելորդ ընող սէր մը . կ'ուղէ իւր անձին
կէսը , յատուկ իրեն համար Աստուծմէ ստեղծուած
ընկերը , այն հրեշտակը զոր միայն եւ յաւիտեան
սիտի սիրէ . կ'ուղէ ընտրելոց , երանելեաց երջան-

կութիւնը։ Իւր այն կէսը կը դանէ հուսկ ու րեմն,
եւ ահա անոր բոլոր փափաքներն այն մի միայն ա-
ռարկացին վրայ կը հաւաքուին։ Գեռ երէկ երիտա-
սարդին կամքը խիստ էր իրբեւ զերկաթ։ այսօր
ոչ կամք ունի՞նա, ոչ խստութիւն։ սիրոյ հետ ուրիշ
զիւցազնական բան մը զարթեաւ անոր սրտին մէջ,
եւ կ'ուղէ ապրիլ, որպէս զի կեանքը կարող ըլլայ
տալ անոր համար՝ զոր կը սիրէ։ Կ'ուղես տեսնել
այս հրաշալիքն յառաջ բերող դիւթական զօրու-
թիւնը, դարձուր աչուրներդ, սա մանկամարդ օրի-
որդն է որոյ անմեղութիւնը կընաս դուշակել հա-
յեցուածքէն։ Իր ազդած զգացմանը վրայ ինք խել
զարմացած, անչարժ եւ մտախոճ՝ կը խոնարհեցնէ
զլուխն ու կը շիկնի։ Եւ ն արդեօք յայտնեց անօր
այն գաղտնիքը զոր սիրողը կ'ուղէր ծածուկ պահել
բոլոր աշխարհէ։ Ո՞վ, նոյն ինքն սիրովն։ այն լր-
ութիւնը, այն մեծարանքը, հլութիւնը, երկչու-
տարփանքը որմէ ըմբռնեալ սլատանին կը զողայ
հիացմամբ, բոլոր ատոնք, կ'ըսեմ, տիեզերական
լեզու մի են։ հասարակածին տօթակէղ դօտոյն,
ինչպէս բեւեռային սառոյցներուն ներքեւ, անմե-
ղութիւնը կը հասկնայ այս լեզուն։ կը հասկնայ ա-
ռանց սորփած ըլլալու, քանզի բնութեան ընդհանուր
օրէնքէ, որ զեղեցկութիւնը լրանալուն պէս՝ պէտք է
որ իրմէ դուրս եւ ուրիշկամքի մը վրայ խոկոյն իշխէ։
Այսպէս, այս մանկամարդ օրիորդը որ հա-
ղիւ իւր անձին իրադէտ է։ որ մինչեւ ցայն վայր
ոչ այլ ինչ գիտէր բայց հնազանդիլ առանց դա-
տողութեան։ որուն աշխարհիս վրայ անցած բա-
ներէն ոչ ոք լուր մը տուած էր։ այն անգէտ, ան-

գործ օրիորդը կ'ըլլայ յանկարծ մեծաղօր եւ միա-
 հեծան . Սիրոյ բռնութենէն յափշտակեալ մարդու
 մը կեանքն ու պատիւը կը տեսնէ իւր հաճոյիցը
 յանձնուած . այնպէս որ ինչ որ կը խնդրէ՝ կ'ըն-
 դունուի , ինչ որ կ'ուղէ՝ կը կատարուի առ ժամայն .
 Օրիորդին մանկական կամքը , (եթէ վսեմ է անոր
 հողին) , կընայ հայրենեաց համար դիւցաղ մը , եւ
 կամ , (եթէ կոյրէ կրիւք) , ընտանեաց մէջ չարա-
 գործ մը ընել այն էրիկ մարդը : Ո՞վ կանայք ,
 դուք կը տիրէք , էրիկ մարդը ձեր իշխանութեան
 ներքեւ է . կը տիրէք ձեր որդւոցը , ձեր սիրա-
 կաններուն , ձեր ամուսիններուն : Խարուած է է-
 րիկ մարդը որ կը կարծէ թէ կնոջ տէրն է . մարդ
 չէ նա , կատարեալ մարդ չէ , եթէ կինը չամբող-
 ջացներ անոր գոյութիւնը . կէս է այրն ա-
 ռանց կնոջ , անով կը լրանայ նա : Ի զուր կը պար-
 ծի թէ գերազանց է քան զկինը . փառքն ու ա-
 մօթը կնոջմէն կու գան անոր , Ամենայն ուրեք
 յայտնի է այս . առասպելն ու պատմութիւնը կը
 վկայեն ասոր . Կիրկէի (5) պալատին մէջ պատե-
 րազմողը կը փոխուին խոճկորի , եւ Մետիչինե-
 րուն (6) արքունեացը մէջ մարդիկ կ'ըլլան գաղան .
 Վեհանձն գործոյ ո՞ը վրայ խօսելով վեհանձն
 մարդ մը , Պայրն , կը խոստովանի թէ չէ կարող
 կատարել այն գործը . բարեկամք կը ստիպեն ըդ
 Պայրն , եւ Պայրն կը մերժէ . յետոյ լիսորհուրդ մը
 կ'իյնայ միտքը . կանկ կ'առնէ , կը դոչէ . « Բարէ ,
 եթէ *** հոս ըլլար , կընար ինձ կատարել տալ
 զայս : Ահա կին մը որ , իր հրապուրանացը մէջ
 անդամ , փառաց եւ առաքինութեան կը մզէ էրիկ

մարդը . նա է իմ յանձանձիչ ողիս օ (7) :

Եթէ կայ բան մը որ չուրացուիր՝ կանանց ազգեցութիւնն է . ազգեցութիւն ամբողջ կենաց , զոր անոնք կը գործեն որդիական գթոյ , հեշտութեան եւ սիրոյ միջոցաւ : Կը հարցնենք հիմա զարմանօք թէ ինչպէս մոռցած են մարդիկ այս տիեզերական շարժիչը . ինչպէս բարոյագէտք , փոխանակ իրենց օգնութեան կանչելու ամէն զօրութեանց մեղմագոյնն : ու ազգողագոյնը , ջանացած են զայն տկարացնել , եւ ինչպէս այնչափ դարերու օրէնսդիրները միաբանած են զայն մեղի համար վեասակար ընել . քանզի , դիտողութեան արժանի կէտն այս է որ , մենէ են բոլոր այն վեասները զոր կանայք երբէք ըրած են մեղի , իսկ օդուտներն՝ անսնցմէ : Յակամայս մեր , որ զանոնք ապուշ ընելու մտօք դաստիարակած ենք , անոնք ունին տակաւին մտածութիւն , միտք եւ հոգի . մեր բարբարոս նախապաշարմանն հակառակ՝ անոնք այսօր փառք են Եւրոպիոյ եւ մեղի հաւասարք եւ համապատիւք : Ժամանակաւ մեր մեծիմաստ վարդապետները կանանց հոգի ունենալն անգամ ուրացան . ասոնք շատ հեռու չեն մենէ ժամանակաւ . բայց , որպէս թէ Նախախնամութիւնը փոյթ ունէր այնպիսի թշնամանաց վրէժը պահանջելու , այն առեն Լուլրի մէջ կ'ապրէր Եղիսարէթ (8) մը որ Գաղիա մատնեց Անգղիոյ , եւ Լորենի դաւառին աղքատ մէկ հիւղին մէջ՝ Յովհաննա տ'Արք (9) , որ հայրենիքը փրկեց , Անգղիացիք զարկաւ , եւ իբրեւ դիւցազն ապրելէն ետքը մնուաւ մարտիրոսաց մահուամբ :

կանայք նուաստացնելու . համար մեր ըրածը ,
 մեղ քաղաքակրթելու համար անոնց ըրածը , մեր
 պատմութեան . բարոյական եւ թատերական տե-
 սարաններուն ամենէն սքանչելիներն են : Եղաւ
 ժամանակ որ անոնց գեղեցկութիւնը կը մրցէր մի-
 այնակ բարբարոսութեան դէմ : Աշտարակաւոր
 գղեակներու մէջ (10) իրրեւ կալանաւոր բանտարկ-
 ուած կանայք՝ կը կրթէին այն զոռ պատերազ-
 մովները որ կ'արհամարհէին անոնց տկարութիւնը ,
 բայց կը պաշտէին անոնց գեղեցկութիւնը : Երիկ
 մարդն էր որ կը դրկէր կանայք պաստիարակու-
 թենէ , եւ կ'ամբաստանէր թէ տղէտ են : Մինչ
 մէկ կողմանէ նախապաշարումը կ'անարդէր զա-
 նոնք , միւս կողմանէ սէրը կ'աստուածացնէր . ա-
 նոնք , տկար եւ երկիւղած , ուրիշ բան չտեսնե-
 լով իրենց բոլորտիքը բայց սուր եւ զինուոր , ի-
 րենց բոնաւորներուն կրիցը հետեւեցան , բայց
 հետեւելով՝ ամօքեցին զանոնք : Կանայք էին որ
 պատերազմովները կը յորդորէին տկարը պաշտպա-
 նելու : Այսպէս ասպետութիւնը եղաւ պաշտպան ,
 անիրաւութիւնը կարծեց եւ այնպէս տակաւ հոր-
 դեց ճանապարհ օրինաց թաղաւորելու շուսկ ու-
 րեմն առպետութիւնը թաղաւորութիւններ նուա-
 ճելու համար կոռւելէն ետքը , այնչափ մարդասէր
 եղաւ՝ մինչեւ տիկնաց գեղեցկութիւնը համար
 կռուիլ . այսպէս կանանց սիրոյն ետեւէն եկաւ
 քաղաքակրթութիւնը : Մեծ յեղափոխութիւն մը
 կատարուեցաւ Գաղիոյ մէջ այն օրը՝ որ տղնուա-
 կան ասպետ մը ետ դարձուց իր զօրքը , երբ իմա-
 ցաւ թէ իր թշնամւոյն կնոջն ապաստանարանն էր

գղեակը զոր կ'ուղէր պաշարել, եւ թէ այն կինը
մայր պիտի ըլլար 'ի մօտոյ:

Քիչ մը ետքը, գիտութեանց քանի մը տարերք՝
գպրոցականութեան բոլոր աշխարհք ծածկող խա-
ւարն հաղիւ թէ ճեղքեցին եւ ամէն աչք շլացաւ,
ան առեն զգացին մարդիկ թէ արժանի արդահա-
տութեան էր կանանց վիճակը: Ցորչափ որ առք զի-
րենք մարմնոյ զօրութեամբ եւ արութեան աշխու-
ժիւ միայն գերազանց կը համարէին քան զկանայս,
կը ճանչնային թէ անոնց ակարութիւնն ու գեղեց-
կութիւնը գերազանցութիւն մը ունէր իրենց վրայ.
բայց երբ ոկսան իրենց ուղեղը չնշին դիտութեամբ
մը (11) մրոտել եւ հպարտացան, մաղ մնաց որ կանայք
պիտի կորսնցնէին իրենց աղղեցութիւնը: Կանանց
համար ամենէն թշուառ դարը գպրաց եւ վարդապե-
տաց դարն եղաւ. այն առեն յուղուեցան արանց գե-
րազանցութեանն ու կանանց նուաստութեանը վե-
րաբերեալ ժպիրն ինդիրները: Այն առեն յօրին-
ուեցաւ կանանց չարութիւններուն այրութենը եւ
անոնց թերութիւններուն պատմութիւնը ոկսա-
գրուիլ. անոնց հոգւոյն գոյութեանը վրայ անդամ
տարակուսուեցաւ. նոյն իսկ աստուածաբանք իրենց
խոռվալից վիճաբանութեանցը մէջ թուեցան մոռ-
նալ վայրկեան մը թէ Յիսուս Քրիստոս մօր կողմո-
նէ միայն աղդակից էր մարդկութեան:

Այս վիճաբանութիւնները սա ողբալի արդիւնքն
ունեցան որ կանայք անտառւն համարելը բարոյա-
կան դրութիւն մը եղաւ, ինչպէս որ ժողովուրդն
անտառւն համարելը քաղաքական դրութիւն էր: Մեր
հայրերը երկար առեն տղիտութիւնն անմեղութեան

հետ շփոթեցին . Եւ այս եղաւ պատճառ անոնց բոլոր աղետիցը . այն ատեն կ'ուղուէր որ կանայք ապուշ ըլլան յօդուարանց , եւ ժողովուրդը տղէտ՝ յօդուար կառավարութեանց : Այսպէս կնիկ մարդն ու ժողովուրդը , նոյն կերպով եւ ոգւով , իսպառ զրկուեցան կրթութենէ : Ամէն բան կանանց դէմ էր . գիտութիւնը , օրէնսդրութիւնը եւ աստուածաբանութիւնը . աստուածաբանութիւնը՝ որ այն ատեն կրօնք կարծուած էր , եւ կը վարդապետէր թէ իրենց մարմինը խորազանաւ ձաղկելով եւ ապաշխարութեան խստամբերութեամբ միայն կրնան կանայք առաքինի ըլլալ : Մեր հայրերն ահա այս կերպով իմաստուն ընել կը կարծէին իրենց կանայքը . այսինքն՝ անոնց հոգի ունենալն ուրանալով , զանոնք մատնելով առաքինական կարծուած ապաշխարութեան չնչին գործերու որ զուրկ էին բարոյականէ , եւ միտքերը բթացնելէ ուրիշ արդիւնք չունէին . այս կերպով կը յուռային զանոնք մաքուր եւ ամբիծ պահել : Թէ այն ժամանակին կանայք եղան արդեօք այնպէս ինչպէս որ արք կ'ուղէին , ասոր պատասխանը կու տան Լուի ՓԱ.ի (12) , Պոդաչիոյի (13) , Նաւարայի թագուհւոյն (14) եւ Պոնալինուուր Տերէրովիէի (15) վէպերը . ասօնց մէջ ոգիտութեան բոլոք արդիւնքը կ'երեւայ յայտ յանդիման . այս զիրքերուն խժական տեսարանին պակասը լեցուցին Պուշէի (16) Սէրէտը , Բանդակէռուէլ (17) , այլովքն հանդերձ . խեղկատնկ դրեանք՝ որոց մէջ դրուածներն այսօր հազիւ կը համարձակի ոք ըսել ականչէ , թէպէտ անոնք այն դարուն համեստ ընկերութեանց մէջ կը կարդացուէին համարձակ . ըն-

տանեաց մէջ տիկնաց բերանն էին, եւ քարոզներու մէջ վկայութիւն կը բերուէին կղերէն. կղերէն՝ որ զԱտեփանոս Տոլէ⁽¹⁸⁾ այրեց իրբեւ ոճրագործ Պղատոնը թարդմանելուն համար, եւ վողոտեց զիամոս⁽¹⁹⁾, վասն զի իշխեց նա խօսիլ Արիստոտելի հակառակ: Բայց ժողովուրդն ալ հատոյց ասոնց փոխարէնը, իր նախապաշարմանցն ու տղիտութեան բեռը նետեց իր բոնաւորներուն վրայ: Կարդա մեր պատմութիւնը, եւ հոն ամէն էջի վրայ արեամբ դրուած պիտի տեսնես ասոր ստոգութիւնը: Ալպիկեցւոց⁽²⁰⁾ կոտորածը, Արմանեագի⁽²¹⁾ կոտորածը, Սրբոյն բարթողիմեայ⁽²²⁾ կոտորածը, ժողովուրդին իր առաջնորդներէն սորված մոլեռանդութեան եւ մնապաշտութեան ձեռքով կատարուած ոճիրներ են: Տղիտութիւնն ամէն բանի կը հաւատայ, մնապաշտութիւնն իմաստասիրել չի գիտեր, եւ մոլեռանդութիւնն, ինչպէս երկրպագելու, նոյնպէս ըսպաննելու պատրաստ՝ կը գոչէ. «Ո՞վ պիտի սպաննեմ»:

Եղուկ ուրեմն թագաւորաց որ կը կարծեն թէ զօրաւոր պիտի ըլլան, եթէ իրենց հպատակներն անքան եւ անխմտատ ընեն. այսպիսի թագաւորք կրնան այնպիսի հպատակներէ պահանջել ոճիր եւ արիւննեղութիւն, եւ անոնք իսկոյն կը կատարեն ամէն եղեռն, ամէն նախճիր. բայց զիտցած ըլլան պահանջողները որ անգամ մը ոճիր եւ արիւննեղութիւն կատարելու սկսող տխմար ժողովուրդը չի դադրիր ոչ ոճրէ եւ ոչ արիւննեղութենէ. պէտք է որ մրրիկն յառաջ խաղայ: Եւ ոչ այսչափ միայն, որ չափ աւելի տղէտ է ժողովուրդ մը՝ այնչափ ա-

ւելի կ'ախորժի գործած կատաղութիւններէն .
փաստ մը չէ կարող զայն կասեցնել , եւ ոչ իմա-
յականութիւն մը լոյս տալ անոր , եւ ոչ ակնա-
ծութիւն մը զսպել դնա . սպաննող գործի մըն է
որ , դիակէ դիակ , կը հասնի մինչեւ իրեն առաջ-
նորդ եղող անձին : Ահա այսպէս տիրապետաց զօ-
րութիւնը կարծուած տղիսութիւնը , անոնց ձեռ-
քը գործիք մը ըլլալէն ետքը , կը կործանէ զա-
նմք : Անոնց կը պատահի ինչ որ պատահեցաւ այն
բոնաւորին որ կեր եղաւ իր ձիերուն զորս մար-
դու մսով կը մնուցանէր :



ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

(1) Վալիէր, Լուիզ Յրանսուազ տը լա Վալիէր, ծնաւ 1644 ին և մեռաւ 1710 ին. Լուի ԺԴ. ի տարիածուն էր որմէ չորս տղայք ծնան, թագաւորն ընդարձակ կալուածներ պարզեւեց Լավալիէրի որ այս եկամուտները բարերարական նպատակներու կը գործածէր. Օրիորդ Լավալիէր բարեպաշտ ըլլալով, ամօթով էր միշտ իր այս յանցանացը համար, եւ վանք մը առանձնացաւ երկու անգամ, բայց Լուի նորէն պալատը բերել տուաւ առանձնացեալ օրիորդը. Լուի քանի մը տարի եռտարը ուծացաւ (պաղեցաւ) Վալիէրէն, եւ Սոնդէու բանի տիկնոջը զարնուելով, երկուքն ալ կը գործածէր, մինչեւ որ Վալիէր բոլորովին քաշուեցաւ կարմեղեան կուսանաց վանքը 1674 ին, եւ քողն առնելով եղաւ հաւատաւոր (մայրապետ), որ իր կենաց վերջին տարիները սերտ բարեպաշտութեամբ եւ խստամբերութեամբ անցուց: Վալիէրի այս ազօրինաւոր յարաբերութիւնը Լուի ԺԴ. ի հետ, ոչ այնչափ կամաւոր էր, որչափ տկարութենէ եւ ակնածութենէ:

(2) Պարրի, Յովիաննա Վուլէրնիէ Պարրի, ծննաւ 1744 ին, հասարակ ընտանիքէ մը ըլլալով, քիչ մը ժամանակ հրապարակաւ դայթակղական կեանք մը վարելէն ետքը, 1769 ին. ծանօթացաւ Լուի ԺԵ. ի: Թագաւորը սաստիկ յափշտակուելով Պարրիյի դեղեցկութենէն, ամէն արտօնութիւն շընորհեց, եւ ամենեւին բան մը չէր զլանար անոր: Պարրի գործիք մը եղած էր նենդաւոր եւ չարա-

կամ մարդոց . առելի ըրաւ թագաւորին Շուազէօս-
լի դուքսը որ Լուի ՓԵ . ի պաշտօնեաններուն մէջ
ամենէն երեւելին էր , եւ թագաւորին Պարրիյի հետ
ունեցած գայթակղական յարաբերութեանը դէմ իր
տհաճութիւնը յայտնած էր : Այս լկաի կինն էր որ
զբարլամէնդն աքսորելու թելադրեց զթագուորն
1771 ին , ըստ հաճոյս շնորհքներ եւ պարզեւներ բաշ-
խել կու տար անոր , եւ կը վատնէր արքունի գանձը
Լուի ՓԵ . մեռնելէն ետքը Պարրի խոյս տուաւ պա-
լատէն եւ մինչեւ յեղափոխութեան առենն ան-
յայտ էր : Յեղափոխութիւնը բրդելուն ալէս՝ իր
անդին աղամանդներն առնելով Անդղիա գնաց , եւ
անկէ դարձին՝ իմացուելով բռնուեցաւ եւ 'ի մահ
գատապարտուեցաւ 1793 ին : Առ երկու կանայք ,
Վալիէր եւ Պարրի , թէալէտ տարփածուք էին եր-
կու թագաւորաց , բայց եւ այնպէս մեծ տարբե-
րութիւն կայ երկուքին մէջտեղը . առաջինն իր
ակարութեանը մէջ միշտ բարեպաշտ , ապաշխա-
րող եւ բարեգործ , ակամայ գործիք եղած էր Լուի
ՓԵ . ի ալէս բուռն թագաւորի մը հաճոյիցը . երկ-
բորդը՝ լկաի եւ չարասիրտ , մինչեւ վերջն անզեղջ,
գործիք ըրած էր իր ժանտաժուտ կամացը Լուի
ՓԵ . ակար թագաւորը :

Պէտք է զիսնալ որ Վալիէր օրիորդը միայն չէր
Լուի ՓԵ . ի տարփածուն , ոչ ալ լոկ Պարրի տիկինը՝
Լուի ՓԵ . ինը : Լուի ՓԵ . Վալիէրէն ետքը ունե-
ցաւ Մոնղէսրանի տիկինը որուն յաջորդեց Մէնդ-
նոնի տիկինը : Լուի ՓԵ . բաց 'ի վերոյիշեալ Պար-
րիյի տիկնոջէն , ունեցաւ ուրիշ շատեր , որոնց ա-
մենէն գլխաւորն ու ամենէն աւելի աղղեցութեան

աւշըն էր Բոմբատուրի տիկինը։ Առկէ դիւրին է գուշակել թէ ինչ աստիճան հասած էր Գաղղիոյ արքունեաց անբարոյականութիւնն այս երկու թագաւորաց ժամանակ, որոնց յաջորդին Լուի Ժ. ի օրով բրդաւ այն սոսկալի յեղափոխութիւնը։ Միայն դիտողութեան արժանի պարագայ մըն է որ, ինչպէս Էմէ Մարթէն ալ կը յիշէ, Լուի Ժ. ի տարփածուները, Վալիէր, Մոնդէսրան եւ Մէնդնոն, իրենց այն տկարութեանը հետ, բարեպաշտութեան հիմմը ունէին, Վալիէրի կենացն ու վերջին տարիներուն համար արդէն ըսինք։ Մոնդէսրան ալ իր վերջին տարիներուն մէջ բարեպաշտութեամբ զրեթէ ջնջեց իր առջի զայթակղութիւններուն արատը, եւ ընդհանուրապէս բարեղործ էր եւ պաշտպան արուեստից եւ դպրութեանց։ Նոյնպէս Մէնդնոն ընդհանուրապէս բարեպաշտ, ջնջեց տուած զայթակղութիւններն իր վերջին բարերարական յիշատակարաններովը։ 1685 ին հիմնեց աղքատ աղնուական աղջկանց համար բարեպաշտական դպրոց մը, եւ Լուի Ժ. ի մահուընէն անմիջապէս ետքը միանձնանալով՝ մինչեւ ցմահ իւր (1719) խիստ եւ հոգեւոր կեանք մը վարեց։ Ասոնց բոլորովին հակառակ էին Լուի Ժ. ի տարփածուք ասոնք, ինչպէս սկսան, այնպէս վերջացուցին։ Այս է պատճառը որ Էմէ Մարթէն Լուի Ժ. ի եւ Լուի Ժ. ի ժամանակներուն մէջտեղ մեծ տարբերութիւն մը կը դնէ։

(3) Սպարտա, հնոյն Յունաստանի երեւելի քաղաքներուն մէկն էր Պեղողոնէսի մէջ։ Յունաստան երկու կը բաժնուէր՝ Ելլադա եւ Պեղողոնէտ

Այս ետքինը՝ Պեղոպոնէս, Յունաստանի հարաւային ցամաքակղղին է որ հիմա Թօքա կը կոչուի : Ելլադա՝ Յունաստանի բուն ցամաքն է կորնթոսի սլարանոցէն անդին, եւ հիմա Լիւատիա կը կոչուի : Աս երկու մասերը, Ելլադա եւ Պեղոպոնէս, կը բաժնուէին այլեւայլ մանր տէրութիւններու կամ անկախ գաւառներու, որոնց մէջ ամենէն երեւելիներն եղան Աթէնք եւ Սպարտա . առաջինը՝ Ելլադայի, երկրորդը՝ Պեղոպոնէսի մէջ : Աթէնք Ատտիկէ գաւառին մայրաքաղաքն էր, Սպարտա ալ Լակոնիոյ, եւ Լակեդեմոն ալ կը կոչուէր, ուստի եւ Սպարտացի եւ Լակեդեմոնացի միեւնոյն բանը կը նշանակեն : Այս երկու քաղաքներն, Աթէնք եւ Սպարտա, գրեթէ բոլոր Յունաստանի վրայ փոփոխակի տիրած են ազդեցութեամբ, այսինքն մընացած գաւառներուն վրայ միշտ վերին իշխանութիւն մը ունեցած են, եւ իրարու ոսոխ ըլլալով, իրարու հետ շատ անդամ պատերազմներ քրած են : Գրեթէ բոլոր Յունաստանի պատմութիւնը կը բովանդակուի այս երկու քաղաքներուն պատմութեանը մէջ : Սպարտայի համառօտ պատմութիւնը հետեւեալի է :

Յունաստանի ամենէն հին բնակիչները, քրիստոնէական թուականէն իրը 2000 տարի առաջ, Պեղասդացիք կը կարծուին : Ասոնցմէ աւելի կը թեալ գաղթականներ Փիոնիկէն եւ Եգիպտոսէն գալով տիրեցին Ելլադայի եւ Պեղոպոնէսի : Այս գաղթականները Յունաստան քերողներուն մէջ եւ բեւելիներն էին Խոաքոս եւ Աելլուիս : Ինաքոսի յաջորդները հիմնած են Սպարտա 1880 ին՝ նախ

քան դֆրիստոս . Եւ տիրած են մինչեւ 1600 : Այս
թուականին (Դեւկալիոնի ցեղէն) Հելլենացիք Թե-
սաղիայէն գէալ 'ի ճարաւ արշաւելով տիրեցին Պե-
ղոպոնէսի , ուստի եւ Սպարտիոյ , եւ այսպէս
Սպարտա ինաքոսի ցեղէն անցաւ Հելլենացւոյ
(Դեւկալիոնի ցեղին) մինչեւ 1200 նախ քան ըզ
Քրիստոս : Հելլենացւոյ Պեղոպոնէսի մէջ իշխած
միջոցին Փռիւզիայէն (փռքը Ասիայէն) Տանտաղոսի
որդին Պեղովիս Պեղոպոնէս գալով ցամաքակղղւոյն
մեծ մասին կը տիրէ . Պեղովիս անուամբը կոչուած
է Պեղոպոնէս որ առաջ Ապիա կը կոչուէր : Իրը
1200 ին նախ քան դֆրիստոս , Հերակլեանք (Հե-
րակլէս դիւցաղին ցեղը) Պեղոսյոնէսի վրայ յար-
ձակելով , տիրեցին ցամաքակղղւոյն : Արիսդոտէմ
Հերակլեան առաւ բաժին Սպարտա , եւ անոր մեռ-
նելէն ետքը տիրեցին երկու որդիքը Եւրիսթենէս
եւ Պրոկղէս , եւ այնուհետեւ սովորութիւն եղաւ
այս երկու թաղաւորաց սերունդէն միանդամայն
տիրել : Այսպէս Հելլենացիներէն Հերակլեանց ան-
ցաւ Սպարտայի , կամ Լակոնիոյ իշխանութիւնը ,
Լիկուրգոս (898-870) Սպարտացւոց այնալիսի օ-
րէնք մը դրաւ որ անոնք վշտամբեր եւ պատերազ-
մող ժողովուրդ մը եղան : Այս նոր կարգադրու-
թեամբ Սպարտա պահեց իր երկու թաղաւորնե-
րը . բայց ասոնց իշխանութիւնը չափաւորուեցաւ
Յ պարէսներու (Եկո՞ր) (որոնք թագաւորներուն
գործքերը քննող գերագոյն դատաւորներ էին) եւ
18 անդամներէ բաղկացեալ ծերակուտի մը հաս-
տատութեամբ . այնպէս որ Սպարտա եղաւ պին-
ուորական հասարակասկետութիւն քան թէ միաւ-

պետութիւն։ Սպարտա քիչ առենէն իր ազգեցութեանը տակ առաւ գրեթէ բոլոր Պեղոպոնէս, որ դաշնակցութիւն մը եղաւ (Պեղոպոնէսեան դաշնակցութիւն) որոյ նախագահութիւնն ու սպարապետութիւնը Սպարտայի ձեռքն էր։ Այս միջոցին, այսինքն՝ 880-480, բոլոր Յունաստանի մէջ Սպարտայի ուրիշ ոսոխ չկար բայց Աթէնքէ, որ ծովային զօրութեամբ, հարստութեամբ եւ դաշնակցներու բազմութեամբ զօրաւոր բլլալով, Սպարտայի հետ կը մրցէր։ 480 էն մինչեւ 439, պատահեցան Մարական, այսինքն՝ Պարսից հետ եղած պատերազմները։ Աս պատերազմներուն առենը, Թերմոպիլէի կոռին, Պղատէայի եւ Միւկաղէի յաղթութեանց մէջ նշանաւոր եղան Սպարտացիներէն՝ Լէոնիդաս, Պաւսանիաս եւ այլք ոմանք։ Բայց Պարսից վրայ եղած յաղթութեանց դիխաւոր փառքն Աթենացւոց էր, եւ այս պատճառաւ այս երկու հասարակապետութեանց մէջ տիրող նախանձն առելցաւ, եւ վերջապէս բրդաւ երկուքին մէջտեղ պատերազմ մը որ Պեղոպոնէսեան պատերազմ կը կոչուի, եւ տեւեց 434-404 նախ քան դՔրիստոս։ Աս պատերազմին մէջ Աթենացիք կը յաղթուին մեծ վնասով, իսկ Սպարտացիք այնչափ կը զօրանան որ Ագեստիլայոս Ասիոյ մէջ Պարսից վրայ կ'արշաւէ, եւ Կղէարքոս, նոյն սլէս Սպարտայի, Կ'օպնէ փոքրուն կիւրոսի որ իր եղբօրմէն Արտաշէս ուշեղէն ապստամբած էր։ Սպարտացւոց վերին իշխանութիւնը Յունաստանի վրայ կը տեւէ մինչեւ 370, երբ Թերացիք դաշնակցութիւն մը կաղմելով զէմ կ'ելլեն Սպարտա-

ցւոց . Եպամինոնտասս Թերացի կը մտնէ Պեղոպո-
նէս եւ երկիցս կը զարնէ Սպարտացիք եւ կը յաղ-
թէ անոնց : Աս ժամանակէն ետքը Սպարտացիք
չեն կրնար նորէն առջի մեծութեան համար . Յու-
նաստանի դէմ ուրիշ արտաքին թշնամիներ կ'ել-
լին , Մակեդոնացիք : Ասոնք (Փիլիպոս, մեծին Ա-
ղեքսանդրի հայրը) գրեթէ բոլոր Յունաստան նը-
տաճեցին (380), մինչեւ որ Պեղոպոնէսի մէջ Աքայե-
ցիք ապստամբեցան (284) Մակեդոնացիներէն , եւ
կազմուեցաւ Աքայեցւոց դաշնակցութիւնը որուն
մասնակից էին գրեթէ բոլոր Պեղոպոնէսի քաղաք-
ները : Սպարտա միայն հակառակ էր այս դաշնակ-
ցութեան : Արատոս (254) , եւ մանաւանդ Փիլո-
պոմէն (208-188) , Աքայեցւոց դաշնակցութեան
զօրավարները , շատ խոնարհեցուցին Սպարտացւոց
զօրութիւնը , մինչեւ որ վերջապէս Հոռմայեցիք
Յունաց երկարակութիւնը պատեհ առիթ համա-
րելով , սկսան խառնուիլ անոնց գործերուն խորա-
մանկութեամբ , եւ հուսկ յետոյ 146ին խոպանը-
ուաճեցին Յունաստան : Հոռմայեցի կայսերաց ժա-
մանակ Սպարտա խաղաղութիւն վայելեց : Բուղան-
դեան կայսրութեան ատենը . Պեղոպոնէս (Մօրա)
փոքր իշխանութիւն (աէսէննա) մըն էր որուն մայ-
րաքաղաքն էր Սպարտա : Սուլթան Մէհմէտ Բ. Քը-
րիստոնէական թուականին 1460ին Սպարտա ա-
ռաւ վնատելով Մօրայի իշխանը (աէսէննը) Դե-
մետրիոս , որուն դաշնակիցը Մալաթէսդա , Ծիմի-
նիի իշխանը . քաղաքը նորէն առնել ուղեց , եւ
երբ չկրցաւ , կրակի տուաւ . այսպէս Սպարտա իր
հիմնարկութենէն իր 33 դար ետքը բոլորովին անհետ

եղաւ։ Օսմանցիք անոր աւերակներուն վրայ շինեցին ուրիշ քաղաք մը որ Միսիտրա կոչուեցաւ։ Յունաց թագաւորութիւնը նորէն հաստատուելէն ետքը, Միսիտրայի նորէն տրուեցաւ Սպարտա անունը, եւ հիմա Մորէայի Լակեդեմոնիա գաւառին գլխաւոր քաղաքն է։ Սպարտացիք ուժեղ, քաջ, ժուժեկալ, զգաստ, աշխատութեան եւ վըշտամբերութեան սովոր, հայրենասէր, բայց խիստ եւ յամառ էին։ Դաստիարակութիւնը հասարակաց էր անոնց մէջ, եւ աւելի սիրոն ու մարմինը կը թելու կը ջանային քան թէ միտքը։ ուստի եւ դիտութիւնը եւ արուեստը յառաջադէմ չէին անոնց մէջ, Ոսկի եւ արծաթ դրամ չկար Սպարտա՝ մինչեւ Աթենացւոց դէմ եղած յաղթութիւնը։ Սպարտացւոց յատուկ ոճն էր համառօտարանութիւնը որ Լակոնարանութիւն կը կոչուի։ Սպարտացի կանայք ալ որ արանց պէս հրապարակաւ արու դաստիարակութիւն մը կ'առնէին՝ երեւելի էին Յունաստանի մէջ զեղեցկութեամբ եւ քաջարաւթեամբ։

(*) Այս Հռոմայեցի կինն էր Լուկրետիա, Տարկուինոս կոլատինոսի կինը զոր անպատիւ ըրաւ Տարկուինոս Գոռողի, Հռոմի թագաւորին որդին Սեքստոս։ Զգաստն Լուկրետիա այնպիսի մեծ թըշնամանը համարեցաւ իրեն այս որ, Սեքստոսէն կրած բոնութիւնն էրկանը եւ հօրը Քրուտոսի սրաւմելէն ետքը, ինքզինք զարկաւ սպաննեց (509 թ. Ա.) սպահանջելով անոնցմէ որ վրէժը խնդրեն թշնամանողէն։ Լուկրետիայի այս եղերական մահն այնպէս զայրացուց հռոմայեցի ժողովաւրդը, որ միա-

պետութիւնը կործանելով՝ հասարակապետութիւնը
հասածուցին :

(5) Կիրկէ, համբաւաւոր կախարդ կին, ըստ ա-
սապելեաց դռւսոր էր արեղական եւ Պերսայի յա-
ւերժահարսին, եւ բնակէր իա կղզին Խոտիոյ մօտ :
Ողիսեւս իր թափառական ճամբորդութեան ատենը՝
Կիրկէի կղզին ինկաւ . կախարդը դիւթական ըմ-
պելով մը Ողիսեայ ընկերները խոճկորի փոխոց,
Ողիսեւս միայն ազատ մնալով անոր դիւթութե-
նէն՝ տարի մը անոր քով բնակելէն ետքը հնարքով
մը սլրծաւ :

(6) Մետիչի կը կոչուի Խոտիոյ մէջ Փլորենտի-
ացի երեւելի ընտանիք մը որոյ սկիզբը Մեծին կա-
րուսի ատենէն կը կարծուի : Վաճառականութեամբ
մեծ հարստութեւն դիզած ըլլալով, Մետիչիները
1400 էն ետքը Փլորենտիոյ հասարակապետութեան
քաղաքական դործերուն մէջ ազդեցութիւն սկսան
ունենալ, Յովիաննէս Մետիչեան, այս ընտանիքին
դիմաւորն էր յիշեալ թուականին : Այս անձը 1421
ին մեռնելով երկու որդի խողուց, կողմաս եւ Լո-
րենցիոս, որոնցմէ սերեցան երկու Մետիչեան ցե-
ղերը, որոնք Դուքս տիտղոսով տիրեցին, առաջինը
(կողմասի ցեղը)՝ Փլորենտիոյ, միւսը (Լորենցիոսի
ցեղը)՝ Յոսսրանայի : Փլորենտիոյ Մետիչեաններէն
են Լորենցիոս մեծ, պաշտպան դեղարուեստից,
որուն ատենն էր Միքայէլ Անձելոյ մեծանուն պատ-
կերնանը, անդրիագործ եւ ճարտարապետ . Լէոն
Փ. եւ Կղեմէս Է. Պապերը, եւ կատարինէ Մէտիչ-
եան Գաղիոյ թագուհին : Յոսսրանայի Մետիչեան-
ներուն ճիւղէն էր Մարիամ Մետիչեան, Գաղիոյ

թագուհին։ Մետիչեանք ինչպէս որ անուանի էին մեծագործութեամբ եւ իրեւ պաշտպանք գեղարուեստից, նոյնպէս նշանաւոր էին իրենց խոսութեանը, վառասիրութեանն ու ամբարտաւանութեանը համար։ Մետիչեան ցեղերը սպառեցան. առաջինը՝ 1537 ին, երկրորդը՝ 1737 ին։

(7) Յանձանձիչ ողի, ժենէ Շենտելէր, գերբնական եւ աներեւոյթ հոգի մը զոր կը կարծուէր թէ իւրաքանչիւր ոք ունի, ինչպէս, Սոկրատայ ողին, եւ ըստ քրիստոնէից, պահապան հրեշտակ կամ պաշտպան սուրբ։

Լորտ Պայրնէն պահանջուածն էր՝ սլարաւց համար բանտարկելոց աղերսաղիրը պաշտպանել բէրերու խորհրդարանին մէջ։

(8) Եմէ Մարթէնի յիշած Եղիսարէթն է, Պաւէիերացի կոչուած անուանի Եղիսարէթ թագուհին, կարոլոս 9. ի Գաղիոյ թագաւորին կինը, ամուսնացեալ 1385 ին։ Կարոլոսի խելադարութենէն ետքը (1392) Եղիսարէթ խնամակալ դրուեցաւ տէրութեան՝ օգնական կամ խորհրդական ունենալով թագաւորին եղբայրը Օրլէանի դուքսը եւ Յովհաննէս Աներկիւղ (Ժան ան Էէօր) Պուրկոնէի դուքսը։ Քիչ մը ետքը այս երկու իշխանաց մէջտեղ աղետալի նախանձ մը ծագեցաւ որուն հետեւանքն եղաւ Պուրկինեսներու եւ Արմանեադնէրու կոխը։ Եղիսարէթ կը սիրէր Օրլէանի դուքսը, որմէ զաւակ մ'ալ ունեցաւ, Պուրկոնէի դուքսը նախանձելով սպաննեց 1407 Օրլէանի դուքսը, յետոյ ինք ալ սպաննուեցաւ (1419)։ Ան տաեն պատերազմ կար Գաղիոյ եւ Անդղիոյ մէջ տեղ։ Պուր-

կոնեի դուքսին յաջորդը Փիլիպպոս, թշնամի էր թագաւորական ցեղին. ասոր հետ միաբանելով Եղիսաբէթ, յանձն առաւ իր որդին կարոլոս է. զըրկել թագաւորութենէ՝ ստորագրելով (1420) Վրուայի կոչուած դաշինքը որուն զօրութեամբ Գաղիոյ թագը պիտի անցնէր Անդղիոյ Հենրիկոս Ե. թագաւորին: Եղիսաբէթ այս վատ գործին համար ասելի ըլլալով բոլոր Գաղիոյ, մեռաւ 1435 ին:

(9) Յովհաննա տ'Արք (Ժան ո՛Արժ) որ եւ Օրլէանի օրիորդ կը կոչուի, Ժէ. դարուն սկիզբը, 18 տարեկան հովիւ աղջիկ էր դեղացւոյ մը դուստր: Այս այն ատենն էր որ, Գաղիոյ կարոլոս Զ. մեռած, եւ Եղիսաբէթ թագուհին, կարոլոս Զ. ի կինը եւ կարոլոս է. ի մայրը Գաղիոյ թագը մատնած էր Անդղիոյ Հենրիկոս Ե. թագաւորին: Անդղիացիք Գաղիոյ մեծ մասը նուաճած էին, եւ կարոլոս է. փախստական էր, Յովհաննա հովիւը Գաղիոյ այս թշուառ վիճակէն շարժեալ, զարմանալի արութեամբ կու դայ կը դանէ փախստական թագաւորը, եւ հաւանեցնելով անոր թէ երկնաւոր տեսլեամբ դրկուած է Գաղիա փրկելու, իբրեւ զօրապետ սպառազինեալ կ'անցնի զօրաց գլուխը. նախ սլաշարեալ Օրլէանը կ'աղատէ, եւ ուրիշ շատ յաղթութիւններէ ետքը, թագաւորն օծել կու տայ 1429, Յուլ. 17, եւ այսպէս հայրենիքը կ'աղատէ Անդղացիներէն, բայց հետեւեալ տարին 1430, Մայիս 24 ին թշնամւոյն ձեռքը կ'իշնայ, որոնք կատաղաբար կը մատնեն զնա իբրեւ կախսարդ հաւատազննութեան ատեանին, որուն նախսպահ էր Պովէի Եպիսկոպոսը: Յովհաննա, ա-

նիրաւ ատեանին վճռովը կենդանւոյն այրեցաւ
1434, Մայիս 30ին :

(10) Էմի Սարթէնի խօսքը հոս միջին դարուց
ասպետներուն վրայ է : Հռոմայեցւոց մէջ ասպետ
կը կոչուէին կարդ մը մարգիկ որ պատրիկներուն
(աղնուականաց) եւ ուամելին մէջտեղն էին : Կ'ըս-
ուի թէ այս կարգը Ռոմուլոսի ժամանակ կար,
բայց բուն Հռոմի շինութենէն իրք 500 տարի ետ-
քը կը սկսի : Ասպետ ըլլալու համար, կայսերաց
ժամանակը, գոնէ 400 հազար սեստերա, այսինքն
իրք 400 հազար դորոշ ունենալ հարկ էր : Աս-
պետներն արտօնութիւն ունեին սկանելու ձիւ ու-
րուն ծոխքը տէրութենէն կը տրուէր, ասկէ կոչ-
ուեցան ասպետ որ ձիաւոր ըսել է : Ասոնք այլ-
եւայլ պաշտօններ կը կատարէին, մանաւանդ հա-
սարակաց եկամտից ձիւղին մէջ : Միջին դարուց
մէջ ասպետ տիտղոսն ըստ իրաւանց կը վերաբե-
րէր ազնուականաց եւ մարակաց միայն : Ասպետ
ըլլալու համար հարկ էր այլեւայլ աստիճաններէ
տնօնիլ . զորորինակ՝ պէտք էր ըլլալ մանկլաւիկ
(բաժ), զինակիր (է+է-է-է), այսինքն՝ սպասաւոր
ուրիշ ասպետի մը քով : Ասպետ ըլլալու առնն ա-
րարողութիւններ կը կատարուէին, եւ ասպետ մը
կ'ունենար այլեւայլ արտօնութիւններ, եւ կերպ
կ'երակ նշաններ կը կրէր : Ասպետաց միայն կը տըր-
ուէր Տէր (Թէսէր, Տնասէնէ-օր), ասոնց կանացն ալ
Տիկին (Տարտամ) տիտղոսը, Բոլոր այս արտօնու-
թեանց վախարէն ասպետը կ'երդնուր անիրաւու-
թեանց դէմ կոռուիլ, այրուոյն եւ որբին պաշտպան
ըլլալ, եւ իրենց տիկիններուն եւ թագաւորին

հնաղանդիլ : Ասպետութեան ամենէն փառաւոր ժամանակը խաչակրաց ժամանակն էր : Աւատականութեան հետ ասպետութիւնն ալ վերցաւ : Առաջնութիւնի աստիճանն ալյուտականաց աստիճաններուն մէջ ամենէն ստորինն էր . ասկէ ետքը կու գար պարոնի կամ կոմսի աստիճանը : Ասպետները պատերազմող մարդիկ ըլլալով , իրարու ոսոխ էին , մանաւանդ կանանց պատճառաւ զորոնք առեւանագելով կը պահէին իրենց ամուր դղեակներուն մէջ : Ասպետներուն դործերը եւ սիրահարութիւններն առիթ տուին կարդ մը մարդոց անոնց վրայ երգեր եւ քերթուածներ յօրինելու : Առ երդիչները կը կոչուէին թրուսլատուր եւ թրուվէր . առջինները Գաղիոյ հարսւային կողմերն էին , եւ ասոնց երգերը մեծառ մասամբ քնարական էին , մանաւանդ սիրոյ վրայ . վերջինները Գաղիոյ հիւսիսային կողմն էին . ասոնց երդերն ալ դիւցազնական էին՝ ասպետաց քաջութիւններուն վրայ , միշտ սիրահարութեան պատմութիւններով խառն : Ասոնց մէկ նմանութիւնն են այժմու Ռոման ըսուած վէսլերը : Ասպետաց հարսահարութեանը նշաւակ էին մանաւանդ կանայք . բայց նոյն կանանց եւ բանաստեղծութեան չորհիւ , քանի որ բարքերը կը մեղմանային , ասպետութիւնն ալ այնչափ կ'ըլլար պաշտպան հարստահարելոց . վերջապէս բոնութեանց վերնալուն եւ ազտտութեան հաստատուելուն նոլաստամատոյց եղաւ :


(12) Եմէ Մարթէն դպրոցականութիւնը կ'ակնարկէ հոս : Տես Ա. գլխոյն 15 ծանօթութիւնը :

(13) Լուի Ժ. որդի եւ յաջորդ կարուս է . ի

Գաղլոյ թագաւորին, 1423 ծնաւ, եւ մեռաւ 1497
ին։ 1464 ին դահը ելաւ, եւ մեծ խորամանկու-
թեամբ թագաւորեց։ Նատ դաւաճանութիւններ եւ
ազստամբութիւններ դաւով եւ նենգութեամբ դըս-
պեց, եւ ազստամբութեանց գլուխները սպաննեց
չարաչար, որոց մէկն էր Արմանեազի կոմսը։ Լուի
Ժ. շատ երեւելի աւաններ միացուց թագաւորու-
թեան հետ։ Խորամանկ, անզո թ, ոխակալ սնա-
պաշտ եւ կնզծաւոր էր. իբր առած կրսէր թէ Ան
որ կեղծաւորել չի գիտեր՝ չի կրնար թագաւորել.
բայց եւ այնպէս Լուի Ժ. Գաղլոյ երեւելի թա-
գաւորներուն մէկն է. աւտտականութիւնը տկա-
րացնելով թագաւորական իշխանութիւնը բարձրա-
ցուց. քաղաքացւոց աղատութեանը նպաստեց,
թղթատարութիւն (բօննա) հաստատեց, տպագրիչ-
ներ բերել տուաւ, մետաքսի, ուկեթել եւ ար-
ծաթաթել կերպասուց գործարաններ դրաւ։ Մի-
այն սա սխալմունքն ըրաւ որ Բյակմարդիւ առնժակն
կոչուած օրէնքը վերցուց որ գաղիական եկեղեցւոյն
աղատութեանը պատուարն էր։ Բյակմարդիւ առնժ-
ակն կոչուած են քանի մը երեւելի օրէնքներ կամ
թագաւորական հրամաններ, որոնց գլխաւորն է
Սուրբ Լուիի Հոռմի սլավերուն պահանջմանցը դէմ
հաստատած օրէնքը։ Սուրբ Լուի հրատարակելով
(1269) թէ Գաղլիա իր իշխանութիւնն ուղղակի
Աստուծմէ առածէ եւ ոչ Պապերէն, իբրեւ իրա-
ւունք հաստատեց թէ եպիսկոպոսները եւ ուրիշ
եկեղեցականք Գաղլիոյ կողմէն սլիտի ընտրուին,
ժխտեց Պապին Գաղլիոյ մէջ եկեղեցականաց պաշ-
տօններ տալու, եւ ստակ հաւաքելու իրաւունքը։

ՀԱՏՈՐԻ

ՀՅՈՒՏԱՐԱԿԵԼԻՔ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ



Ա.	Դատախարակութիւն Մարց էւե Մաքնէնի. Հա. Ա.
Բ.	Հրաշալիք բնութեան » Ա.
Գ.	Գիրք ժողովրդեան Գործ Լամբնէնի Ամբողջ
Դ.	Սկզբունք Գիմմիայի Ամբողջ
Ե.	Ճանապարհորդութիւն Լանկլուսյի 'ի Կիլիկիա » Ա.
Զ.	Հեռագրական Ամբողջ
Է.	Ռոկերչութիւն » Ա.
Ը.	Երկրագործութիւն Ամբողջ



Խւրաքանչիւր շրջան ութը հատորէ բաղկացեալ, գինն
է մեկ առ կես մեծիտ, և հետզհետէ պիտի շարունակուի
շրջան առ շրջան:


1669 - 1678

«Ազգային գրադարան



NL0025848

«Ազգային գրադարան



NL0025847

«Ազգային գրադարան



NL0025846

«Ազգային գրադարան



NL0025845

«Ազգային գրադարան



NL0025844

«Ազգային գրադարան



NL0025843

«Ազգային գրադարան



NL0025842

«Ազգային գրադարան



NL0025841

«Ազգային գրադարան



NL0025840

«Ազգային գրադարան



NL0025839

